

18560

891.99
S - 66

J

2003

ԽԱՂԱՄՈՒԼ

ԹԱՏՐԵՐԳՈՒԹԻՒՆ

Ի ՀԵԿ ՀԱՆԳԵՍ

ԳՐԱՑ

Հ. Ա. Վ. ՏԻՐՈՅԵԱՆ



ՊԵՆԵՏԻԿ

Ի ՎԱՆԱ ՍՈՒՐԵ ԴԱԶԱՐՈՒԻ

1896

391.99
S-66

891.99

S-66

Տ.

ԽԱՂԱՄՈՒՆ

261

ԹԱՏՐԵՐԳՈՒԹԻՒՆ

Ի ՀԻՆԴ ՀԱՆԴԵՍ

ԳՐԵՑ

Հ. Ա. Վ. ՏԻՐՈՅԵԱՆ

Կ184



ՎԵՐԵՍԻԿ

Ի ՊԱՆ ՍՈՒՐԲ ՀԱԶԱՐՈՒ

1895



4281

Գ Ի Տ Ե Լ Ի Ք

Խաղամիլ բատրերգուրիւնն յատկապէս յօրինուած եւ ներկայացուած է առաջին անգամ՝ Սարմատի Սարքա-Գիշդի մէջ հաստատուած Մխիրարեան Հարց Դպրոցի բատրերեւին վրայ. ուստի չափացուած է ըստ կարեշոյն՝ տեղացի ունկնդրաց հասկանալի շեղուով զրուել, առանց ուզելու յատկապէս գաւառականով մի՝ անհասկանալի յինել ընդհանուր հայարեակ գաւառաց. յորս ներկայացուելով՝ ի բատերարեմի՝ կարող պիտի յինի անշոշու օգտագու ազդեցուրիւն մ'ունենալ շատ մը դժբախտ խաղամուներու տորած գործնական չար օրինակրաց փոխարէն, որով բարեւիստ պատահիք եւ երիտասարդը՝ շատ անգամ առանց իմանալոր՝ անզգալի կերպով իրենք զիրենք առենադրառն ախտաբորբեան մի կ'ենթային, որոյ իրը հետեւանք, մանաւանդ մեծանեժ քաղաքաց՝

1. Սալբատի Սարքա գեւդի բնակիչքն առհասարակ պանդխտական կեանք վարելով Ուուիոյ մեծամեծ քա-

մէջ, աւենօրեայ տիսոր տեսարաններ չեն
պակսիր ներկայանալոց մեր աշաց առջեւ :

զաքաց մէջ, (Սաւրեցոց պանդխտութեան կեղբոնա-
վայրն է Ծոստով քաղաքն՝ Դոնի վրայ) իրենց հայրենիքը
վերագրձած ժամանակ շատ լաւ բաներու հետ զբախ-
տաբար բերեր մտուցեր են նաև իսաղ իսաղալու ախտա-
ւորութիւնն. զոր անհետացնելու նպատակաւ և շանիւք,
ոչ միայն քաղաքական իշխանութեան աջակցութիւնն
շատ անգամ ՚ի գործակցութիւն կոչեր է թատրերգու-
թիւնն շարագրողն, այլ նաև թատրոնի ասպարեզն չէ
թողեր ի ձեռաց իւր ճգանց արդիւնաւոր ելք մը դալու
համար :

ԱՆ ԶԻՆ ՔԲ

Հրանիդ, իշխան, հայր Գարեգնի.

Գարեգին, խաղամոլ, երեց որդի Հրանդի.

Միքատ, կրտսեր որդի Հրանդի.

Միհրանիկ, վեցամեաց երեխայ Գա-
րեգնի, իսկ վերջին Հանդիսի մէջ՝ մետա-
սահամեաց.

Յարօ, ծառայ Հրանդի և Գարեգնի.

Ջիուշտ Պապս, վաշխառու Հրեայ.

Աւագուհ, խաղակից Գարեգնի և մտերիմ
Միքատի.

Ներսէս, Աշոտ, Տիրան, Հրահատ,
Խաղակիցը Գարեգնի.

Երկու Ռատիկանապետք և երկու զի-
նուորք ոստիկանութեան.

Երաժիշտ մի, Մուրացկան մի և մա-
նուկ.

Բանտապահ մի, նոյն լնդ Մուրաց-
կանին :

Ճողովուրդ, միայն վերջին չանդիսի
մէջ :

Տեսարանն է Ոռոտով քաղաքի մէջ,
Դոնի վերայ :

Հ Ա Ն Դ Է Ս Ա Ռ Ո Ջ Ի Ն

ՏԵՍԻԼ Ա. Ա. Ա. Զ Ի Ն

Միհրանիկ և ապա Յարօ

(Միհրանիկ գետին նատաժ՝ կու լայ, կը
մտնէ Յարօ և կ'ըսէ).

Յարօ. — Ի՞նչ ունիս, Միհրանիկ, ինչ
չու կու լաս (վեր կը վերցընէ). նայէ, տեմ,
քեզի շաբար եմ բերեր...

Միհր. — Չեմ ուզեր, չեմ ուզեր
(մերժելով լաղազին) :

Յարօ. — Ի՞նչ բան կ'ուզես, Միհրա-
նիկ, ի՞նչ բերեմ քեզի...

Միհր. — Հայրիկս կ'ուզեմ, հայրիկս
ուր է... երեք օր է տուն չէ եկած... դպա-
րոցի տղերքը ինձի կ'ասեն թէ դուն որբ
ես. մօրէս որբ եմ, գէթ հօրէս ալ որբ չեմ...

Յարօ. — Գլուխնին պատին տուեր են
այն զպրոցի լակատները՝ զուն մի լար, Միհ-
րանիկ. հայրդ այս իրիկուն տուն պիտի զայ,
մի լար...

Միհր. — Պիտի զայ... հապա ինչի՞
երեք օր է որ շեկաւ...

Յարօ. — Ինչի՞... (Ծաժուշկ. խեղճ ալ-
դայ, անմեղ տղայ, եթէ զիտենայիր թէ
ինչի՞)... Ջես իմանար, Միհրանիկ, որ հայրդ
գործ կ'ունենայ...

Միհր. — Ուրիշների հայրերն ալ գործ
ունին, բայց զիշերը տուն կու գան...

Յարօ. — Միհրանիկ... աես ինչ է...
հայելի՞...

Միհր. — (Ուրախուրեամբ) Օ՛հ, տուր
նայիմ, տուր (կ'առնե և կը խաղայ):

Յարօ. — (Առանձինն) Խեղճ տղայ,
որշափ իրաւացի է ըսածը « Ուրիշներու հայ-
րերն ալ գործ ունին, բայց իրիկունը տուն
կը զառնան » ... Միայն Միհրանիկի հայրն
է՝ պարոն Գարեգինն է՝ որ զիշերները զար-
տակ կը ձգէ իր տունը և պանդկներու մէջ
կ'անցընէ՝ ուսելով, խմելով, խաղալով, կարճ
ըսեմ՝ վատնելով ցրուելով հօրը հարստու-
թիւնը... ի՞նչ ընեմ. ցաւիմ. բայց իմ ի՞նչ
փոյթս ու հոգս է... ի՞նչ կ'ուզէ թող անէ...
ես միայն իմ շահերուս համար է որ ձեռքի
տակէ իրեն ծածուկ գործերուն կը ծառայեմ
և առատ վարձ կը ստանամ... բայց վայ ինձի
թէ օր մը յանկարծ բանը դուրս գայ և ը-

րած իսարդախութիւններս յայտնուին. վայ
ինձի թէ որ տէրս՝ Հրանդ իշխանն իմանայ-
որ ես եմ իր որդուցն Գարեգինին շար ճամ-
բանները աանողը... Օ՛, չէ, չէ. չեմ սպա-
սեր որ բանն այդ կէտին հասնի. առաջուց
կծիկը կը գնեմ կը փախչիմ... հիմա քանի
որ Հրանդ իշխանն այս տեղ չէ՝ վախ չկայ.
մէկ էլ աչքերս չորս բացած՝ լաւ ուշ կը գնեմ
չորս զիս՝ որ ընելիքս ժամանակին զիտնամ...
Էհ, ես ի՞նչ մեղաւոր եմ, ես իմ շահս
պէտք է նայիմ՝ որիշ բան չէ. ես ծառայ
եմ այս տան մէջ և ծառային...

ՏԵՍԻԼ ԵՐԿՐՈՐԴ

ՄԱՐԱՄ, ՄԻՀՐԱՆԻԿ և ՅԱՐՕ

Մարամ. — (Ներս մանելով տիրու-
թեամբ) Յարօ:

Յարօ. — Հրամեցէք, պարոն Մարամ :

Մարամ. — Գարեգինը գեռ չպարձան :

Յարօ. — Դեռ չէ, տէր. բայց ես քիչ
առաջ մեր զրացին աղէն՝ Հրահատէն լսեցի
որ այս իրիկուն պիտի գայ այս տեղ :

Մարամ. — Գուն զինքը չփնտոեցի՞ր
այսօր, ինչպէս հրամայեցի...

Յարօ. — Պարոն Ամբատ, չէ թէ միայն այսօր՝ այլ երեք օր է որ ամբողջ Ռոստովը վեր վար կը վազեմ. կասդեխցա չմնաց, հօրել չմնաց, փարբ չմնաց, ուշիցա չմնաց որ ման չգամ. բարեկամաց տուն չմնաց որ չարցընեմ, ծանօթ մարդ չմնաց՝ ուսկից լուր չուզեմ, մինչև անգամ բաղնիքները, թատրոնները, ցիրքը փնտուեցի:

Ամրատ. Ա՛լ — ուրիշ բան չըսաւ քեզի Հրահատը... ուր տեսեր է զինքը...

Յարօ. — Ըստ որ այսօր մինչև կէստ աւուրը իրեն հետ մէկտեղ էր կատերչոքի կլուզը, բայց թէ անկից ուր գնացեր է՝ չէր իմանար. ըստ որ որոշեր էին բարեկամներու հետ այս իրիկուն մեր տունը պիտի գան այս տեղ...

Ամրատ. — Բարեկամներու հետ...

Յարօ. — Այնպէս լսեցի Հրահատէն... (Առ Միհրանիկ) Զգոյշ կեցիր, հայելին կը կոտրես, Միհրանիկ...

Ամրատ.. — Գուրս տար տղան, Յարօ. մօքուրիս յանձնէ որ լաւ շորերը հազուեցընէ: —

ՏԵՍԻԼ ԵՐՐՈՐԴ

Ամրատ. — Ափսոս քեզի, Գարեգին, հաղար ափսոս... իրաւ է, ես քու փոքր եղբայր եմ և զուն իմ մէկհատիկ եղբայրս ես, և ես զքեզ պիտի սիրեմ. բայց զուն եղբօրէդ, հօրէդ ու մօրէդ աւելի, ո՞հ, նաև այդ մէկհատիկ փոքրիկ զաւակէդ ալ աւելի՝ քու խաղդ ու խաղի ընկերներդ կը սիրես, թէ քու և թէ մեր ընտանեաց պատիւը մէկ ստակի կ'ընես. անփորձ երիտասարդ բարեկամներ գլխուդ մողվեր ես, անոնց հետ կ'ուտես, կը խմես, կը հարթենաս, կը խաղաս... ո՞հ, անիծած խաղ, անիծած խաղ... որչափ առաքինի պիտի ըլլար Գարեգինը՝ թէ որ քեզնից ձեռք քաշէր. բայց անկարելի բան կ'երևնայ. Ե՞նչ որ լսես իրեն՝ իբրև թէ ականջն ջուրի ծայն գայ, կ'արհամարհէ բարի խրատները և կամ կը ծաղրէ, ու զըսելու համար՝ ըսուած խօսքերուն շուտով հաւանութիւն կու տայ՝ առանց միաքը զնելու որ կատարէ... խեզդ հայրս, քանի՛ քանի անգամ խրատեց, յանդիմանեց, սաստեց, բարկացաւ, բայց զուր տեղ. Գարեգին կարծես ջիր ըրաւ ու աւելի սկսաւ խաղալ. հայրս

ալ սրտին ցաւէն ելաւ անէն ալ, քաղաքէն ալ հեռացաւ, և ահա երեք տարի է որ Բաշ-
գու կը գանուի, այնտեղ նաւթի ընկերութիւն-
ներէն մէկուն անզամ գրուած է և շատ լաւ
կը շահի... Ո՛րչափ նամակներ գրեց՝ խրա-
տելով որ հեռանայ Գարեգին խր խաղալու
չար սովորութենէն. բայց դարձեալ զուր. օր
աւուր վրայ աելի կը խաղայ, ունեցած հա-
րըստութիւննիս կը վատնէ կը ցրուէ հաղար-
ներով... Խեղճ հարս, խեղճ Անուշիկ,
քանի քանի անզամ խրատեց, աղաշեց,
լացաւ՝ որ խր էրիկը Գարեգին այդ կործա-
նիշ ախտէն ետ կեցընէ. դարձեալ զուր տեղ.
ուրիշ բան շշահեցաւ՝ բայց եթէ իր մահը.
այս, անզամ մը այնչափ յանդիմանեց, այն-
չափ հակառակ խօսեցաւ՝ որ Գարեգին բար-
կացաւ, և խենթի պէս վրան վազելով քաշեց
մազերէն, ոտքի տակ առաւ, և այնքան ա-
քացի սրտին զարկաւ՝ որ այնտեղ պիտի սպա-
նէր, եթէ Յարօն ու ես ու մօրքուրս վրայ
շհասնէինք շազատէինք: Բայց Է՞նչ օգուտ.
խեղճ Անուշիկը սրտին ցաւէն ու կերած ծե-
ծէն՝ երեք ամիս անկողին մնալով՝ մեսաւ.
զիս տարի ու կէս չկար որ ամնանացեր էր,
և որբ թողուց փարիկ Միհրանիկը, որ որ-
դիքների ամենադժբախտն է՝ այդպիսի հայր

մ'ունենալով: Գէթ այս գէպքէն վերջը խելքը
ժողուէր. Քիչ մ'ատեն կարծես վշացաւ,
սարսեցաւ, և ուզեց դարձեալ կարգուիլ. բայց
այնքան ծանօթ էր իր խաղամոլութիւնն և
Անուշիկի մահուան գէպքը, որ ամբողջ Ոսո-
տովի մէջ չգանուեցաւ գրիսանեայ մը որ
իրեն աղջիկ տար: Ինքն ալ ծնողացս կամ
քին դէմ՝ գնաց հրեայի մը վաս անունով
աղջիկ մ'առաւ տուն բերաւ, որ տամնուհինդ
օրէն վերջը թողուց զինքն ու փախաւ ան-
հետացաւ, հետան ալ շատ մը զրամ և զա-
նազան թանկաղին իրեղէններ տանելով տը-
նէն... Այն օրէն 'ի վեր Գարեգին ալ ինք-
զինքը յուսահատութեան զարկած է. շաբաթ-
ներով տուն չի դառնար. ասդիէն անդիէն
փոխ զրամ կ'առնէ խաղի կու տայ. մայրեր-
նիս քանի որ ողջ էր՝ դարձեալ մէկ քիչ կը
ջանար ծածկել ըրածները, բայց հիմա ամե-
նուն յայտնի կը զործէ. խօսք մը չի կրնար
լսել, մէկէն կը բարկանայ և կը հայհոյէ...
Ո՛հ, կը մոտածեմ վերջին անզամ մ'այլ
հետը խօսիմ, և թէ որ չկարենամ օգուտ
ունենալ՝ թողում հեռանամ ես ալ հօրս
քով, հեռանամ այս անէս՝ որ ո՛րչափ պա-
տիւ ունէր առաջ՝ այնչափ ալ հիմա անզա-
տիւ եղած է, անտանելի եղած է, զժոկիք
զարձեր է...

ՏԵՍԻԼ ՉՈՐՐՈՐԴ

ՄԱՐԱՏ և ՅԱՐՈ

ՅԱՐՈ. — Պարոն ՄԱՐԱՏ, ահաւասիկ
Գարեգինը տուն կու զայ իւր բարեկամներով:

ՄԱՐԱՏ. — (Ծածռէկ. — Ամբողջ զիշերը խաղալով խմելով պիտի անցընեն). — ՅԱՐՈ', իմացուք մօրքրոջս որ անկողինս պատրաստել տայ, կ'ուզեմ կանուխ քնանալ որ վաղը շուտով Ազալսի բանկին հաշիները պիտի տեսնենք, դիրեկտորն ինծի պիտի սպասէ, չեմ կարող մնալ...

ՏԵՍԻԼ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԳԱՐԵԳԻԿ, ՄԱՐԱՏ, ՄԵԿՈՀԻ, ՆԵՐԱԿԱ
ԱՀՈՆ, ՏԻՐԱԿ, ՀՐԱՀԱԿ, ՅԱՐՈ

ՄԵԿՈՀԻ. — Բարի իրիկուն, պարոն
ՄԱՐԱՏ, Բնչպէս ես (ձեւք թօրուշելով). արշուուր կ'երեխս:

ՄԱՐԱՏ. — Բարի եկած ես, սիրելի
ՍԵԿՈՀԻ, շնորհակալ եմ, ուրախ եմ զբեզ
տեսնելու:

ՆԵՐԱԿԱ. — ԱՀՈՆ, ՏԻՐԱԿ, ՀՐԱՀԱԿ
(կարգաց ՄԱՐԱՏի ձեւքը կը սեղմեմ՝ լուս):

ՄԱՐԱՏ. — (Գարեգիկի ձեւքը սեղմելով) Բարի եկած ես, եղբայր:

ԳԱՐԵԳԻԿ. — Այս իրիկուն կանուխ
տուն դարձեր ես, ՄԱՐԱՏ, կ'երեմի բանկին
արձակուրդի օր է:

ՄԱՐԱՏ. — Այս, եղբայր իմ, ապա-
ւոյն վերջին օրերն ըլլալով առաւտուընէ
մինչև երեկոյ հաշուի վրազած ենք այս երեք
օր է. այս իրիկուն սովորականէն քիչ մը
կանուխ արձակուրդ ունեցանք. վաղը դարձեալ
շուտով պէտք է գնամ. այս պատճառաւ կը
փափաքիմ կանուխ պառկիլ. ուստի ներեցէք
ինձ որ ձեզ բարի զուարձութիւն ու նաև
բարի գիշեր մաղթեմ:

ԽԱՂԱԿԻԿ. — Ո՛հ, անկարելի բան,
անկարելի բան (առջել առնելով):

ՄԵԿՈՀԻ. — Ո՛հ, պարոն ՄԱՐԱՏ,
միթէ կարելի՞ է ամենուս փափաքն արհա-
մարհնես ու մեզի հետ ընկերութիւն շննես,
մանաւանդ որ ձմեռ իրիկուն է՝ երկայն է,
քնանալու ժամանակ շատ կայ. խնդրեմ կե-
ցիր մեզի հետ և քիչ ժամանակէն արի մեզի
հետ լիմատիս պարակզը շնչելու զրունելու:

ՄԱՐԱՏ. — Շնորհակալ եմ, ՄԵԿՈՀԻ,

Տեր և ընկերութեան ազնուութեանն. քանի
որ միաք ունիք Լիլատիա գնալու՝ ես միայն
այս տեղ ձեզի հետ կը մնամ և յետոյ ձեզ
բարի զուարձութիւն կը մաղթեմ, նեղուած
եմ, չեմ կարող ընկերել ձեզ Լիլատիա
պարտէ զը գնալու:

Խաղակիցք. — Շատ լաւ, շատ լաւ.
Կեցցէ Պարոն Սմբատ:

Գարեգին. — Ոիրելի բարեկամք, հրա-
մեցէք ուրեմն մենք մեր քանի մը պար-
ախան խաղանք, մինչև որ Յարօն մեզի ա-
նոյշ զինին հասցընէ: Յարօ, շուտ ըրէ (կը
խաղան):

Յարօ. — Պատրաստ եմ, տէր. աչք
բանալ դայելու մէջ կը հասցընեմ (կ'երրայ
և շուտով կը բերէ գինին) ... պարոններ,
հրամեցէք, նոր բացուած կարասէն է, հրա-
մեցէք:

Մեպոշի. — Զեր կենացը, բարեկամք
(կը խմէ)... Գինի չէ, նեկտար է, այնքան
քաղցը է:

Խաղակիցք. — Անուշնէր, պարոն
Սեպուհ... (Խաղակիցք կը խմէն):

Գարեգին. — Պարոններ, պարձեալ կը
դնեմ. առաջին կորուստը տասը մանէթ՝ վար-
պետին է. աշակերտը վերջը կը կորսընցընէ.

Դնենք ամէն մէկերնիս քսանը հնդական մա-
նէթ :

Խաղակիցք. Պարոն Սեպուհ, պարոն
Սմբատ, զորք չէք ուզեր խաղալ:
Սմբատ. — Ներեցէք, բարեկամք, բը-
նաւ խաղացած չեմ, չեմ զիտեր խաղալ:

Մեպոշի. — Ես ալ պարոն Սմբատի
հետ պիտի խօսակցիմ. խնդրեցինք որ մեզի
ընկերութիւն ընէ. զինքը մինակ ձգելը լաւ
բան չէ. ուրիշ անզամ կը խաղամ:

Գարեգին. — Տուէք, առուէք, խաղն
իմն է. հարիւր մանէթ վասակ. քիչ չէ.
զնենք յիսունական մանէթ :

Խաղակիցք. — Զգնողին տունն
մեր... դնենք: — (կը խմէն):

Ներսէն. — Զարմանալին բան՝ որ պա-
րոն Սմբատ խաղալ չ'իմանար. աշխարհիս
մէջ չի ապրիր...

Գարեգին. — Է՞ն, ի՞նչ զարմանք. ծը-
նողնիս զինքը առաջին օրէն արեղայ ծներ
են. կարծեմ վերջը վերջը վարդապետ պիտի
ըլլայ. հիմակուսմէ փորձ կ'ընէ իր անձին:

Տիրան. — Է՞ն, պարոն Գարեգին, ին-
չո՞ւ կը մեղաղը ու կը նախատէք պարոն
Սմբատը. ամէն մարդ իր պատութեան
տէրն է, խաղացողն ալ խաղացողն ալ.



մենք իրաւունք ունինք խաղալու, ինքն ալ շխաղալու :

Սմբատ. — Ներեցէք, պարոն. Գարեգինի խօսքերն ինձ նախատինք չեն բեր, այլ կը հաստատեն՝ որ ստուգիւ խաղալ չեմ զիտեր և չեմ ալ սիրեր. բայց թէ ի՞նչ աստիճան դուք խաղալու իրաւունք ունիք՝ այդ բանը քննութեան ու մեկնութեան կարօտ է :

Գարեգին. — Ո՛, ո՛, զարձեալ սկսար ձանձրանալի քարոզներդ, անվերջ մեծ պաքի չափ երկար վարդապետութիւններդ... Բարեկամիք, որո՞ւն ձեռքն է բախտի թուղթը այս անպամ:

Հրահատ. — Իմ ձեռքս է, իմն, պարոն Գարեգին. կեցյէ, բախտս. այս անզամ կորարնցոցիր. Երկու հարիւր մանէթ շահու.

Գարեգին. — Փայթ չէ. զնենք յիսունական ալ. Սմբատին անէծքն ինձ հասաւ... (կը խւեն) :

Ջղոտ. — Յիսունականէն ի՞նչ շահ կ'ելլէ. գնենք հարիւրական. չգնողին տունն աւեր...

Խաղակիցք. — Դնենք. չգնողին սեարե...

Գարեգին. — Իմ արես միշտ պայծառ է. զնենք. միայն թէ զարձեալ Սմբատին լուսնին շուրջ զիս չծածկէ :

Սեպուհ. — Պարոն Գարեգին, դուք զուր տեղ մեր ընկերութիւնը կ'ուզէք խոռոշել՝ նախատական խօսքեր ուղղելով Սմբատին...

Ջղոտ. — Տուէք, բախտն իմն է... շորս հարիւր մանէթ շահ...

Գարեգին. — Ա՛լ չեմ խաղար. Սմբատին անէծքն հասաւ բախտիս. Երթանք Լիւատիս և այն տեղ շարունակենք :

Խաղակիցք. — Երթանք (ոտք կ'եղեն և մի առ մի կը բարեւեն զՍմբատ՝ բաց 'ի Դարեգինեն. կը մեկմին. կը մնան Սեպուհ և Սմբատ միայն): Մնաք բարով, պարոն Սմբատ :

Սմբատ. — Երթաք բարով, բարի գուարձութիւն... կը փափաքիմ որ եղբօրս արեւ միշտ պայծառ փայլի :

ՏԵՍԻԼ ՎԵՑԵՐՈՐԴ

Սմբատ և Սեպուհ

Սմբատ. — Դուք ալ չէք գնար, պարոն Սեպուհ:

Սեպուհ. — Եւ միթէ այդ հարցը պէտք է ինձ ընես, իմ սիրելի Սմբատս. միթէ

զիս նո՞ր կը ճանաշես . միթէ ծանօթ չէ
քեղի իմ սէրս , ուխտս և մտածութիւնս :

Սմբատ. — Գիտեմ , սիրելի իմ Սեպուհ , գիտեմ քու բարձր և վաեմ . մտածուշ
թիւնդ , որով իրու ճշմարիտ բարեկամ՝ երա-
գուեր ես իմ և քո արևոտն և մեր ծնողաց
զիսայն վրայ՝ որ ամէն ջանք , ամէն համբը
բանեցընեմ՝ Գարեգինը ետ կեցընելու իր
բոնած վատ ճանապարհն ։ Սրտանց կ'ատես
գուն խաղալը՝ ինչալս կը զգաւի մարդս թու-
նաւոր օձէ մը . բայց պահապան հրեշտակի
մը պէս գուն ալ Գարեգինի և նորա մնու-
րուած ընկերաց հետ կը շրջիս՝ որ կարելի
եղածին չափ բարի ազգեցութիւն ընելով՝
քիչ քիչ . . .

Սեպուհ. — Զուր տեղ , սիրելի Սմբատ ,
զիս գովելով՝ քու լաւութիւններդ ծածկել
կ'ուզես . ես ինչ որ կ'ընեմ՝ քու օրինակիդ
հետեւելով կ'ընեմ . մենք միասին զպրոցի ըն-
կեր եղած ենք սիրով , ուխտեր ենք սիրով
իրարմէ չբաժնուիլ բարեկամութեան անքա-
կելի կապով , բայց եթէ մահուամբ . ուստի
հիմա պէտք է գործենք միասին՝ չարեաց
առջևն առնելու համար . . . յիշէ , Սմբատ ,
որ Սեպուհ կեանքն ու արիւնն ալ երզուըն-
ցեր է քեղի համար . . . ուստի մնաս բարով ,

սիրելի Սմբատ , մնաս բարով , զիշեր բարի . . .
կ'երթամ Գարեգինը գանելու , պիտի չթու-
ղում որ այս զիշեր ծանր ծանր կորսւասներ
ընէ . . .

Սմբատ. — Աստուած օկնական ըլլայ
քու բարի կամացգ . . . զարձեալ բարով տեսա-
նուինք , սիրելի Սեպուհ , երթաս բարով
(ձեւք կը բօրուեն սիրով և կը մեկնի Սեպուհ) :

ՏԵՍԻԼ ԵՕԹՆԵՐՈՐԴ

Սմբատ և ապա Գարեգին

Սմբատ. — Ազնիւ սիրու , սպանչելի
հոգի , բարի Սեպուհ , երանի թէ . . . (կը
մտնէ Գարեգին) Ո՛հ , եղբայր . ի՞նչպէս ,
Լիվատիա չգնացիք . . . առն կը զատնաս . . .

Գարեգին. — Հետո փող վերցընելու
մոոցեր եմ , Սմբատ . ճամբէն զարձայ որ
առնեմ . . . յօյս ունիմ այս զիշեր քանի մ'օ-
րուան կորսընցույածներս բոլորը վաստըկիմ . . .
Բայց գուն ախուր ես , երեսդ կամեր ես . . .
շրմայ թէ քանի մը կատակի խօսեր որ
ըսի՝ անոր համար . . .

Սմբատ. — Գարեգին , զու իմ մեծ

եղբայրս ես, և ես քու փոքր եղբայրդ. և
պէտք է որ ես զքեղ սիրեմ և զուն ալ զիս
սիրմս թէ չէ :

Գարեգին. — Ի հարկէ, այդպէս է,
պէտք է. և յուսամ որ զուն զիս չես ատեր,
ես ալ զքեղ կը սիրեմ, կարծեմ բաւական է :

Միքատ. — Ես զքեղ այդ սիրոյն վրայ
կ'երգուընցընեմ, գարեգին, խնայէ մեր ըն-
տանեաց, խնայէ հօրս, խնայէ քեզի, խնայէ
քու մէկ հատիկ զաւակիդ Միհրանիկին, իւր-
նայէ նաև ինձի. ոտքերուդ կը պըլուսիմ,
անիծած խաղալէդ ես կեցիր, գէթ քիշուր
խաղալդ, գէթ հարիւրներու վրայ, հազարնե-
րու վրայ մի խաղար. տես ո՞ւր է առաջուան
մեր ունեցած հարստութիւնը. հազիս կրնանք
մեր պատիւը պահելով ասլիլ, կ'ուզմս ու-
րեմն որ գոնէ զուռ ինկնանք մորանք...

Գարեգին. — Չէ, չէ, վեր ելիր,
վեր ելիր, խեզմ եղբայրս, զուն զքեղ այդ
տեսակ մատածմունքներով մի հալեր մաշեր.
Գարեգինի արեւը չմտնէ, այդ օրերուն չենք
հասնիր : Թէ որ ես կը խաղամ՝ հօրս ստա-
ցուածներուն վրայ չէ որ կը խաղամ, այլ
խաղէն վաստրկածս զրամապովս կ'ընեմ խա-
ղալու...

Միքատ. — Խաղէն վաստըկածդ...

ան, եղբայր, գէթ սուտ մի զուրցեր, մի
ջանար խարել այնպիսի մէկը՝ որուն յայտնի
է թէ հօրերնուս կալուածներուն ամէն մէկ
կառը ո՛ր հրէին, ո՛ր ոռուին, ո՛ր յոյնին
մօտը զրաւ ես զքեր, և փող առեր վասներ
ես. մնացեր է միայն այս տունը, այն ալ
իմացեր եմ որ զրաւի գնելու ետեկ ես...
մտածէ ուսկից պիտի հատուցանես այդշափ
պարտքերդ. մտածէ որ եթէ տունն ալ զրաւի
գնես՝ պարտատէրը ժամանակը լրացած ա-
տենին՝ տէրութեան ձեռքով, օրէնքի իրա-
ւունքով՝ զմեզ անտուն անտէր փողոցի մէջ
կը թողու՝ տներնէս զուրս հանելով... Գի-
տեմ թէ ո՞րշափ զարհուրելի փումար պէտք
է այս օրերս հատուցանես Զհուտ Պատա
վաշխառուին...

Գարեգին. — (Ծածուկ. — Արգեօք
Յարօն մատներ է զիս. չէ, չէ կարելի...) :
Միքատ, բաւական է. կը տեսնեմ որ շա-
տափոս մարզիկ՝ իրենց շահերուն համար՝
քեզի այդպիսի սուտ լուրեր հաղորդեր են...

Միքատ. — Սաւտ լուրեր, եղբայր,
սուտ լուրեր. Էհ, երանի թէ սուտ ըլ-
լային... բայց ինչ օգուտ որ նաև գէմքիդ
կաս կարմիր զառնալն, երեսիդ և զունիդ ու-
նեցած այլայլութիւնն ալ կը մատնեն զքեզ՝

որ սուտը դուն կ'ըսես... Սմբատը շատ և շատ խոր թափանցեր է այդ գաղտնիքներուն, մէկ բան միայն ինծի անձանօթ է, զքեզ մուլորցնող զլխաւոր սատանան գտնել...

Գարեգին. — Դուն ես, Սմբատ, այդ սատանան, որ լրաեսութիւններովկ որիշին գործերուն կը խառնուիս. դուն ի՞նչ իրաւունք ունիս իմ վարքս ու գործերս քննելու...

Միքատ. — Ի՞նչ իրաւունք, ի՞նչ իրաւունքով կը խառնուիմ քու գործերուկ և մեր տանը գործերան... Այն իրաւունքով՝ որ ես և դու մի և նոյն հօր ու մօր զաւակներ ենք, որ ես եղբայրկ եմ և պէտք է զքեզ սիրեմ, քու բարիքդ ուզեմ, և ոչ միայն քու, այլ նաև քու մէկ հատիկ զաւակիդ Միհրանիկին բարիքն, որ իմ արիւնս է, որ իմ սրտիս կտորն է...

Գարեգին. — Իմ զաւակիս հոյն ինծի թող, Սմբատ. քանի որ իր հայրն ողջ է՝ քեզի կարօտութիւն չունի: Խակ տան հոյն ալ ինծի կ'իյնայ, ես եմ հօրս անլրանիկն. խակ քեզի՝ միայն հնագանզիլ ու լռել կ'իյնայ:

Միքատ. — Շատ կը սխալուիս, Գարեգին, շատ կը խաբուիս. եթէ դուն քու պատույդ վրայ հոդ չես ըներ, եթէ դուն հօրերնուս և մեր ընտանեաց բարի անուան

և ստացուածքներուն փոյթ չես ըներ, իմ իրաւունքս է բողոքելու և բնաւ շմելու: բողոքելու նախ քու խղճիդ առջև, բարեկամաց առջև, Աստուծոյ առջև, և եթէ հարկ լինի նաև զատաւորաց առջև, քանի որ հայրեր նիս զմեզ իրարմէ չէ բաժնած...

Գարեգին. — Ո՛հ, ո՛հ, շատ առաջմի երթար, շատ շուտով մի վաղեր, Սմբատ... այս, բողոքէ որչափ կ'ուզես իմ խղճիս զէմ: իմ խիղճս արդէն վարժեր է շատ ատրիներէ 'ի վեր այդ տեսակ յիմար բողոքներուն ականջ չկափսելու: Այս՝ բողոքէ որչափ կ'ուզես բարեկամաց առջև. ես այնքան ախմար չեմ՝ որ որիներուն ներեմ իմ ազատ զործերուս խառնուելու: Այս՝ բողոքէ նաև Աստուծոյ առջև, և երբ որ Աստուծած քու բողոքիդ լսէ, արի ինծի իմաց առք: Խակ բողոքել զատաւորաց... քանի որ հայրերնիս ողջ է՝ զուն իրաւունք չունիս. խակ հայրերնիս մեռնելէն վերջն ալ՝ քանի որ զեռ իրաւունքի տարիքդ չես լրացուցած՝ ես ինքս եմ քու խնամակալզ, և օրէնքն ինծի իրաւունք, իսւ աայ՝ ինչպէս ուզեմ այնպէս կարզալորելու իմ և քու ժառանգութիւնդ: Այս գիտանալէն վերջը՝ հիմա գնա բողոքէ ում որ ուզես, ուր որ ուզես, որչափ որ ուզես...

Ամրատ. — Անզպամ, ուրեմն դուն Ասու տուծոյ արդարութիւնն ալ, մարդկային իրաւունքն ալ քու անարդ ախտերուկ կը զոհմ, առանց վախնալու որ հիմա երկնքէն կայծակ մ' իջնայ և զբեղ ոչընչացընէ... կը տեսնեմ, Գարեգին, որ զուն չարութեան ծայրն հասեր ես, և հետեւաբար կ' իմանամ որ կարուստ մօտ է. և, ախ, երանի թէ Աստուած կեանքս վերցընէր՝ զեռ քու թշուառ վախնանդ շտեսած... Բայց ես ընելիքս որոշեր եմ. վերջին խօսք մ' ալ ըսել քեզի սարացս համարեցայ՝ իրու եղբայր, և այնուհետև զիս իրեն եղբայր չճանցողէն զատուիլ հեռանալ խեղճ հօրս պէս...

Գարեգին. — Ես զբեղ չէ թէ եղբայր՝ այլ թշնամի կը համարիմ, և հեռանալդ զիս մեծ ձանձրութենէ մը կ' ազատէ: Գնա ընկերութիւն ըրէ վանքերու մէջ աբեղ զաներու, վարդապետաներու, ուր տեղ քեզի պէս սուրբ սփառոր կեղծաւոր կրօնասէրներ հարիւրաւոր կը գտնուին...

Ամրատ. — Անզպամ, մի՛ հայնոյեր. զԱստուած, կրօնը ու կարգաւոր՝ ծաղրի և հայհոյանաց նիւթ ըրեր ես. զԱստուած քեզի թշնամի ես ըրած, և ես ալ Աստուծոյ յայտնի թշնամոյն եղբայր չեմ կրնար ըլլալ: Վաղը

ճանապարհի պատրաստութիւն կը տեսնեմ, կը մեկնիմ հօրս մօտ ապրելու մինչև որ վարդու ու բարբդ փոխես. կը թողում կը հեռանամ քեզնից. Աստուած միայն զթայ քեզի, զարձ տայ քեզի...

Գարեգին. — Հա՛, այլպէս, բանն Աստուծոյ թող, ես Աստուծոյ հետ ճամբայ կ' երթամ. իսկ զուն զնա հեռացիր, կ' ուզես Բագու հօրս մօտ, կ' ուզես անզիտ աշխարհիք մօրս մօտ, երկուքին ալ անսարբեր եմ...

Ամրատ. — (Թաշկինակն աչաց բլունած՝ կոչ լայ. յեռոյ բազուկները դեկ յԵրկին) Աստուած արդարութեան, զուն տե՛ս և զատաստան ըրէ: (Կը մեկնի):

ՏԵՍԻԼ ՈՒԹԵՐՈՈՐԴ

Գարեգին. — Վարագուրին ծայրը բացուեր է. Ամրատ ըրածներնուամ մասսամբ մի տեղեակ է. արդեօք մ' լ յայտներ... Յարօն կարելի չէ. այնպիսի կապ ունինք մէջերնիս՝ որ կարելի չէ. իմ կործանումն ու իրեն կործանումն իրարմէ կախուած են. ու ընկերութիւն լրաց մը կայ ընկերացս մէջը. պիտի ջանամ իմանալ... բայց հիմա ինձի

կը սպասեն ընկերքս. փող առնեմ ու երթամ
(կը բանայ սնտուկ մը և քսակ մը ի կը
հանեկ) ... գարեզին, վերջին քսակդ է ...
այս գիշեր կամ ամբողջ պիտի կորսնցնեմ
և կամ լաւ պիտի վաստըկիմ... երթանք...
(կը համբուրէ քսակն ու գրպանք կը դնէ,
և մինչդեռ կ'ուզէ մեկնի՝ ներս կը մտնեն) :

ՏԵՍԻԼ ԻՆՍԵՐՈՐԴ

Գարեգին, Միհրանիկ և Յարօ

Գարեգին. — Ո՛չ, ի՞նչ կայ, Յարօ.
ինչո՞ւ եկած ես, Միհրանիկ :

Յարօ. — Պարոն Գարեզին, աէր իմ,
Միհրանիկը լալով հրամայեց ինձի՝ որ զինքը
քեզ մօտ բերեմ. լալէն չէր զազրեր...

Գարեգին. — Լաւ եկար, Յարօ. թո՛ղ
հիմա այսաեղ Միհրանիկը, և զուն գնա
շուտավ այս պարտամուրհակա զարձեալ Զնոտա
զապային տար, ո՛ւր որ գանես զինքը տուր,
և ըսէ որ 4120 մանէթ հետն առած՝ այս
գիշեր Լիլատիա սրաբուկը զայ զիս գանելու
անսպատճառ. լաւ իմացա՞ր :

Յարօ. — Շատ լաւ, աէր իմ. ան-
պատճառ կու գանք Լիլատիա քեզ կը զըտ-
նենք (կ'եղէ) :

ՏԵՍԻԼ ՏԱՄՆԵՐՈՐԴ

Գարեգին և Միհրանիկ

Գարեգին. (կ'ուզէ մեկնի) :
Միհրանիկ. — Հայրիկ, ո՛ւր կ'եր-
թաս. Լիլատիա կ'երթաս. ես ալ կ'ուզեմ.
ինձի ալ հետդ տար...

Գարեգին. — Միհրանիկ, զու այս տեղ
մացիր, ես շուտավ կը զանամ... գիշերը
ցուրտ է, կը մրսիս...

Միհրանիկ. — Հայրիկ, զուն չես
մրսիր, ես ինչի՞ պիտի մրսիմ. ես ալ կ'ու-
ղեմ հետդ զալ...

Գարեգին. — Զէ, Միհրանիկս, ճամ-
բան երկայն է, զու չես կարող դաւ, ես
շուտ պիտի երթամ...

Միհրանիկ. — Կարող եմ, հայրիկ.
նայէ ի՞նչպէս կը քալեմ (կը վազվազէ և
վար կ'իյնայ լալով), մինչ դեռ Գարեգին
սպառնալեաց ձեռվ մնալ կը հրամայէ և
կ'անհնետանայ) ... Հայրիկ (լալով), հայրիկ...
չի լսեր... թէ որ լաւ տեղ կ'երթայ հայ-
րիկս ինչի՞ ինձի ալ հետը չի տանիր...
զիս չի՞ սիրեր... Լիլատիա լաւ պարտէղ է.

Ամբատ հօրեղբայրս միշտ զիս այնտեղ կը
տանի ման կ'ածէ . ինծի անուշներ կը գնէ ...
և՛ , Ամբատ հօրեղբայրս շատ լաւ է , ինծի
շատ կ'ուզէ , ես ալ իրեն կ'ուզեմ... ախ ,
ինչի՞ Ամբատն իմ հայրս չէ ... (վարագոյրը
կը գոցուի) :



ՀԱՆԴԻՍԵՐԿՐՈՐԴ

ՏԵՍԻԼ ԱՌԱՋԻՆ

(Ճեսարակը կը բացուի երաժշտութեամք
և պարով . երգողք և պարողք և՛ Գարե-
գին , Սեպոհի , Ներսէն , Աղոստ , Տի-
րան , Հրահնատ , Յարօ և Երաժիշտ .
մէջտեղ դրուստ է զինի և քաղցրեղէնք . քո-
վլենի երկու սկզբաներուց վրայ՝ երկու ձեռք
բարտ . պարը կը լմբննայ աշխուժիչ , և
պարաշորք գաշարէնին ձեռքերէնին՝ կը խոնն
առէն մեկն Գարեգինի կենաց և բախտաշո-
րութեամք) :

Գարեգին. — Ապրեք , ազնիւ բարե-
կամներս . որպիսանանք միշտ այսպէս : Այն
բախտը որ ես ունեցայ երեկ իրիկուն՝ ձեր
ամէն մէկուն համար կը փափաքիմ որ դուք
ալ ունենաք : Բայց մենք ամէնքս եղբայր
ենք . իմ շահածս ձերն է և ձեր շահածն
ալ իմն կը համարիմ... կեցցէ մեր բարե-
կամութիւնը . խմենք , (կը խւեն) :

Ներսէս. — Պարոն Գարեգին, դուն
մեր բարեկամնթեան հոգին ու կապն ես...
բախտը որ քեզ ծիծաղի՝ մեր բարեկամնւ-
թիւնն ալ քեզմով կը ծիծաղի. անոր հա-
մար ես կ'առաջարկեմ մեր բարեկամներուն՝
յատուկ ձեր կենաց և բախտին համար իր-
մենք զարարկենք մեր բաժակները... կեցցէ,
կեցցէ, կեցցէ միշտ մեր սիրելի Գարեգին
բարեկամն :

Խաղակիցք. — Կեցցէ, կեցցէ պարոն
Գարեգին. (կը դատարկեն բաժակները) :

Գարեգին. — Միրելի բարեկամներ,
շնորհակալ եմ ձեր բարի մազթանքներին և
ուրախութեան իմ ունեցած բախտիս մասին.
բախտը որ, մէկ մը սկսի բացուիլ ճամբայ
ելել՝ շոգեկառքի նման իր ետևէն կը քաշէ
շատ մը ուրիշ կառքեր։ Կան շատ յիմար-
ներ, որոց համբանքէն զուրս չէ զժբախտա-
բար նաև Սմբատ եղբայրս, որ խաղը միշտ
կորուստ ընելու խանութ կը կարծեն. չեն
իմանար թէ խանութպանն ամէն օր չի վաս-
տըկիր, այլ շատ անգամ մեծ կամ փոքր
կորուստներ ալ կ'ունենայ. բայց օր ալ կու
գայ՝ այնպիսի յաջող առաւտուր մը կ'ընէ՝
որ բոլոր կորուստները մէկ անգամով վաս-
տըկելն զատ՝ լաւ շահ ալ կ'աւելցընէ...

Միթէ խաղալու խանութն ալ այսպէս չէ,
բարեկամք :

Խաղակիցք. — Ի հարկէ այնպէս է :

Սեպուհ. — Ներեցէք, պարոն Գարե-
գին, կարելի՞ է արդեօք հարցյնեմ թէ Ենչ-
պէս եղաւ որ հանդիպեցաւ ձեզի երէկ իրի-
կուն ոսւս իվանը Լիվատիայի մէջ. ես ու-
շացայ զալու, հասած ատենս արդէն խեղճը
բռներ կը տանէին... այսօր լսեցի որ նա
հեռու երկիրներ գնացող զաղթականաց մէջ
խանութելով՝ Ոստառլէն մեկներ է...

Աշոտ. — Ե՞՞ն, պարոն Սեպուհ, ես
քեզի պատմեմ թէ ինչպէս եղաւ. որովհետեւ
բանն ինծմով նախ սկսաւ, և ես եղայ հա-
ւուն մէկ թեւ կրծողը, իսկ Գարեգին պա-
րարտ մասերը, լերդն ու թորն ու փորոտիքը
լափեց, մէկ խօսքով՝ ամբողջ հաւը կու-
տուաւ... .

Սեպուհ. — Ո՞վ էր այդ հաւն, պարոն
Աշոտ :

Աշոտ. — Այդ հաւն էր ոսւս իվանն,
որ հաւի շափ ալ ինելք չունի։ իվանն՝ աշ-
խատասէք և շատ խնայութիւն ընող ծերունի
բեռնակիր մը որդին է. այդ խեղճ բեռնա-
կիրն եղբայր մ'ալ ունի՝ որ հասարակ կօ-
շիկներ կարող է. բայց զաւակ չունենալով՝

որդեգրած է Խվանին, որ հետեւաբար ժամանդ է թէ՛ բեռնակրին և թէ կօշկակարին։ Այդ յիմար Խվանն անցած օր լսած ըլլալով՝ որ մեր Պր. Հրահատը գիշերուան մը մէջ խաղալով 560 մանէթ շահեր է լիվատիայի մէջ՝ խելքը զլիէն կ'երթայ. « Ե՞ն, կ'ըսէ, ինչ ծոռմին է իմ հօրս ու հօրեղօրս ըրածը. իրենց կենաց վաթսուն տարիներն անցուցեր են, և հազիւ թէ հազար ու մէկ քրտինք միասին թափելով՝ կրցեր են 8000 մանէթի տէր գառնալ, քանի որ Հրահատ գիշերուան մը մէջ 560 մանէթ աշխատեր է խաղալով. որ է ըսել՝ եթէ ես ալ խազամ՝ տասն և հինգ օրուան մէջ հօրս ու հօրեղօրս վաթսուն տարիներու մէջ աշխատածը առանց մէկ նեղութեան պիտի վաստրկիմ»։ այս կ'ըսէ, և երէկ իրիկուն Զհուտէն 5000 մանէթ փոխ առնելով՝ երկրորդ օրը հատուցանելու պայմանաւ՝ զրաւ կը դնէ իրենց ունեցած չունեցածը՝ հօրն ու հօրեղօրը վաթսուն տարիներու մէջ աշխատածը, և շխտակ կու գայ Լիվատիա խաղացող մը փնտոելու՝ որ ձեռքը իրեն պէս պատրաստ առատ զրամ ունենայ... Բախտը բերաւ որ ինծի նախ հանգիպեցաւ, և հարցուց թէ ո՞ւր աեղ կը դանուեին հարցուս խաղացողներ.

Ես ինքզինքս առաջարկեցի իրեն հետ խաղալու. նատանք և 20 մանէթ զրինք իրբե փորձ իրարու ոյժն իմանալու համար. քայլս աւելի զրամ չունէի՝ թէ չէ աւելի կը վաստրկի. վասն զի երբ ես յաղթեցի և առաջարկեցի 40 մանէթով սկսիլ երկրորդ պարտիան, ինքը բարձրացաց 400 մանէթի. և որովհետեւ ես այդշափ փող չկարողացայ զանել՝ յանձն չառաւ ինծի հնատ շարունակելու. բայց բուն պատճառն այն էր՝ որ իրեն միտքն էր միայն վաստրկիլ և ոչ թէ կորալնցընել. հասկրցայ. ուստի զինքը առի մեր ընկերաց մօտ բերի. բարեբախտաբար Պր. Գարեգինի մօտ կը գտնուեր առատ փող։ Պր. Գարեգինի ականջէն փափացի Խվանի ո՛վ ըլլալն, ինչպէս փող անենալն, և թէ ինչպէս պէտք էր կթել այդ յիմարը։ Պր. Գարեգին սկիզբէն սկսաւ թեթև կորուստներ ընել՝ կամաւոր սխալներով, մինչեւ որ Խվան ալ վստահացած իր բախտին վրայ, և ուզելով ու երազելով չէ տասնուհինգ, այլ մէկ գիշերուան մէջ հօր ու հօրեղօրը վաթսուն տարուան վաստակն ընել, իւր ուստական և մուժիկի յիմարութեամբ 5000 մանէթը մէկ հեղ զրաւ խաղի։ Լաւ որ Զհուտ Պապան պատրաստ փողը զրպանը մեր մօտն

Էր. Գարեգին զրաւի զրաւ իր հայրենի տունն ու փոխ առնելով՝ խաղի զրաւ... իրաւ մեծ անխոհեմութիւն էր, բայց բախտ ըստածն ալ շատ անդամ անխոհեմութեան բարեկամը կ'ըլլայ. մէկ խաղալ իվանը կորսընցուց իւր 5000 մանեթի գումարը, որ երկրորդ օրը Զհուտին պիտի հատուցանէր, և կամ բանտը մանելով՝ հայրը տուփանքի պիտի ենթարկէր։ Զհուտ Պատան սկսաւ իվանէն իր փողը պահանջել. իսկ երբ իվան յիմարած չէր փափեր ընելիքը և յուսահատութեան մէջ փախչիլ կը մոտածէր, ահա Զհուտը սատիկանութեան երկու զինուոր հասաց, որ բանեցին իվանը և տարան ծակը զրին...

Սեպոշի. — Ճիշտ այդ վայրկենին էր որ վրայ հասայ, մնացածն ինձի ծանօթ է, և թէ խեղճն ինչ վերջ ունեցաւ...

Գարեգին. — Ի՞նչ եղաւ:

Սեպոշի. — Ի՞չ պիտի ըլլար. հայրն ու հօրեղբայրն ստիպուցան տուն տեղ ունեցածնին չունեցածնին Զհուտին տալ պարագի տեղ՝ իրենց մէկ հատիկ որդին բանտէ խալըսելու համար. հազիւ բանտէն ելաւ՝ իվանի հայրը իր ձեռքը զնելով՝ քանի մը մնացորդ ոսկիներ, իր վերջին ապրուսար, հացի օրական փողը, և անէծք ու անէծք կարգալով

որդւոյն ու խաղ հնարադին ու խաղ խաղացողներուն զլուխներուն, զրկեց հեռացոց խվան որդին՝ իր տնէն ալ, բաղքէն ալ՝ հեռու օսար աշխարհք պանդխառութեան... Այսօր այստեղ եկած ատենս հանդիպեցայ կոշկակար հօրեղբօրը. խեղճ ծերովկը գարձեալ իր հին արուեստը ձեռք առեր է, որ տասնուհինդ տարիներէ վեր թողեր էր և հանդիսատ կ'ապրէր. աշքերը արցունքով լեցուն էին և երեսին վրայէն առուի պէս վար կը թափէին. երբեմն երբեմն կը հառաշէր. « Ա՛յ իվան, ախ անիծած խաղ », իվանի հօրը վրայօք տեղեկութիւն հարցուցի, ինծի ըստ թէ նա ալ իւր Սելերը, որ քսան տարիներէ՝ ի վեր իրեն անցած կենաց յիշատակին համար՝ տանը մէկ անկիսնը ձգեր թողեր էր, զարձեալ նոյն շալակը իր կը նաևին կապեր է, և կէս ծուած մէջքով ու արցունքն աշքերը և հառաշանքը սրտէն անսպակաս՝ բեռնակրութիւն ընելով իր օրական գառն հացը կը ճարէ... Այսպէս ահա յիմար որդի մը՝ խաղալով՝ մէկ զիշերուան մէջ հօրը և հօրեղբօրը վաժուուն տարիներու ինսայութիւնները ջուրը ձգեց... Գարեգին. — Քիչ առաջ ըստած է, պարոն Սեպոշ. խանութ մ'է խաղալը.

ինչպէս խանութպանները այսպէս ալ մենք՝
օր կայ որ կը կորսնցընենք, օր կայ որ կը
վաստըկինք. Խվանը կորսընցուց, Գարեգինը
վաստըկեցաւ. Երկուքնիս ալ իբրև մէկմէկ
խանութպան հաշուէ...

Սեպոշի. — Ներեցէք, պարոն Գարեցին,
շատ տարբերութիւն կայ խանութպանի
մը շահելուն ու կորսնցընելուն, և խաղացողի
մը շահելուն ու կորսնցընելուն մէջ...

Գարեգին. — Ոչինչ, ամեննեին տարբերութիւն չկայ. այնպէս է՝ ինչպէս մի և
նոյն վայրկենին՝ մէկը մեռել մը տնին զերեզման կը տանի, միւսը հարս մը կը բերէ
իր տունը, մէկը կու լայ, միւս կը ծիծաղի.
աշխարհին ամէն բանն այսպէս է. ես կը
դարմանամ թէ գուգ ի՞նչ տարբերութիւն կը
տեսնէք. խանութպանին և մեր մէջը:

Սեպոշի. — Շատ և մեծ տարբերութիւն, պարոն Գարեգին. տարբերութիւնն
այն է՝ որ խանութպաններն շահն ու կորուստը՝ խելքի, ճարտարութեան և տու
տրական օրինաց և գէպքերու արդինք են.
խաղացողաց շահն ու կորուստը միայն
կոյր բախափ արդինք են և շատ անզամ
նաև նենզաւոր խորամանկութեանց և խա-
րեւթեանց, որ արդիլուստ և պատժուած են

ամէն երկրի օրէնքներէ. ուստի խանութ-
պաններուն շահն ալ և կորուստն ալ պա-
տուաւոր են, խաղացողների շահն ալ
կորուստն ալ անպատիւ...

Գարեգին. — Անպատուութիւնը ո՞րն
է. աշխարհիս մէջ ամէնքն ալ մէկը միւսին
վնասովը կը շահուին, և հակառակն ալ կա-
րելի չէ. մինչեւ որ մէկը չկորսնցընէ՝ միւսը
չէ կարող շահուիլ...

Սեպոշի. — Այդ խօսքովիդ, պարոն
Գարեգին, այնպէս կրնայ հասկըցուիլ՝ որ
բեզի համար անպատիւ գործ չէ երբոք ա-
ւազակ մը ճանապարհի վրայ հանդիպածին
կողոպաէ, և եթէ հարկ ըլլայ նաև սպաննէ,
որովհետեւ իսր շահն այնպէս կը պահանջէ,
որ ուրիշին վնասով պէտք է վասակի...

Գարեգին. — Երբ ստիպուած է իսր
շահուն համար այնպէս ընել, այս՝ բնաւ
անպատիւ գործ չէ ըրածը. միթէ բնութեան
մէջ զանուած ամէն անասուններն ալ այնպէս
չեն ըներ. բնութեան օրէնք է՝ որ ակարը
զօրաւորին պէտք է զոհուի...

Սեպոշի. — Ուրեմն գուն, Գարեգին,
մարդս ալ անանոց օրինաց տակ կը ձգես և
անոնց զաւէն կը համարիս :

Գարեգին. — Ի հարկէ, Սեպոհ,

մարդս ալ քան զմիւսներն աւելի ճարտարագյոյն և աւելի խելացի անասուն մ'է , ու շնչ աւելի... իսկ Սմբատին որ հարցըներ՝ կ'ըսէ թէ հոգի ալ ունի , չեմ գիտեր զեռ ուրիշ ի՞նչ անտեսանելի բաներ ալ ունի... բայց ես գեռ այնպիսի ակնոցներ չեմ գտած՝ որ այզպէս բաներ տեսած ըլլամ մարդուն մէջ...

Ներսէս. — Ո՛հ , պարոն Գարեգին , պարոն Սեպուհ , այդ տեսակ խօսքերու աւաեն չէ . քունս սիսաւ գալ ձանձրութենէս . մենք մեր ուրախութիւնը նայինք , ուրիշներուն թողոնք իրենց երջանկութեան վրայ հոգ տանիլ...

Գարեգին. — Ասպին , պարոն Ներսէս , մենք խաղալու զուարձանալու եկերենք . մինչև հիմա խաղալէն վսաս չենք տեսած . եթէ վսաս տեսեր ենք՝ վսասակ ալ տեսեր ենք . մենք յայտնի են խանութպաշնութիւն չենք կարող ընել . մեր խանութն ալ այս է . ուրեմն խաղանք , բարեկամներ , խաղանք . և խաղ սկսելնէս առաջ՝ մի մի բաժակ զարտըկենք խալը հնարողին օրհնեալ յիշատակին , փախարէն այն անէծքներուն որ շատերն իր զիխուն կը թափեն... խմենք . (ամենքը կ'ընթոռնին զինին Յարօյե և կը իսլեն , բաց ՚ի Սեպուհի):

Սեպուհ. — (Ծաժուշ . — Թէ ո՞վ ենչպէս մէկն է գարեգին՝ հիմա բոլորովին կը սկսիմ հասկընալ , և իրաւունք տալ Սմբատին բոլոր ըսածներուն... և զուզալ):

Գարեգին. — Ուրեմն սկսինք , բարեկամներ (իր նստին խաղաղու). տասը մանէթսկիզբէն...

Յարօ. — (Բաժակ մատուցանելով առ Սեպուհ) Դուք չէք խմեր , պարոն Սեպուհ... (Սեպուհ արհամարհուրեամբ Յարօյի վրան կը նայի , և կը հեռանայ խաղացողներուն քոյ . Յարօ Սեպուհի բանակին կատաղուրեան և սպասնալեաց ձևեր կ'ընէ... դուռը կը զարենոյի):

Գարեգին. — Յարօ , զուալ կը զարնեն , տե՛ս ո՞վ է եկողը... Բարեկամներ զարձեալ բախտի թուղթն իմն է , տուէք (կը ժողովէ փողերը):

Յարօ. — (Վերադառնալով) Պարոն Գարեգին , տէք իմ , աղքատ մ'է եկողը . կը հարցընէ թէ Հրանդ Աւետովի առունն այս է . կը հարցընեմ ի՞նչ կ'ուզես , կ'ըսէ որ իր որգոյն Սմբատին հետ կ'ուզեմ խօսիլ . փող կու տամ՝ չառներ , հաց կու տամ՝ չառներ , անձամբ կ'ուզէ ներս զալ , ըսելիքը չուզեր ինծի...

Գարեգին. — Զարմանքը բան... շատ
լաւ, բայ թող ներս դայ... Ամբատին տեղը
կը ձևանամ՝ թէ որ անծանօթ մէկն ըլլայ,
տեսնենք ի՞նչ ծածուկ բան ըսելիք ունի
Ամբատին...

Յարօ. — Շատ լաւ, աէք իմ... (կ'երա
բայ և ներս կը բերէ մոշրացկանը:

ՏԵՍԻԼ ԵՐԿՐՈՐԴ

**Առաջիններն և Մոշրացկան՝ Տղայէ
մ՝ առաջնորդուած**

Մեպորհ. — (Մոշրացկանին առջեզ
կտրելով) ի՞նչ կ'ուզես ըսել Ամբատին,
սպապի...

Մոշրացկան. — Հրանդ Աւետովի
լաճը՝ Ամբատը դժուն ես...

Գարեգին. — Չէ, պապի, ինքը չէ,
ես եմ Հրանդ Աւետովի լաճը. ի՞նչ կ'ուզես
ինձմէ :

Մոշրացկան. — Քեզնէ՝ առաջ ողոր-
մութիւն կ'ուզեմ քանի մը կարեկ, մինչեւ
որ շատ ըսելիքս շեմ ըսել...

Գարեգին. — Սա կախարդ խարդախ
ծերուն նայեցէք, ինչպէս ալ խարէութեամբ

ողորմութիւն կ'ուզէ առնել... չէ, մինչեւ որ
շրաես ըսելիք՝ ողորմութիւն չեմ տար:

Մոշրացկան. — Չէ որ ես ալ աղ-
քատ մուրացող մէկն եմ. ապա, որ ըսեմ՝
ողորմութիւն կու առս մէկ ոռոքի...

Գարեգին. — Թէ որ ուրախալի բան
է՝ կու տամ:

Մոշրացկան. — Ուրախալի տրամալի
շեմ իմանար, քեզնից կը կախուի... ամբաւ
հարստութեան աէք դարձեր ես այս վայր-
կենիս մէջ և շես իմանար... կ'ըսեմ քեզի՝
թէ որ մէկ ոռոքին առաջ այս տղուն յան-
ձնես ու ճամբայ զնես երթայ՝ որ ապահով
ըլլամ թէ...

Գարեգին. — Ի՞նչ ամբաւ հարստու-
թիւն, բայ. ահա ոռոքին (կու տայ տղուն՝
որ կը մեկնի), բայ...

Մոշրացկան. — Ամբատ, զու հօրդ
մէկնատիկ որդին ես, թէ քեզնից դուրս
տրիշ ալ կայ:

Գարեգին. — Ուրիշ ալ կայ. ինչո՞ւ
կը հարցընես...

Մոշրացկան. — Դուն մեջն ես, առ-
ջնո՞ւն ես՝ թէ փափրը:

Գարեգին. — Անդանիկն եմ, բայ
ի՞նչ կայ...

Մուշրացկան. — Ուրեմն ամբողջ հօրդ հարստութիւնը քեզի կը մնայ այս վայրկենիս, վասն զի հայրդ Հրանդը մեռած է...

Գար. և Յարօ. — Ո՛հ, ի՞նչ կ'ըսես, ո՞լ ըստ (Գարեգին վեր կը ցատքէ զլուխը ժեժեղով) :

Խաղակիցք. — (Կը սանձեն զԳարեգին) Ո՛հ, պարոն Գարեգին, սուտ է, մի հաւատար :

Յարօ. — Դուրս կորսուէ, անպիտան ծեր (Կը հրաշտկէ զմուշրացկանն) :

Գարեգին. — Թո՛ղ, Յարօ, թո՛ղ, մի պոլնաներ... Ուակից իմացար, ո՞լ ծեր (անձիւօր)...

Մուշրացկան. — Բավուցի ծանօթներս մէկը որ երէկ հասեր էր քաղաքո՝ ինծի պատմեց. ես ինքս ալ Բավուցի եմ. ըստ որ փառաւոր թաղում կատարեցին ու ամէն աղքատի ալ մէկ մէկ ոռոբլի բաժնեցին. ես որ այնանդ չէի այն դիսաւորութեամբ հիմա քեզմէն ընդունեցայ մէկ ոռոբլին... Աստուած հօրդ հողին լուսաւորէ : (Կը մեկնի) :

Գարեգին. — (Յարօ) Ո՛հ, հայր իմ, հայր իմ, հայր իմ... հեռու աշխարհք... ո՞հ, հայր իմ...

Խաղակիցք. — Ո՛հ, պարոն Գարեգին, հանգարտէ... (Կը հասկեցը նեկ) :

Գարեգին. — (Տիւուր՝ զլուխը իսակի սեղանին վրայ դրած) Ո՛հ, հայր իմ...

Մեսուշ. — Պարոն Գարեգին, մի տրտմիր, քաջալերուէ, մանաւանդ թէ միսի թարուէ և ուրախացիք, որովհետեւ ուրիշին մասու քեզի շահ կը պատճառէ. յիշէ քիշ առաջ զուրցած խօսքերդ. հօրդ մահը զքեզ կը հարստացնէ... (Ժաժուկ). — Խեց զն Միքատ, լաւ է որ չմանաս, բայց ի՞նչպէս կարելի է...) :

Գարեգին. — Ե՛հ, Մեսուշ... կը ծագեմս զիս, զիտեմս... առիթը զտար... բայց ես նաև այս վայրկենիս ալ այս կը պնդեմ որ շիտակ էր ըսածս... բնութիւնն զմարդ թոյլ է ստեղծեր, թէ չէ մարզու մը մահը լալու ի՞նչ պատճառ կայ... հայրս է՝ կը ցաւիմ, բայց միւս կողմանէ ալ կը մտածեմ՝ որ անմահ ստեղծուած չէր, արդէն օր մը չէ՝ օր մը պիտի մեռնէր, իրեն ալ օրը հասեր էր... բարեկամը, ալ չեմ ուզեր հիմա խաղալ, սուզի մէջ եմ, ներեցէր ինծի (Կ'ուզէ եւել, բմկերք կը բռնեն զինքը) :

Հրահատ. — Պարոն Գարեգին, տղայ մի ըլլար. այդքան կսկիծ սիրտդ կը մաշէ, կեանքդ կը կարձեցնէ : Մենք ալ քեզի հետ մէկտեղ սուզի մէջ ենք հօրդ մահուան հա-

մար, ուստի թէ մենք միմիթարուելու և թէ զքեզ միմիթարելու համար՝ պէտք է խաղեր նիս շարունակենք, որ...

Տիրանն. — Այս, այս, պարոն Հրահնատ լւա կ'ըսէ. մեր աղաւնքէն մի անցնիր, պարոն Գարեգին, խաղանք, լւա կ'ըլւայ քեզի, արտմութիւնդ կը թեթենայ:

Ներսէս. — Բան մը մաքէս կ'անցնի, բարեկամք. մեր պարոն Գարեգինին ալ պէտք է շատ հաճոյ անցնի՝ որ մենք մեր զբացմունքը յայտնենք իրեն մեր ցաւակցութեան. այսինքն՝ պարտիա մը խաղանքի պատի Գարեգինի ողորմած հօրը հոգոյն, այս պայմանաւ՝ որ յաղթուողն հոգեհանգստի փառառը սեղան մը, հայկերոյթ մը տայ...

Խաղակիցք. — Շատ լւա, շատ գեղեցիկ մտածութիւն, խաղանք, պարոն Գարեգին:

Գարեգին. — Այս, այդ պայմանով միայն յանձն կ'առնեմ խաղալ... խառնաք... (կը սկսի՞ խաղալ):

Եեպուհն. — (Ժածուկ). — Հայր մը տղուն խաղալուն համար անշուշտ սրտին ցամէն օտարութեան մէջ կը մեռնի. որդին հօրը մահուան սուզի տեղ՝ վայրինան մը վերջը՝ հայկերոյթ մը տալու համար կը խաղայ...: Ո՞հ, Աստուած, ահա Միքատ...

ՏԵՍԻԼ ԵՐՐՈՐԴ

Առաջինքն և Միքատ

Միքատ. — (Տիրուրեամք ներս մըտելով) բարե ձեզ, բարեկամներ. բարե, սիրելի Սեպուհ (ձեւք սեղմելով):

Սեպուհն. — Ի՞նչ ունիս, Միքատ, շատ տիսուր կ'երեաս... Աստուծոյ բարին... Ի՞նչ բոր կայ...:

Հրահնատ. — (Նստած՝ խաղալով) բարի եկած ես, պարոն Միքատ, ի՞նչ նոր լուր ունիս. շատ կանուխ զարձեր ես բանկէն, կ'երեկ մի բան եղած ըլլայ:

Միքատ. — Ոչինչ, պարոն Հրահնատ. կանուխ զանալուս պատճառն այն է՝ որ ես արդէն հրաժարականս տուի բանկի դիրէկտորին, և արձակուրդ սոսացայ...:

Ամենքն. — Ինչու, ի՞նչ եղաւ...

Միքատ. — Ոչինչ, բարեկամք, ոչինչ. բայց ինչպէս բանկէն՝ այսպէս ալ վաղը երեկոյին ձեզ ամենուդ պէտք է հրաժարական ողջոյնս տամ, և մեկնիմ գէպ՝ ի բառու...

Սեպոշի. — Բագրե... ի՞նչո՞ւ, սիրելի
Սմբատ... շատ ախուր ես, այլայլած ես,
բան մը կայ...

Միքատ. — Ի՞նչպէս տխուր չըլլամ,
Սեպոշ. հայրս երեք տարիէն աւելի է որ
հեռացեր է, և երկու ամսէն աւելի է որ
իրմէ նամակ չեմ ստացեր. սիրտս շատ կը
փափաքի զինքը տեսնել... ալ չեմ զիմա-
նար, պէտք է երթամ:

Սեպոշի. — Շատ լաւ, Սմբատ, ի՞նչ
պատճառ կայ այդքան ախրելու. Բագրս այն-
չափ հեռու չէ. ես ինքս ալ քեզի ընկերու-
թիւն կ'ընեմ և կ'երթանք միասին, զուն
հայրդ կը տեսնես, ես ալ հօրեղբայրս, մեր
պարոն Մուշեղի հայրը:

Միքատ. — Մուշեղի հայրը... ո՞հ,
մի ուզեր ինձի հետ զալ զժբախտ Սեպոշ.
ուրեմն չ'ս իմացեր այսօր Մուշեղի հանդի-
պած չարիքը, ահաւոր վտանգը...

Սեպոշի. — Ո՞հ, ի՞նչ չարիք, Սմբատ,
ի՞նչ վտանգ... իննդեմ զորցէ, մի ծած-
կեր...

Միքատ. — Սեպոշ, ծածկելէն ի՞նչ
օգուտ, երբ արդէն վաղը ամբողջ Որսուով
քաղաքը պիտի իմանայ... Գիտցիր ուրեմն
որ իր բուն տիրութեանս պատճառն ալ այդ

ձախորդ զէպքն է... Մուշեղը, հօրեղբօրոր-
դիդ բանտուած է...

Սեպոշի. — Մուշեղը բանտուած, ո՞հ,
ըսէ Սմբատ, ըսէ, ի՞նչ եղաւ...

Միքատ. — Ահաւասիկ համատօմիւ իրմ
զիացածս: Արդէն զորք զիաւէք որ Մուշեղ
երկու տարիէ ՚ի վեր բանկին հաշուակալի
սենեկին զրագիրներէն մէկն է և միանգա-
մայն գանձապահի սենեկին անգամներէն մին:
Արդ, այս կեսօրին աւեսներմ յանկարծ ինե-
լազարուածի պէս ձեռքերովն սկսաւ. զլուխն
ու ծնկալները ծեծել ու վայ տալ ինքն ի-
րեն: Վրայ կը հասնինք այնաեղ զանուող՝
ներս՝ կը հարցընենք. « Ի՞նչ կայ, Մու-
շեղ, ի՞նչ եղաւ »... « Բարեկամիք իմ, կ'ըսէ-
խեղն ինքնիրմէն զորս ելած, մեծ զօրախ-
տութիւն մը. չեմ զիտեր ի՞նչ եղեր են,
բայցուած է զզրոցս ու վերցուած են մէջէն
3000 մանեթ թղթալրամ՝ տէրութեան պի-
լիկներ, 30 հատ՝ ամէն մէկն հարիւր մա-
նէթնց... չեմ զիտեր ով վերցուեր է »:
Շուտով մը լուրը կը հասնի Ազովսի բանկի
զիաւորին, և առաջին զործը կ'ըլլայ Մու-
շեղը բոնել և այն սենեակը կնքել, մէջի
իրեղէնները քննութեան տակ ձգելու հա-
մար: Մենք ամէնքնիս որ այնտեղ կը զրտ-

նուէինք՝ նախ արգիլուեցանք զուրս ելլելու. և յետոյ ոտքերնէս մինչեւ վլախ մերկացը նելով՝ մի առ մի փնտաեցին վրանիս, և յետոյ ազատ թողին. իսկ Մուշեղը բանտը պահեցին և վաղը պիտի սկսի քննութիւնը... իմ զձ Մուշեղ, ո՛ զիսէ ի՞նչ նենպաւոր մարդու զահ գնաց... բայց յօյս անիմ որ Աստուծոյ արգարութիւնն չի թողուր որ անմեղը զուր աեղ հալածուի...

Աւելուհ. — Խեղ զձ հօրեզքօրորպիս,
խեղ զձ Մուշեղ, անմեղ աեղ... (իու լայ):

Միջրատ. — Մի լար, սիրելի Մերուհ, վաստան եղիր Աստուծոյ արգարութեան վրայ...

Աշոտ. — Խրաւ որ ասրօրինակ բան.
մարտ չի կրնար կասկածիլ անզամ Մուշեղի
ովէս երխասարզի մը վրան... անկարելի
բան... ովէ զիսէ թէ ով գոզցեր է:

Տիրան. — Թէ որ գոզն յայտնուի
մեծ շարիք չէ, խեղ զձ Մուշեղը կ'ազատի.
իսկ եթէ շյայտնուի՝ գուցէ անմեղը տասը
տարտան բանտի գատապարուսի... Ուսաց
օրէնքն իխտ է...

Գարեգին. — (Պուռը կը գարենչի)
Յարօ՛, զուրը կը զարնեն, անս ովէ (Յարօ
կը մեկնի):

Միջրատ. — Ես յոյս ունիմ որ Ուտ-
աց քննական խիստ ատեանն ալ իւր պաշ-
տօնը կատարելու յաշողի՝ ստոյդ յանցաւորը
գոնելով և այդ պատճոյն ենթարիելով...

Յարօ. — (Ներս մտնելով) Պարս
Միքատ, Փոշտի մշակը քեզի նամակ մ'է բե-
րէր. ահաւասիկ. զաքազնի (ասպահալազրեալ)
և, ստորագրութիւն կ'ուզէ :

Միջրատ. — (Զարմանօք կը զննէ սև
սոյդ եւամակը) Բագումն... սոյդ նամակ մը...
ախ, չըլլայ թէ (կը պատռէ պահարանը
տագեապաշ և կը կարդայ) Ախ, հայր իմ,
հայր իմ... (կը մարի կ'իշեայ Աւելուհի և
Յարօյի զիրկը)...

Աւելուհ. — (Նայելով բղրոյն վրան)
Հօրը մահուան՝ Հքանզի մեռնելուն տալազիր
ազգ մը... կը զուշակէի... իմ զձ Միքատ...
ազգ մը...

Յարօ. — (Չորր ցանելով Միքատի և
րեսին) Պարսն Միքատ, պարսն Միքատ...

Միջրատ. — (Աքերը բանալով և սառն
հայելով) Ախ, հայր իմ... Գարեգին...
հայրերնիս մեռնը է...

Գարեգին. — (Խաղի նստած աեղեն
անշարժ) Միքատ, Միքատ, արթընցիր, քան-
եղիր. ցաւալի լոր է. ես ալ լոեցի տու-
ջուց...

Միքատ. — (Միշտ սառն նայելով աշուշի նման) Ուսկեց լսեցիր :

Գարեգին. — Բագուէն եկող մուրաց կան մը պատմեց :

Միքատ. — Ուրեմն ծանօթ էր քեզի, գարեզին, այդ լուրն... և գուն զեռ կը խաղան և կ'ուրախանան... Ա՛հ, հայր իմ, հայր իմ (Մարելով կը գլորի դարձեալ Սեպուշի և Յարօյի գիրկը, և վարագոյրը կը ցոցուի՝ երբ Սեպուշ և Յարօ կը գուրցեն)

Սեպուշ. — Խեղճ տղայ, ազնիւ

Միքատ. ցաւ ցաւի վրայ...
Յարօ. — (Եածուկ) — Հնարքս շատ յաջաղ գնաց... ուրախ եմ:

Հ Ա Ն Դ Է Ս Ե Ր Ո Ր Դ

ՏԵՍԻԼ ԱՌԱՋԻՆ

Միքատ. — Այս, ճիշդ է, ուզիդ է մտածմունքս, և սէտք է զործազրեմ... ա՛լ ինձի կարելի չէ Ուստասվ մնալ, կը մեկնիմ կ'երթամ Բաղա, կ'երթամ որդիական ազօթքիս պարագն հասուցանելու խեղճ հօրս (աչքը սրբելով եւ յաշագին) գերեզմանին վըրայ. և յետոյ եթէ հօրէս մնացած կարգազրելիք զարծեր կան՝ կը կարգազրեմ, և զուցէ այն տեղ և կամ ուրիշ քաղաքի մը մէջ Աստաւած ինձի յաջող զօրծի մը զուրանայ... Այս, մնալու ա՛լ անկարելի է, մնալ և Գարեզիներ ըստ զօրծերը և բլունած ճամբան տեսնել՝ կարելի չէ. լաւ է որ ես մեռնիմ անօթութենի քան թէ պատիւս մեռնի: — Ունեցած կարեսը պատրաստովիներս պէտք է տեսնեմ ու մեկնիմ... Յարօ...: Բայց նախ Յարօյի հետ կ'ուզեմ խօսիլ և այդ անակիստանին ալ վերջին խօսքս ըսել... Յարօ...

ՏԵՍԻԼ ԵՐԿՐՈՐԴ ...

Միջատ և Յարօ

Յարօ. — Հրամ/եցէք, պարոն Ամբատ :

Միջատ. — Կարճ խօսք մ'ըսելիք ունիմ քեզի, Յարօ. կը տեսնեմ ցաւօք սրտի՝ որ գուն մեր տանը պատւայն ամենելին հող չունիս. քանի որ խեղճ հայրա այս տեղ էր՝ քեզմէն աւելի ուշազիր և խնայող ծառայ չէր դառնուեր : Խսկ այս վերջին երեք տարիներուս մէջ կարծես գուն մեր տանը երդաւեալ թշնամին դարձեր ես...

Յարօ. — Պարոն Ամբատ, ի՞նչ կ'ըսէք, միթէ կարելի՞ է որ...

Միջատ. — Խօսք մի՛ կտրեք, Յարօ. մի՛ ուզեր զար տեղ զբեզ արդարացընելավ սուս խօսիլ. ես որ բան մը կ'ըսեմ՝ առաջուց հազար կը զիտեմ, հարիւր կը քննեմ և հարիւր ալ կը մոսածեմ, և յետոյ հազիւթէ մէկ անգամ կ'ըսեմ... Յարօ, կարելի է որ գուն ինծի թշնամի շրլաս, որովհետեւ քեզի շարիք մը չընելէ զատ՝ միշտ ալ ձեռքէս եկած բարիքն ըրեք եմ. . . բայց գուն թշնամի ես խեղճ դարեզին եղօրս...

Յարօ. — Գարեգինին... ի՞նչ կ'ըսէք, պարոն Ամբատ, զձեզ խարած են, միթէ կարելի՞ է ...

Միջատ. — Հանդարս կեցիր, Յարօ, ըսելիքս թող լմնացնեմ. լսէ... Ես որ մինչև այսօրս այս տանը մէջ կեցեր էի՛ խեղճ հօրս ցաւ չպատճառելու և հնազանդելու համար չէի բաժնուեիր երթար. և դարձեալ կը յուսայի մէկ կողմէն Գարեգինը խրատելով իր չար ճամբաներէն և մանաւանդ խազալէն ետ կեցընեմ, և միւս կողմէն ալ հայրս համոզեմ որ գառնայ զայ և տունն ու զմեզ այսպէս երեսի վրայ չթողսւ, և եթէ ուրիշ ճար շրլայ՝ երկու երբարցս ժառանգութիւնը բաժնէ, և ինծի խնամակալ լինի մինչև իրաւոնքի տարիքս հասնիլն, որպէս զի անկէց վերջը Գարեգինի մեզքն իր վկին մնայ՝ իմն ալ իմ վզիս. և սամիկն ալ զիս չմեզազբէ եղօրս պատճառաւ՝ թէ « Իրենց հօրերնուն բրտինքով վասարկուած դիզուած ամբաւ հարստաւթիւնը՝ քանի մը տարուան մէջ վատնեցին ու փողօցի մէջ մնացին » ... Բայց հիմայ որ Աստուծոյ կամքն արիշ կերպ ուզեց, և խեղճ հայրս ձեռքէս ալ զիմիկս ալ վերցաւց, ու հարի պիտի լինի ժառանգութիւն ունենալու համար՝ զատաստանի զիմեմ

և հակառակութիւն ծաղի իմ և եղբօրս մէջ,
ես աւելի լաւ կը համարիմ (գիտնալով մա-
նաւանդ թէ եղբայրս սպասցերու տակ խրզ-
գուած է) ամէն բանէ ձեռք քաշել, և ես
ինքս ալ հեռանամ երթամ ուրիշ աեղ Աս-
տուծով ինծի զործ ու բախս շինեմ... Հե-
ռացած ժամանակս ուրիշ ցաւ չունիմ՝ բայց
միայն կը ցաւիմ Գարեգին եղբօրս վրայ,
կը ցաւիմ մանաւանդ խեղճ Միհրանիկին վը-
րայ... Գուն, Յարօ, գիտեմ որ Գարեգինի
որսին ու մտքին վրայ տիրեր ես, բայց կը
աենանեմ որ զուն փոխանակ զինքը իրատե-
լու և իւր բռնած վատ ճամբէն ետ կեցընել
ջանալու, ընդհակառակն զուն իրեն կ'օգնես
և նորանոր ճամբաներ կ'ուսցընես... Դուն
քու շահուատ միայն կը ժառայես, Յարօ, և
այն ալ շատ անխիգծ կերպով: Եթէ ես լի-
նէի այս տանս մէջ հրամայողն՝ զբեզ շա-
տունց հեռացուցած կ'ըլլայի քովիս. քանի
մ'անգամ ըսի եղբօրս, բայց ինքը զիս իրեն
թշնամի կը կարծէ և զբեզ բարեկամ և
հաւատարիմ... Զեռքէս եկածն ըրի եղբօրս՝
բայց յարկս չճանցաւ. ուստի հիմա հարկ է
որ բաժնուիմ հեռանամ իրմէն, և ակամայ
թողում զբեզ իւր մօաը, քու կամբիզ և
շահիդ ալ զինքը խաղալիք մը թողում...

Բայց վերջին խօսք մ'ալ պիտի ըսեմ՝ քե-
զի, Յարօ, միաբգ պահէ ու զողա... « Յի-
շէ, յիշէ, Յարօ, որ Աստուած արդար է,
ուշ կամ շուտ իր վրէժը կը յայտնէ շարե-
րուն զէմ... ու զողա » : (Տարուրեամբ կ'եղնէ):

ՏԵՍԻԼ ԵՐՐՈՐԴ

Յարօ. — (Պաղարիւն դիտելով Ամրատի
մեկնիլ մանրորդ մի) — Գնա՛, անփորձ պա-
տանի, գնա... ես քու սպառնալիքներէ ոլ
չեմ վախեր՝ քանի որ այս (ցուցընելով իւր
ուղեղը) վրաս է և աշքերս ալ չորս բացեր
եմ... Անշոշտ քիչ տաենէն կ'իմանաս զըլ-
խուզ զալիքը, բաւական է որ Մուշեղի
պալտովին զրապանը զրած նամակս, որ պա-
րոն Գարեգին շատ լաւ ու կատարեալ կեր-
պով ձեւացուցեր է քու զրիդ նման՝ զատա-
ւորաց ձեռքն ինկնայ ու կարզան. և ոնտա-
րակոյս կ'ինայ, որովհետեւ ամէն բան ինչ
կը վերաբեր Մուշեղին՝ աէրութիւնը ա-
ռաջին վայրկենին մոզովեց ու կնքեց. այն
նամակով զատաւորք պիտի հաստատեն ոչ
միայն Մուշեղի գողոթիւնը, այլ նաև
Ամրատի գողակից ըլլալը. և մինչզեր Մու-
շեղին ու Ամրատ բանախն մէջ փատին, ես

ու Գարոն Գարեգին այդ ձեռք բերած փոշ զերնիս մեր հաճոյից պիտի բանեցլնենք... Այն ատեն զուն ալ կ'իմանաս, Սմբատ, թէ քու թշնամիկ Յարօն զլսուկ ի՞նչ խաղեր կրցաւ խաղալ ու գեռ ալ պիտի խաղայ... Փասն զի շահս այդ կը պահանջէ... Այո՛, շահս կը պահանջէր որ Գարեգինը վախ չունենայ իր հօրը այս տեղ վերապառնալէն, որ պէս զի աւելի արձակ համարձակ վատնէ ցրուէ, որով ես ալ աւելի վաստակ ունենամ. անոր համար մարդացիանի մը ձեռքով, քանի մը կարեկ մե փողով՝ հարիսաւոր մանէթներու դուռ բացի ինծի՝ Հրանդին սուտ մահը հրատարակելով... Իմ շահուս համար պէտք էր որ Սմբատն ալ զարւէր իր հօր նամակներ գրելով՝ զրգուելու որ շուտով զառնայ զայ. ուստի սուտ ծանուցում մը Հրանդի մահուան մասին՝ քաղաքիս տաղարանի մը մէջ ուզածիս պէս տպել տալով՝ զրկեցի Բազու բարեկամներէս մէկուն՝ որ փօշտի ձեռք զալ զարագնիէ այս տեղ ուզարկէ Սմբատի հասցէին, որպէս զի Սմբատ ալ նամակ չըրէ իր հայրը մեռած կարծելով... Իմ շահուս համար՝ երբ տեսայ որ Սմբատ ընդ հակառակ կը մատեմ, կարծեմ. կարծես Սմբատը զի մը համար երբ տեսայ որ Սմբատ ընդ հակառակ կը մատեմ, կարծեմ. կարծես Սմբատը ուրիշ առաջութեան մը Սմբատի բերանէն առ կազմուին, որով Սմբատ զարդար էն առ կազմուին, որով իմ շահուս պիտի կարծեմ ու սափեմ զինքը որ Սմբատի գէմ ինծի հետ զաւակցութիւն ընէ, նախ 3000 մանէթ աէրութեան թըղթապամ ճարտար հնարքով մը Մուշեղի պաշտօնական սենեկին թոցընելով, (որ փառաւորապէս յաջողուեցաւ), և երկրորդ՝ Սմբատի գիրը ձևացընելով նամակ մը շարազրել և գրել տալ Գարեգինի իբրև Սմբատի բերանէն առ Մուշեղ գրուած, որ նոյնպէս շատ լաւ յաջողեցաւ, և ես ինքս այդ նամակը կրցայ զողութեան օրը Մուշեղի զրպանը ձգել զադանի. որով Մուշեղն ու Սմբատը քննութեան մէջ պիտի բռնուին և յանցաւոր ճանցուին, զատապարտուին և բանդ զրուին, որով իմ շահերուս վնասող մը չըլունուի... Բայց Սմբատի սպառնալիքը... « Աստուած զի՞ժ պիտի խնդրէ »... Էհ, ի՞նչ կը մատեմ, կարծես Սմբատը ուրիշ բան չունի՝ իմ ըրածներուս ուշ պիտի զարձընէ... Ո՛հ...

Երթալով՝ պիտի իմանայ որ հայրն ողջ է և այն մահապոյժ թուղթն սուտ է, հարկ եղաւ որ զօրաւոր արգելք մը հանեմ՝ որով ամենին հնարք չունենայ Սմբատ Բագու երթալու. մանաւանդ թէ երկու թաշոն մէկ գնատակով զարնելու համար՝ մատածեցի Գարեգինի կորուսար իր ասջե զներմ, զարհութեցընեմ, և համոզեմ ու սափեմ զինքը որ Սմբատի գէմ ինծի հետ զաւակցութիւն ընէ, նախ 3000 մանէթ աէրութեան թըղթապամ ճարտար հնարքով մը Մուշեղի պաշտօնական սենեկին թոցընելով, (որ փառաւորապէս յաջողուեցաւ), և երկրորդ՝ Սմբատի գիրը ձևացընելով նամակ մը շարազրել և գրել տալ Գարեգինի իբրև Սմբատի բերանէն առ Մուշեղ գրուած, որ նոյնպէս շատ լաւ յաջողեցաւ, և ես ինքս այդ նամակը կրցայ զողութեան օրը Մուշեղի զրպանը ձգել զադանի. որով Մուշեղն ու Սմբատը քննութեան մէջ պիտի բռնուին և յանցաւոր ճանցուին, զատապարտուին և բանդ զրուին, որով իմ շահերուս վնասող մը չըլունուի... Բայց Սմբատի սպառնալիքը... « Աստուած զի՞ժ պիտի խնդրէ »... Էհ, ի՞նչ կը մատեմ, կարծես Սմբատը ուրիշ բան չունի՝ իմ ըրածներուս ուշ պիտի զարձընէ... Ո՛հ...

ՏԵՍԻԼ, ԶՈՐՅՈՒԹԻՒՆ

Հրանիդ (յանձանօրս) և Յարօ

Հրանիդ. — Ա՞յս է պարո՞ն Գարեգին
Հրանդալի տունը :

Յարօ. — Հրամեր Էք, այս է . Բնչ
կը փափաքիք, պարո՞ն :

Հրանիդ. — Ոչինչ, կը փափաքիմ զի՞նքը
տեսնել :

Յարօ. — Բայց զուք ովկ Էք, պարո՞ն,
Բնչ ըսելիք ունիք. կրնաք ինձ բոել որ եր-
թամ իմացընեմ:

Հրանիդ. — Ես Գարեգինը կը ճանշեմ
և ողջակի իրեն հետ գործ ունիմ, որ զրա-
մական խնդրոյ մը վրայ է :

Յարօ. — (Ժածուկ). — Ո՛չ, հասկը-
ցայ, անշուշտ պարատելներէն մէկն է ,
փող ուղելու եկած է . պէտք է ճամբայ զը-
նել...) Ներեցէք, պարո՞ն, տէրա Գարեգինը
տունը չէ և չեմ ալ զիտեր երբ կու զայ.
խնդրեմ ուրիշ ժամանակ հաճեցէք ներկայա-
նալու, կրնայ ըլլալ որ այսօր շատ ուշա-
նայ...

Հրանիդ. — Փոյթ չէ, ես ուրիշ ստիւ-

ողջական գործ չունիմ. իրեն հետ ունեցած
գործս ամենէն աւելի կարևոր գործս է . և
որովհետեւ չեմ զիտեր թէ մէկ մ'ալ երբ
կարող պիտի ըլլամ իրեն հետ աեսնուելու,
որովհետեւ ճանապարհորդ եմ, ուստի այս տեղ
կը մնամ մինչև Գարեգինի տուն դառնալ...

Յարօ. — Բայց ... ներեցէք, պարո՞ն...
ես շատ գործ ունիմ, չեմ կարող ձեզ մօտ
մնալ... լաւ կը լիներ եթէ ուրիշ անդամ... .

Հրանիդ. — Իմ այստեղ մնալս քու զոր-
ծերաւզ արգելը չի լինիք, զու կարող ես զիս
միայնակ թողուզ. մի վախեր, զոդ չեմ որ...

Յարօ. — Թողութիւն ըրէք, պարո՞ն,
այդ չէ ուզեր ըսել. մնացէք այստեղ որչափ
կը փափաքիք. ես իմ զործերս կատարելու
կ'երթամ... Գարեգինի եղբայրը՝ պարո՞ն
Ամբատը պիտի մեկնի և պէտք է ճամբու
պատրաստութիւնը տեսնեմ... . ներեցէք պա-
րո՞ն. (Ժածուկ). — Տարակոյս չկայ պար-
տատեր մ'է): — (Կը մեկնի):

ՏԵՍԻԼ, ՀԻՆՉԵՐՈՒԹԻՒՆ

Հրանիդ. — Մեծդ Աստուած... ինչ կը
լսեմ... Ամբատը պիտի մեկնի... . ոչը ար-
դեօք, արգեօք ինչո՞ւ համար... ո՞հ, անշուշտ

ծանր պատճառ մը կայ իր մեկնելուն, թէ
չէ՝ Ամբաստ, միշտ ինձի հնազանդ, հլու և
սիրելի եղած որդիս, իմ գրածներէս իմ
խօսքէս գուրա չէր ելլեր, իմ մէկ հրամանէս
կամ փափաքէս չէր անցներ... ո՞հ, չէ,
կարելի բան չէ... Ամբաստ, սիրեցեալ որ-
դեակդ իմ Ամբաստ, հայրդ եկեր է զքեզ
գունելու և զրկելու, իսկ գուն ողիափ մեկ-
նիս... անշաշա քեզի չնմանող անզգամ
եղբօրդ ձեռքէն կը փախչիս... Ո՛խ, ան-
զութ, անողորմ Գարեգին, ահա երեք ասրի
է որ ես քու ամօթալից վարդիկ ու անիծած
խաղիդ և անզիտան խաղակիցներուդ պատշ-
ճառաւ՝ սրտիս ցաւէն հեռացեր եմ տնէս,
քաղքէս, բարեկամներէս, որդիքներէս ու
թռոներէս, և Բագուի նութի զործաներու
գարշահոտութիւնն ու զզուելի կեանքը՝ վե-
րազաս եմ համարեր Ոստովի մէջ իմ ու-
նեցած պատռաւոր մարդու, իշխանի մը հան-
գիտ ու միսիթարական կեանքէն... Ո՛խ,
ի՞նչ չըրի, Գարեգին, ի՞նչ մնաց որ չընեմ
զքեզ երջանիկ ու բախտաւոր ընելու հա-
մար... իսկ գուն, ասկերախտ և անարժան
որդի, ի՞նչ պակաս մնաց զեռ որ չընես՝ իմ
անունս, տունս, աշխատանքս, որդիքներս,
ստացուածքներս, իմ ամէն ի՞նչս անզգատիւ

բնելու համար... Ոչ հայրենի խրատներս,
ոչ սասաս, ոչ սպառնալիքս ու պատռհաս-
ներս՝ չկրցան զքեզ ճամբու բերել... Ատա-
ծեցի թողնով զքեզ հեռանալ, որ զէթ հե-
ռաւոր սրամախոց հօր մը յիշատակը՝ թմրած
սրամիկ սէրն արթքնցինէ, մեռած խզմնտան-
քեր յարսմիւնն աայ... բայց ափսոնս, ընդ
հակառակն զոն քու յիմարտմիւնդ ծայրա-
յեղութեան տարիք, տասը՝ հարփուր ըրիք,
հարփուր բիւր ու բիւրը միլիոն, շարտմիւն-
ներդ կամաւոր կուրութեամբ անշափ աւել-
ցոցիր... բայց ես եկած եմ վերջին փորձ
մ'ալ ընելու, որով կամ վերջ տաս խաղա-
լուգ, ետ գառնաս անզգամնեթեան ճամբէզ,
և կամ հայրական անէծքս օրհնութեան աեղ
զիսուզ թափելով՝ զիփեմ զքեզ բոլորովին
ժառանզութենէս, և առարինի Ամբաստ օ-
րինաց ձեռքով իմ մէկ հատիկ ժառանզու ու
որդիս հրատարակեմ... Եկած եմ գաղտնի
և բոլորովին կերպարանափոխ եղած, ծած-
կուած եմ՝ չմանչցուելու համար, բայց տունս
մտնող ելլովները մօաանց ճանաչելու հա-
մար, (քրէն կը հանէ ձայնափոխ զապահակը՝
բնական ձայնով շարունակելով խօսքը) այս
զարանակով՝ իրին ակնոց զրած՝ կեզծած եմ
ձայնա՝ որդիքներէս ու ծանօթներէս անյայտ

մնալու համար, սպիտակ մօրուքս մե ներկեր
եմ՝ որ չինի թէ կասկած տամ մէկուն...
Երեք օր է որ քաղաքիս մէջ կը դանուիմ
և գեռ մէկու մը բնաւ զիս չճանչնալը՝ նշան
է որ լաւ այլափախուեր եմ... Միաքս է
խօսիլ Գարեգինին՝ իբրև իբեն հօրը ծանօթ
բարեկամ մը, նեղն ինկած ատեն՝ բարիք
ընելով իրեն՝ առաս փող տալ, պայմանաւ
որ անիծած խաղէն ու խաղի ընկերներէն
հեռաւ կենայ... Արդէն Սմբատ ինծի զրեր
էր որ Զհուտ Պատային վեցհազար մանէ-
թէն աւելի պարար անի Գարեգին, և դրա-
ծին համեմատ այսօր կամ վազը վարման
օրը պիտի ըլլայ, ուսկի՞ց պիտի վճարէ...
կը գուշակեմ որ տունն ու տեղը պիտի զրա-
ւեն և կամ զինքը բանդ պիտի ձգեն՝ թէ
որ չօգներ իրեն հատուցանելու... ո՛հ, լաւ
է որ ես ամէն բան կորսնցըներ՝ քան թէ
որդիս բանաւ զնեն և տունս վատահամբա-
ւեն... բայց ահա մարդ կու զայ... ծած-
կուիմ և ձեւանամ (զսպանակլ կը հաստատէ
ըիրը)... Ասուած, զուն ինծի զօրութիւն,
համբերութիւն և յաջողութիւն տուր...

ՏԵՍԻԼ ՎԵՑԵՐՈՐԴ

ՀՐԱՆԴ, ՍՄԲԱՏ և ՍԵԿՈՆԴ

ՀՐԱՆԴ. — (ՃԱԾՆՉԿ. — ՍՄԲԱՏ
Է, սիրելի որդիս... սիրտ իմ, համբերէ,
մի մատներ զիս...):

ՍԵԿՈՆԴ. — Ո՛հ, չէ, կարելի բան
չէ, Սմբատ, ես ալ քեզի պէս լիուլի հա-
մազւած եմ, կարելի բան չէ որ այդ զոր-
ծէն խեղճ Մուշեղը աեղեկութիւն ունենայ,
շատ ալ ուրիշներն ըսեն իբրև թէ կասկա-
ծաւոր նամակներ վրան գտնուած են...
Մուշեղ այդ զործին տէր չէ, և պէտք է
հնարք մոտածել ստոյզ յանցաւորը գտնելու.
ուստի զուք, պարոն Սմբատ, մինչեւ որ այս
զործը չմաքրուի չմնայ՝ պէտք չէ որ մեկ-
նիք բազու գնալու. հանգուցեալ հօրդ՝ Հրանդի
սիրոյն համար քեզի կ'աղաշեմ, միասին
զործը աեւնելու և Մուշեղն ազատելու ջա-
նանք...

ՀՐԱՆԴ. — (ՃԱԾՆՉԿ. — Ի՞նչ կը լը-
սեմ... Սմբատ թագու պիտի մեկնի... զիս
մեռած կը կարծեն... ոտքէս զուիս կը դո-
ղամ... բան մը կայ...):

Սեպուհ. — Ներեցէք, պարոն, զձեզ շտեսանք. արդեօք կարելի՞ է զիանալ թէ դուք ի՞նչ կ'ընէք այս տան մէջ առանձինն մինակ... ինչի՞ եկած էք այստեղ, ո՞վ էք, ի՞նչ կ'ուզէք...

Հրանդ. — Այլշափ ձեր հարցմանցը փոխարէն՝ ներեցէք ինծի, պարոններ, որ ես ալ ձեզի հարցընեմ թէ դուք արդեօք ո՞վ էք, որ ես ալ կարենամ...

Սեպուհ. — Հետա եղողն է Պարոն Մմբատ՝ Հրանդ Աւետիլի որդին, որուն տան մէջ հիմա գուք կը զանուիք. իսկ ես պարոն Մմբատին բարեկամն եմ:

Հրանդ. — Ճիշդ իմ վիճուածներս ալ դուք էք... Պարոն Մմբատ, գուն Գարեզին անունով եղբայր մ'ունիս՝ այնպէս չ:

Մմբատ. — Այնպէս է, պարոն:

Հրանդ. — Ես եկած եմ ուրեմն եղբօրդ հետ խօսելու, և երկար ժամանակ է որ ծառան զիս այստեղ թողոց ու զնաց և ալ չերևցաւ... իրեն կը սպասեմ...

Մմբատ. — Ասդեօք ներելի՞ է հարցընել թէ ի՞նչ կ'ուզէք ըսել Գարեզին եղբօրս:

Հրանդ. — Քսելիքս ուզգակի իրեն կը պատկանի և զրամական իննորոյ մը վրայ է...

Բայց լսեցի որ դուք քիչ առաջ կը խօսէիք այնպէս՝ իբրև թէ կ'ուզէք ճանապարհորդել դէպ'ի Բագու... եթէ ստոյգ է՝ զուցէ կարողանանք միասին գնալ. ես ալ Բագուից եկած եմ զործով և պիտի զառնամ...

Մմբատ. — Դուք Բագուից եկած էք. ուրեմն բագուցի՞ էք... եղբօրս հետ զործ ու նիք զրամական մասի... շինի թէ հօրս...

Հրանդ. — Այս, պարոն Մմբատ, հօրդ՝ պարոն Հրանդի հետ ծանօթ եմ... բայց ինչ կը վերաբերի զրամական զործոյ մասին՝ ես ուզգակի Գարեզին եղբօրդ հետ պիտի խօսիմ, նորա հետ միայն վերաբերութիւն ունի գործս:

Սեպուհ. — Կ'երեկի որ դուք շատ ժամանակից 'ի վեր է որ ելեր էք Բագուից, և գուցէ ձեղ ծանօթ շինի Գարեզինի հօր՝ Հրանդի գժբախտ մահուան լուրը...

Հրանդ. — Մահուան լուր... և ո՞վ բերաւ ձեզի մի այլպիսի զցյժ... ես միայն երեք օր է որ հասել եմ Ռոստով, Բագուից ելած ժամանակս քաջառողջ էր նա... ուսկից լսեցիք...

Սեպուհ. — Նախ Բագուցի անծանօթ ծեր մուրացկանէ մը որ Հրանդի թաղման ականատես եղողէ լսեր էք, և յետոյ նաեւ

անծանօթ մէկը լինելով՝ սուտ մատնուած է... խորամանկութեամբ փոշտի ձեռքով բազուից ուղարկել են այստեղ. ուրեմն ըսել է որ նախ Ռոստովից Բագու ուղարկուել է և ապա այնաեղից Ռոստով վերստարձուել է... այդ բանն ընողն ալ ուրիշ մէկը չէ կարող լինել, բայց եթէ ընտանի ծանօթ անձնաւորութիւն մը...

Աեւպոշ. — Մբատ, այս պարոնի ըստածն ու ցուցածը շիտակ ուղիղ է... ի՞նչ կ'ըսես .. չըլլայ թէ Գարեգինը...

Մմբատ. — Ա՛հ, Սեպոհ, սոքէս զլուխ կը զողամ... գուցէ թէ անպիտան Յարօն...

Հրանդ. — (ժածուկ.) — Միրոս կը վկայէր. իրենք են):

Աեւպոշ. — Լաւ կ'ըսես, կարելի է երկուքը միասին... և միթէ շտեսա՞ր այդ հասած ժամանակ Գարեգինի խաղան ու զուարձանալը, և Յարօյի ժպիտն ու սրտի գոհութիւնն...

Մմբատ. — Բայց, Սեպոհ, ի՞նչ նըսպատակ պիտի ունեցած ըլլան այդ լոսվ:

Աեւպոշ. — Ի՞նչ նպատակ կը փենտուես, Մմբատ. միթէ մարգար կարո՞ղ է ամբարլշտին գործոց նպատակները փնտուել, գանել ու խելք հասցը սել...

տպագրուած մահագոյժ ազդն փոշտով ուղարկեցին Ամբատի, և ահա... ինպեմ, Աըմբատ, շնորհես թուղթը... (Ամբատ կը հանեկ կու տայ Հրանդի, որ կարդադով կ'ըսէ).

Հրանդ. — Առաջ է այս տպագիրն, Բագուից եկած չէ, այլ Ռոստովի մէջ սպագրուած է. Բագուի մէջ Տէր-Աբրահամովի տպարան չկայ, որ նշանակուած է մանր տառերով այս ծանուցագրի մի եղրի վրայ՝ տըպագրական կանոնաց համաձայն. Տէր-Աբրահամովի տպարանն Ռոստովի մէջ է, այս ծանուցագիրն Ռոստով տպուած է, հետևաբար շինծու է, սուտ է...

Ամբատ. — Պարօն, կատակ է ըրածդ՝ թէ սոսոյդ... տուածդ զե՞ղ է վիրացս թէ թոյն կենացս... անդո՞ւթ կատակ է... դակրէ...

Հրանդ. — Ի՞նչ կատակ, կատակը ո՞րն է, պարօն Ամբատ... ի՞նչ շահ ունիմ ես զոր տեղ քեզի յոյս տալու, զքեզ շարշարելու. ես շօշափելի ճշմարտութիւն մը կը ցուցընեմ, և դարձեալ կը կրկնեմ՝ այդ ծանուցագիրը սուտ ու շինծու է, և շինել տուողն անշուշտ իւր նպատակն ու շահը ունեցած պիտի ըլլայ Հրանդի մահը տարածել ուղելով. բայց տպագրատանց կանոններու

Սմբատ. — Աեպուհ, միմէ Գարեգինն
ու Յարօն այդշափ ամբարիշտ են, որ...

Սեպոշի. — Է՛հ, Ես զոր տեղ չեմ
խօսիր. Ես ամէն բան կը յուսամ իրենց
շարութենէն. Երկոքն ալ մօտանց մանր ու
երկար զններ եմ...

Հրանդ. — Որո՞նք են ուրեմն այդ կաս-
կածաւոր անպիտանները :

Սեպոշի. — Մէկը նոյն իսկ Գարե-
գինը՝ Սմբատի անարժան եղբայրը, միտոն
ալ իւր Յարօ ծառան :

Հրանդ. — Այն որ քիչ առաջ այստեղ
էր. կանչենք, ես զինքը կը խայտառակիմ...

Սմբատ. — Ես կը խայտառակիմ...
Յարօ, Յարօ...

ՏԵՍԻԼ ԵՕԹՆԵՐՈՐԴ

Հրանդ, Սմբատ, Սեպոշի և Յարօ

Յարօ. — Հրամեցէք, պարոն Սմբատ...
(Ժամանակ. — Չակ. — Զարագուշակ ագուաւը զեռ չէ
հեռացեր). — Ակնարկերով զՀրանդ):

Սմբատ. — Յարօ, Գարեղինը առանն
է, ինչի՞ այս ամբարոնին Երկար ատեն սպա-
սեցընել կու տառ ու նախասենեկին մէջ...

Յարօ. — Այսո՛, պարոն Սմբատ, առն
մէջ է, բայց, պահնքն, չէ, առնը չէ, ը-
սել կ'ուզեմ հիւանդ է, կը քնանայ, շատ
նեղուած է, պատուիրեց որ զինքը հանգիստ
թողում, զիշերը քուն չէ կրցած ըլլալ.
ուստի հարկ եղաւ որ սպարոնն սպասէ...
չեմ ալ զիտեր արդեօք ի՞րք կ'արթնայ...
զացէ զեռ Երկար տեէ...:

Հրանդ. — Փոյթ չէ, բարեկամներ,
ես այստեղ կը սպասեմ... Մենք հիմա այդ
թղթով զբաղուինք, զուցէ ձեր ծառան մեղ-
նից մի բան աւելի զիտնայ...:

Սմբատ. — Յարօ, այս թուղթն ո՞վ
յանձնեց քեզի...

Յարօ. — Տէր, ի՞նչ թուղթ, ինձի
թուղթ յանձնող եղած չէ մէկը... (Հիո-
րուած) այս թուղթը...

Սմբատ. — Այսո՛, այսո՛, այս թուղ-
թը, այս հօրա մահուան ծանուցագիրը...

Յարօ. — Տէր, կարծեմ զուք մոռցած
պիտի լինիք որ փոշափ մշակն երէկ բերաւ
զանէն յանձնեց ինծի, կնքուած և մարքի
նշանները վրան. զիտեմ որ զարագիրի ու-
ղարկուած էր Բագուից ձեր հասցեին...
Բայց ինչի՞ կը հարցընէք պարոն Սմբատ,
ի՞նչ կայ որ... (Ժամուշ. — Հոտ մ'առած
պիտի ըլլան. տեսնենք...):

Սմբատ. — Յարօ, զուն անիրաւ,
անպիտան մէկն ես, քու մէկ սատանու-
թիւնդ կայ այս գործին մէջ, ճշմարիտը խոս-
տովանէ...

Յարօ. — Զեմ իմանար, պարոն Արմ-
բատ, այդ նախատինքներն ինչի՞ կ'ըսէք. Ես
ի՞նչ իմանամ փոշտի գործերէն. ի՞նչ եղած
է որ...

Սմբատ. — Յարօ, ամըցի՛ր սուա ը-
սելէզ, զուն շատ լաւ կ'իմանաս որ այս
թուղթը շինծու է... զուն ու Գարեգինն էք
շինած այս թուղթը... ո՛ զիտէ ի՞նչ նպա-
տակով...

Յարօ. — (ծածուկ. — Մաղը ծակեր
է...) Ներեցէք, պարոն Արմատ, ձեր խօս-
քերն հայերէն չեն, չինումաշիներէն են...
Ես բան չեմ հասկընար... կ'ըսէք թէ այդ
թուղթը շինծու է, սուա է. եթէ սուա է՝
աւելի լաւ, ուրեմն Հրանդ իշխանն ո՞ղջ է,
մեռած չէ...

Սեպուհ. — (Հեղնաբար) Այս, ո՞ղջ
է, Յարօ...

Յարօ. — Ո՞հ, տէրս՝ իշխան Հրանդն
ո՞ղջ է... ո՞հ, ի՞նչպէս ուրախ եմ... վազեմ
երթամ Գարեգինն աւետեայս ուգեմ (կը
դիմէ այլայլած դէպ 'ի դուռը՝ փախէելու նպա-
տակաւ. Ամբատ կզակէն կը բռնէ՝ գոչելով).

Սմբատ. — Կեցի՛ր, անպիտան, ո՞ւր
փախչիլ կ'ուզես, կեցի՛ր... (Դուռը կը բա-
ցուի եւ ներս կը մնուեն Ռատիկանապետն եւ
երկու նիզակառոր Զինուորք, որք դուռը կը
ռունեն):

ՏԵՍԻԼ ՈՒԹԵՐՈՐԴԻ

Հրանդ, Սմբատ, Սեպուհ, Յարօ,
Առաջին Ռատիկանապետ և Երկու
Զինուորք

Յարօ. — (Զարհուրած՝ յետ ընկըրկե-
լով) Ո՞հ...

Սմբատ. — Ո՞հ, զինուորք մեր աման
մէջ... ի՞նչ կայ արդեօք...

Ռատիկան. — Ո՞վ է այս տան մէջ
Սմբատ Հրանդով Աւետեան:

Սմբատ. — Ես ինքս եմ, պարոն Ռա-
տիկանապետ. ի՞նչ կը փափաքիք...

Ռատիկան. — Եթէ զու ես Սմբատ
Հրանդով Աւետեանն, ուրեմն զուն այս վայր-
կենին իմ կալանաւորս ես Օքոօժնի-սուրդի
բարձրագյն հրամանով...

Սմբատ. — Ե՞ս...

Հրանդ և Սեպուհ. — Ո՞հ...

Ոստիկան. — Այո՛, դուն... Զի՞նու՞րը, ձեր պարագը կատարեցէք... (Երկու քեւերէն կը բանեն զինուրք զՄիքատ) Երթա՞նք...

Միքատ. — Խնզրեմ, պարոն Ոստիկանապետ, ըսէք ի՞նչ ըրած եմ, ի՞նչ պատճառաւ...

Ոստիկան. — Պատճառը վերջը կ'իմանաս. իմ պարագս զքեղ Սուդը՝ զատարանը ատանին է...

Հրանել. — (Ժաժուկ.) — Երա՞զ է անսած թէ իրաւ, աչքերս կը մինեն...) :

Սեպուշ. — Կ'աղաշեմ ըսէ, պարոն Ոստիկանապետ, կ'աղաշեմ ըսէ ի՞նչ պատճառաւ (շաղագին). կ'երգնում ողորմած կայսեր զլխին վրայ՝ որ սիալմունք մը կայ... որ կալանառորածդ անմեղ հրեշտակ մ'է...

Միքատ. — Կ'երգնում ես ալ որ անմեղ եմ...

Ոստիկան. (Խստիշ նայելով Միքատին, եւ ապս հեղմօրէն) Ո՞հ, իրաւ անմեղ հրեշտակ... ահա քեզի նման զբէն սպիտակ հրեշտակներն ու ներաէն սև սատանաները խիղճ չեն ըներ բանիի 3000 մանէթները գողնալ ու կու տալ մէկ շնչով՝ իբրև պուտ մը կաթիլ մը ջուր ըլլար...

Միքատ. — Ի՞նչ կ'ըսէք... ե՞ս գողցեր եմ... ե՞ս գող եմ... Մուշէղն ըստւ այդքանը...

Ոստիկան. — Զէ չէ, Մուշեղը չըստւ... Մուշեղը թէ ինքիններն և թէ զքեղ անմեղ կը քարոզէր... բայց զուր տեղ... մտիկ ընող չկայ... Մուշեղի զրած նամակդ, Ամրատ, երկուքնիդ ալ կը զատապարտէ... Մուշեղի զրամանէն զանուած նամակդ փողը գողնալու մասին զրուած... անմեղ հրեշտակներ (Ժադրելով)... հէ, Աստուծոյ արդարութիւնը այսպէս ձեր ի՞նչ սատանաները ըլլալը կը յայտնէ... Երթա՞նք, քալեցէք զինուորները...

Միքատ. — Աստուծ արդար, զուգտես որ անմեղ եմ, զուն վկայ ես, քեզի կը բոլոցեմ, տես և արդարութիւնդ յայտնէ. (կ'եղեն)

Յարօ. — (Ժաժուկ.) — Բախտս, շնորհակալ եմ քեզնից... վաղեմ Գարեգինին իմաց տամ. (կ'եղեն շուապաշ):

ՏԵՍԻԼ ԻՆՆԵՐՈՐԴ

Հրանդ և Սեպողն

Հրանդ . — Ա՛կ . . . (դողդրդալով
կ'իշեայ արռսի մը վրայ հանգչեռց) . . .
ի՞նչ էր լսածս . . . ի՞նչ տեսածս . . . երազ
է . . . աչքերս բան չեն աեսներ . . . ծնկուր-
ներս զիս վեր չեն բաներ . . . (կը մեայ կես
մարսած թմրուրեան մէջ) :

Սեպողն . — Սմբատ . . . սիրելի Սըմ-
բատ . . . անմեղ Սմբատ (կականաձայն կոչ
ուայ՝ սեղամի մը վրայ խոնարհած) .

(Քանի մի մասերերկրորդ լոռքիւն եւ շաց)

Հրանդ . — (Ոտք եղելով) Սմբատս
զ'զ կը գատապարտուի . . . ո՛հ, չէ . ան-
հնարին բան է . . . մեծ դաւ մը ծածկուած
է . . . ո՛, ի՞նչպէս, ի՞նչպէս խմանամ . . .
Ասուուած արդար, օգնէ ինծի . . . Այս ե-
րիտասարզը չեմ ճանհնար ո՛վ է, բայց քիչ
առաջ ինքն՝ ըստ որ Սմբատի բարեկամն
եմ. ուրախացաւ՝ երբ յայտնեցի որ Հրանդի
մահուան ծանուցազիրն սուտ է, հիմա ալ կու-
լայ անմիթար Սմբատի բոնուելուն վրայ,
Սմբատի անմեղութիւնը կ'երդուըննար . ու-

րեմն Սմբատի մտերիմ և ծշմարխտ բարե-
կամն է, ինծի պէս կը սիրել Սմբատը, և
ես կրնամ իրեն վրայ վատահանալ, ինք-
զինքս յայտնել իրեն միայն, որ մէկտեղ
աշխատինք Սմբատն ազատելու և ստոյգ յան-
ցաւորը գտնելու . . . ինծի տեղեկութիւն
պէտք է՝ թէ ի՞նչ զողութիւն եղած է բան-
կէն, ո՞վ է այն Մուշեղը՝ որուն քով Սըմ-
բատի նամակը գտնուեր է, ի՞նչ նամակ է
այն . . . զուցէ իր մահուանս ծանուցազիրին
պէս շինուած է . . . ո՞հ, սոսկալի մտածու-
թիւն . . . գարեգինն ու Յարօն շինած ըլ-
լան . . . ոտքէս զլուխս կը դողամ . . . պէտք
է, պէտք է շուտով իմանամ . . . (կը մօտե-
նայ առ Սեպողն, որ խորին ցաշոց եւ հեծե-
ծանաց մէջ ընկղմած է, եւ մեղմով ուսը ծե-
ծելով՝ կ'ըսէ) Տղաս, բարեկամ . . .

Սեպողն . — (Զգաստանալով) Ո՛հ,
զո՞ւք էք, սպատն . . .

Հրանդ . — Տուր ինձ ձեռքդ . . . ա-
րի . . . նայէ՛ երես . . . զիս կը ճանհնամ . . .

Սեպողն . — Ներեցէք, սպատն, զքեզ
չեմ ճանհնար . . . արդէն ըսիք որ դուք բա-
զուցի էք . . .

Հրանդ . — Ես բագոցի չեմ, բարե-
կամ. ես բագուէն եկած եմ . . . և տեսայ

որ դուն Սմբատին ճշմարիտ մտերիմ բարեկամն ես . . . տեսայ որ դուն Սմբատի նըման աղնիւ ու բարի սիրտ մ'ունիս . . . ի՞նչէ անունդ, աղայ . . .

Սեպուհ. — Սեպուհ է, պարոն . այո՛, կը սիրեմ ես Սմբատը եղբօրս պէս, մէկտեղ գպրոցի ընկեր եղեր ենք, և ուխտել ենք իրաբու մինչեւ արիւն թափելով՝ մէկմէկու պաշտպան ըլլանք . . . և ահա ժամանակը որ ցոցընեմ . . .

Հրանիդ. — Ո՞վ է քու հայրդ, երիտասարդ:

Սեպուհ. — Ոսստոլցի վաճառկանն Սուրէն վարդանեան:

Հրանիդ. — Ազնիւ հօր՝ աղնիւ որդի . . . ուրիշ բան կարելի չէ . . . այո՛, Սուրէն հայրդ ինծի լաւ ծանօթ է, ժամանակաւ իմ գասընկերս ու բարեկամն եղած է . . . իսկ հիմա նորա որդին՝ դուն Սեպուհ՝ Սըմբատի բարեկամն ես . . . որ քեզի պէս լաւ ու աղնիւ աղայ մ'է և հայր մ'ունի որ զինքը շատ կը սիրէ . . . բայց, ո՛հ, ափսօն, իրեն աննսան և իր հօրը սիրոյն անարժան որդի մ'ալ ունի, որ . . . (երեսը ձեռքերով կը ծաժկէ ու կը հեկեկայ) . . . անզութ գարեգին . . . անդութ . . .

Սեպուհ. — Բայց դուն, պարոն, կու լա՞ս . . . այլայլած ես . . .

Հրանիդ. — Ո՛հ Սեպուհ, ա՛լ չեմ զիմանար . . . սիրտս չի կրնար համբերել . . . ա՛լ չեմ կարող կեղծել . . . արի՛ իմ զիր կըս . . . ես Հրանիդ եմ, Սմբատի հայրն եմ . . .

Սեպուհ. — Ո՛հ, Աստուած, ի՞նչ կը լսեմ (կը գրկախառնուին):

Հրանիդ. — (Քանի մի մանրորդ գրկախառնուած անխօս մնալի վերջը) Այո՛, Սեպուհ, ես Գարեղինի և Սմբատի հայրն եմ, Հրանիդն եմ, որը մեռած հաշմակած են . . . իմ գեմքս, ձայնս ու հազուսաս կեղծեալ են . յետոյ պատճառը կ'իմացընեմ քեզի . . . բայց հիմա զեռ ևս կեղծուած պէտք է մնամ . միայն քեզի հարկ եղաւ որ ինքզինքս յայտնեմ, որ քու զրծակցութեամբ Սմբատս փրկեմ . . . ո՛գիտէ ինչպիսի հաւոր դժբախտութենէ մը . . . (լուս կոչ լայ):

Սեպուհ. — Աստուած արդար և գըթեած, շնորհակալ եմ քեզի . . . քու զթութեանդ և արդարութեանդ առաջին պայծառ ճառագայթն սկսաւ փայլիլ Սմբատին վրան . . . ծագէ քու արդարութեանդ ու ճշմարտութեանդ ամբողջ արել, և փարատէ մեր սըր-

տէն ախրութեանց, աարակուսանաց, սպոյ
ու խաւարի ամսկերը :

Հրանդ. — **Ամէն:**

Սեպոշի. — Թո՞ղ ուրեմն, պարոն
Հրանդ, հայր իմ, (ներէ որ ես զքեզ հայր
կոչեմ) թո՞ղ որ վազեմ եղբօրս Մմբատին
իմաց տամ, աւետեմ . . .

Հրանդ. — Հանգարակ՝, որդեակ իմ:
Մմբատին այո՞ զուն պէսք է իմաց տաս,
աւետես իւր հօր ողջ լինելը և գալուսար . . .
բայց ինծի ամենակարեոր է քանի մը տե-
զեկութիւններ ունենալ, զորս զուն միայն
ինծի կարոզ ես տալ . . .

Սեպոշի. — Պատրաստ եմ, պարոն
Հրանդ:

Հրանդ. — Ո՞ւ է Մուշեղը :

Սեպոշի. — Հօրեղբօրորդիս է, ամեն-
ազնիւ երիտասարդ մը :

Հրանդ. — Ի՞նչ գրութեամբ ամբաս-
տանուած է :

Սեպոշի. — Ինքն Ազովսքի Բանկին
գանձապահի զրասենելին մէջ պաշտօն ու-
նէր. նոյն պաշտօնատեղէն չի զիտցուիր
ինչպէս վերցուցեր են 3000 մանէթ տէ-
րութեան թղթապամեր . . .

Հրանդ. — Տէրութեան թղթապամ-

ներ . . . Այդ թղթապամերն բանկին հա-
շուեմատենին մէջ պաշտօնապէս նշանակուած
էին իբրև մուտք առօրեայ. ռեկիսդրի ձեռ-
քով կարելի էր մէկ գործ աեսնել . . .

Սեպոշի. — Ի հարկէ, անհրաժեշտ
եղած պիտի լինին . . . այո՞ կը յիշեմ,
Մմբատն ըստու՝ որ հաշուեանտրին մէջ Մու-
շեղը ցուցեր էր նշանակուած՝ Յ0 հատ 100
ոսուրինոց թղթապամեր :

Հրանդ. — Ուրեմն յուսոյ նշոյլ մ'ու-
նիք թէ Մուշեղը և թէ Մմբատը արդա-
րացընելու և սայդ գողը երևան հանելու . . .

Սեպոշի. — Զեմ իմանար Բնչ յոյս
կրնանք ունենալ այդ բանէն . . .

Հրանդ. — Մեծ յոյս, և եթէ Աս-
տուած յաջողէ՝ նաև ապահովութիւն . . . լսէ՛
ուրեմն. Ես շեմ կարոզ զեռ ինքզինքս յայտնի
ընել ամենուն. զեռ պէսք է ուշ կամ շուտ՝
իբրև անծանօթ ներկայանամ Գարեղինին,
զեռ պէտք է վերջնական փորձ մ'ալ ընեմ
զինքը խելքի բերելու, որ ես ալ իմ վեր-
ջին ընելիքս որոշեմ, յոյս ունիմ որ Աս-
տուած ինծի յաջողութիւն տայ վերջապէս
լուծելու կակըզընելու իրեն քարացած սիր-
ութ. յարմար ժամանակին կը սպասեմ ինք-
զինքս Գարեգինին յայտնելու : Բայց զուն

կրնաս հիմա, Աեպուհ, երթալ բանաը Սըմ-
բատին մօտը և իմաց տալ իրեն իմ՝ ո՛վ
լինելս, որպէս զի միմթարուի ու քաջալե-
րուի: Յետոյ գնա՛ Օքոժնի-սուդը, և սպահան-
չէ որ ցուցընեն քեզի՝ գողցուած թղթաղրա-
մներու պաշտօնական հաշուետետրը: Բանկի
օրէնքը կը պահանջէ՝ որ իւրաքանչիւր թղթա-
ղրամի՝ որ կը ստացուին հաշուի մէջ՝ նաև
ստուգաբանական յայտարար թուանշաններն
ալ գրուին հաշուեղրի մէջ, ինչ որ ամէն մէկ
թղթաղրամի վրայ դէմ առ դէմ տպագրուած
կը լինի, որով թղթաղրամ մի՛ ուրիշ թղթ-
թաղրամի հետ չի կրնար միացուիլ կէս կէս
կարտելով կամ խարդախելով: Դուն օրինա-
կէ նախ այդ 30 հատ 400 ռուբլինոց թղթ-
թաղրամներու յայտարար թիւերը. յետոյ գնա
ստիկանութեան տեսչին մօտը, և իրեն
յայտնէ եղած գողութիւնը (եթէ չէ լսեր),
և խնդրէ իրմէն (խոստանալով գաղտնի բա-
րեկամական հատուցում մը) որ քաղքիս ա-
մէն զրամափոխներուն և վաճառականներուն
մօտ և նշանաւոր շուկայից մէջ քննել տայ
ու տեսնէ թէ այդ յայտարար թիւերն ու-
նեցաղ թղթաղրամներն որուն մօտ կը գըտ-
նուին: Անշուշա 30 հատէն գէթ մէկ հատը
կը գանուի Աստուծով. հետեաբար քննելով

թէ ինչպէս ձեռքէ ձեռք հասած են՝ կը
հասնուի այն անձին որ զանոնք գողցեր է
ուղղակի բանկի հաշուեսենեկէն, Մուշեղի
մօտէն... Ես բնաւ չեմ տարակուաիր որ
Միբատի անուամբ շինուած և առ Մուշեղ
զրկուած և կամ Մուշեղի մօտը զանուած
կեզծ նամակին ալ՝ բուն փողերը գողացողին
հնարքն ըլլայ... Աստուած թող օրհնէ քու
ջանքդ ու աշխատութիւնդ... հայրենի օրհնու-
թիւնս կու տամ քեզի... թոփիր, որդեակ
իմ, թոփիր, ժամանակը կարճ է... բայց
դուն կու լա՞ս, որդեակ իմ...

Աեպուհ. — Ո՛խ, հայր իմ, սրտիս ու-
րախութենէն կուլամ... արցունքներս ձայնս
կը խղզեն... տուր ձեռդ համբուրեմ և թըռ-
չիմ...

Հրանդ. — (Կը համբուրէ Աեպուհի
ճակատը. Աեպուհ կը մեկնի):

ՏԵՍԻԼ ՏԱՄՆԵՐՈՒԴԻ

Հրանդ. — Բայց... սոսկալի՛ մտած-
մունք մը միայն զիս կը տանչէ, կը զար-
հուրեցընէ... Գարեղին պարտքերու տակ
ընկըմած է, շատ տեղերէ փոխառութիւններ
ըրած է, և ո՛չափ զիտեմ Միբատի գրած

նամակներէն՝ այս օրերս Ջհուտ Պապայի պէտք է մեծ գումար մը հատուցանէ... իսկ երբոր ձեռքը փող չունի... երբոր բոլոր ու նեցածները արդէն զրաւի զրած է... ծայրը կը հասնի գովութիւն ընելու... և ո՞ զիտէ թէ այս եղած գողութիւնն ուրեմն իր ձեռքով չէ եղած՝ քանի որ մանաւանդ Միքատն ամբաստանուած է... Ո՞հ, մէկ արժանաւոր որդիս փրկելու ժամանակ՝ չըլլայ թէ ուրեմն իմ ձեռքովս իմ հնարքովս միւսը՝ անարձանը բանուի և գատապարտուի... ո՞հ, հայր իմ... չէ կարելի՝ եթէ նաև ստոյդ գիտնամ որ գողն ինքն է Գարեգինն... Պէտք է շուտով աեղելիանամ և ապա հնարք մը զանեմ չարեաց դէմն առնելու. պէտք է շուտով հետեւիմ ծածկաբար այս գործին և Գարեգինի աեսութիւնն ժամ մը վերջը դամ կատարեմ... (Կ'եղի):

ՏԵՍԻԼ ՄԵՏԱՍԱՆԵՐՈՒԴԻ

Գարեգին. — (Ժիրագին խորհեղով) Այո՛... այո՛... անհնարին բան է ուրիշ կերպ ընել... պէտք է մէկ ո՛ր և իցէ հնարք մը զանեմ՝ Ջհուտ Պապայի 5750 մանէթն այս գիշեր հատուցանելու... Ափսոս, ուռւ

իսլանէն վաստըկածս՝ ինչպէս խաղի բախտով եկաւ, այնպէս ալ խաղի բախտով գնաց : ... Այո՛, բանկէն ձեռք բերածս 3000 մանէթն սպատրաստ է. հազար մանեթի չափ ալ ոսկի և արծաթ կայ քովս, որոնք հազիւ կրցայ ձեռք ձգել՝ ծանր տոկոսներով պարտամուր հակ տալով հօրս քանի մը բարեկամ վաճառականներու. բայց գեռ կը մնայ անդին 1750 մանէթի պակասը Ջհուտ Պապան գո՞հ ընելու համար... բախտս բերէր որ այսօր շգար տունս կիմուէր տէրութեան մարշ զիներով. երկու օր է որ զիս կը փնտէ ու չի գտներ, որովհետև տնէս զուրա չեմ ելլեր, ծածկուած փակուած կը մնամ պարտասէր մ'եկած ատեն: Բայց ես լաւ կը ճանչեմ, անկարելի բան է՝ որ այն վատ, ագահ և կատղած Ջհուտը այսօր ձեռքէն փախցնէ... արդէն Յարօյի ըսեր է որ պիտի զայ տունս կոմիէ... իսկ ես ի՞նչ ընեմ չեմ գիտեր, շուարած մնացեր եմ... անպիտան Յարօն ալ զեռ շղարձաւ՝ որ նայինք արդեօք իր սատանութեամբ կրցաւ տեղէ մը փող ձարել կամ թոցընել... բախտս զիս Արմ բաղէն ազատեց, հօրս զալէն ազատեց, կը մնայ հիմա որ Ջհուտ Պապային ալ ազատէր, և ես երկայն տաեն հանդիստ կը

մայի , կ'ուրախանայի՛ , կը խաղայի... Ո՛հ ,
ահա թարօն :

ՏԵՍԻԼ ԵՐԿՈՏԱՍԱՆԵՐՈՐԴ

Գարեգին և Յարօ

Գարեգին. — Յարօ , տխո՞ւր կը դառ-
նաս , չեղամաւ...

Յարօ. — Ե՛հ պարոն Գարեգին , ա-
ռակը կ'ըսէ . « Տէրաէրն ամէն անդամ զա-
զա չ'ուսեր » . որ ալ կայ որ ցամաք հացով
պէտք է անցընէ , օր ալ կայ որ ուզէ շոզէ
պէտք է ծոմ պահէ ... այսօր այս վերջին
դիպուածն է մեր բախտը : Բաց 'ի ասկէց՝
բաներ մ'ալ տեսայ ու լսեցի՝ որ ինծի շատ
դուր չեկաւ...

Գարեգին. — Ի՞նչ բաներ...

Յարօ. — Սենեկիս մէջ գոցուած ծած-
կուած ատենդ այսօր՝ ներկայացաւ յանկարծ
նախագաւթին մէջ անծանօթ մարդ մը . ի՞նչ
հարցուցի , ի՞նչ ըրի , ը՞ը՛ , չկարողացայ ի՞ը
մ'ը ըլլալն իմանալ . միշտ կ'ըսէր թէ զործո
ու խօսք ուղղակի Գարեգինի հետն է , ես
Գարեգինը կը ճանաշեմ , իրեն հետ զրա-
մական ինըլոյ մը վրայ ...

Գարեգին. — Ի՞նչ կերպարանք ունէր ,
Յարօ , ծեր էր թէ երիտասարդ , բարձրա-
հասանկ թէ կարճ , ի՞նչ աեսակ էին շորերը ...

Յարօ. — Կերպարանքը որոշ չտեսայ ,
որովհետեւ քիթն ու բերանը պինդ բաշլընով
մը փաթութեր էր , եափուշչա մ'ալ վրան
ունէր՝ որ շորերը ծածկած էր . միայն տե-
սայ որ մօրուքը սե էր , իսկ ձայնն ալ խըմ-
իրմին խըմիրմը ...

Գարեգին. — Ըստ որ զիս կը ճանչ-
նա՞ր ... կը զարմանամ ո՛վ պիտի ըլլայ ...
կարելի է վասիլ Ալեանարի յոյնն ըլլայ ,
որուն մօտ 300 մանէթի պարտամուրհակ
մ'ունիմ , որ երկու շաբաթէն պէտք է վը-
ճարուի ... անշուշտ այն պիտի ըլլայ ...

Յարօ. — Ես ալ այդպէս պարտապա-
հանջ մը կարծեցի . ուստի ամէն ջանք ըրի՝
որ զինքը հեռացընեմ , բայց անկարելի եղաւ .
ըստ թէ համբերութիւնս երկայն է՝ կը
սպասեմ Գարեգինի տուն զալուն : Ճարս
հատաւ , թողուցի զինքն այստեղ ու հեռա-
ցայ՝ որ յուսահատուելով ինըն ալ երթայ
կորսուի ... և ահա կէս ժամէ մը վերջը
լսեցի՝ որ Սմբատը զիս կանչեց . զնացի
ի՞նչ աեսնեմ , Սմբատն ու Սեպուհը անծա-
նօթին հետ կը փափսային չիմացայ ի՞նչ

բան . . . բայց Ամբատ՝ Հրանդի՝ ձեր լուսահողի հօր մահուան անցեալ օրուան փոշտէն ընդունած ծանուցավիրը ցուցընելալ ինծի՝ սկսաւ ըսել որ իբրև թէ զուն գարեգին և ես՝ մէկտեղ շիներ ենք այդ թուղթը և թէ սուս է . . . վազեցի ներս բանը քեզի յայտնելու, և ահա յանկարծ ներս մոտան զինուորներ և Ամբատը բանեցին տարին . . . մնացածը արդէն յայտնի է քեզի :

Գարեգին. — Վերջը անծանօթն ի՞նչ եղաւ, Յարո :

Յարո. — Զեմ գիտեր, ա՛լ անկէց վերջը զինքը շահեայ . . . բայց ինծի այնալէս կ'երենայ թէ Ամբատ կ'ուզէր անծանօթին ձեռքալ ձայն հանել որ Հրանդ ողջ է և թէ Հրանդի մահը սուս է. որպէս զի այս կերպով քու ազատութիւնդ արգիլէ, և իշխանութեան ու օրէնքի առջև ունեցած իրաւունքիդ շափ գնէ . . .

Գարեգին. — Շատ հաւանական է, Յարո, ըսածդ բայց հիմայ արդէն բանաի մէջ ուրիշ բաներ, ուրիշ ցաւեր շատ ունի. այդ տեսակ փորձերէ ձեռք կը բաշէ . . .

Յարո. — Այս, Ամբատէն վախ չկայ, ա՛լ բան չէ կարող ընել, երկար քուն մը պիտի քաշէ բանտի մէջ . . . բայց ինծի շատ

լտանգաւոր կ'երենայ պարոն Աեսպոհը, ամէն գործերը խառնողն ինքն է, Ամբատին կողմէն՝ մեր գործերուն լրաես մ'է . . .

Գարեգին. — Ճիշդ կ'ըսես, Յարո. ես ալ այդ բանն անզրագարձեր եմ. . . ի՞նչ ընելու է :

Յարո. — Պէտք է կերպով մը ապահովընենք զմեղ իր սրատես աշքերէն . . .

Գարեգին. — Իրաւ կ'ըսես . . . այսինքն՝ աշքերն այնպէս կացել տալ՝ որ մէկ մ'ալ բան շահեսնէ . . .

Յարո. — Ի՞նչպէս . . . (Հարուրեան ծիժաղով մը) :

Գարեգին. — Գաւաթ մը զինւոյ մէջ՝ քիչ մը օրէնսած աղ խառնելով՝ զինքը քանի մ'օրուան մէջ մաշելու շափ . . .

Յարո. — Հասկըցայ, լաւ հասկըցայ . . . սովորականին պէս զինքը կը հրաւիրենք այստեղ իբրև ընկերութիւն ընելու, ու երբոր խաղացողներու զինի բաժնեմ, իբրև գաւաթին մէջ . . . թողէք ինծի . . . ընելիքս գիտեմ . . .

ՏԵՍԻԼ ԵՐԵՔՏԱՍԱԱՆԵՐՈՐԴ

Գարեգին, Յարօ, Ջհոշտ-Պապա,
Առաջին Ռատիկանապետ, Երկու
Ջինոցորք

Ռատիկան. — (Դրսէն) Բացէք դուռը
 (պինդ պինդ բակելով):

Յարօ. — Ո՞հ, դուռը կը ծեծեն, ար-
 դեօք ո՞վ է... հարցընէմ...

Գարեգին. — Մէկ քիչ համբերէ՛, ո՛
 զիսէ՛ շըլլայ թէ ջհոտը... սիրառ կը դո-
 ղայ... ծածկուիլ չէ կարելի...

Ռատիկան. — (Դրսէն) Շնառ, բա-
 ցէք, թէ չէ կը կոսորեմ (բակելով)...

Գարեգին. — Յարօ, հարցուր ո՞վ է.
 սիրառ կը զբարբարայ:

Յարօ. — Ո՞վ ես դուն որ բանամ...
 գիշեր ատեն...

Ռատիկան. — Տէրութեան ռատիկանն
 եմ. բաց, թէ չէ ահա կը խորտակեմ դուռը
 (կը սկսին հարուստել):

Գարեգին. — Ո՞հ, դուռը կը կոտ-
 քեն... բաց, Յարօ, բաց... կորսուած եմ...

Յարօ. — (Ներսէն) Կամաց, կամաց...
 ահա կը բանամ...

Ջհոշտ. — Ահաւասիկ ինքը, պարոն
 ռատիկանապետ... ահա այսքան ժամանակ
 վնասուածնիս՝ վերջապէս... (ցուցընելով զՊա-
 րեգին):

Ռատիկան. — Երեք չորս օր է, պա-
 րոն, զքեզ փնտուելով հոգիս քաղուեցաւ...
 զուք այս Ջհոտին պարտական էք 5750
 մանէթ. ժամանակն անցեր է; կամ պէտք
 է վճարեք և կամ ինձ հետ դատարանը
 գնաք առ բանդ մանէք... ուրեմն շուտ, որո-
 շէ...

Գարեգին. — Պատրաստ եմ վճարե-
 լու ո՞ւր է մուրհակս...

Ջհոշտ. — Շիտակն ըսեմ՝ տունը մոռ-
 ցեր եմ. բայց վսա չունի. զու վճարէ փողո-
 և ես քեզի ստացագիր կու տամ:

Գարեգին. — Զէ, ես իմ մուրհակս
 կ'ուզեմ, ստացագիր չեմ ընդունիր. բե՛ք
 մուրհակս՝ առ փողի, Երբ որ կ'ուզես ե՛կ
 ա՛ռ...

Ռատիկան. — Ո՛, ես ժամանակ ու
 կամք չունիմ, պարոն, երեք չորս օր բաղ-
 ցած շան պէտ փողոց փողոց ետևէդ դար-
 ձեալ ման դալու: Ջհոտի ըսածն իրաւացի
 խօսք է. ստացագիր կու ասյ՝ որով մուր-
 հակդ կը ոչընչանայ, վերջը քեզի կը յան-

93

Ճնէ . . . իսկ զուն , ջնուտ , թէ չես ուզեր
հիմա փողդ առնել՝ որ հազիւ թէ պարա-
քընակրդ գտեր ե՞նք՝ այն ալ քու զիտնալու
բանդ է , ե՛րբ որ զինքը գտնես արի առ · · ·
բայց ես ա՛լ ետևէդ ինկած զինքը փնտուելու
կամք չունիմ թէ որ փախչելու ըլլայ . իմաշ
ցար . ուստի հիմայ կ'ուզես փողդ թէ յե-
տոյ · · ·

Ջնուտ . — ի՞նչպէս թէ յետոյ , պա-
րոն սափիկանապետ . այդ փողն քիչ փող չէ ·
ամէն օր իրեն տոկոսն ունի . արգէն երեք
օրուան առկասը կորուսեր եմ , ի՞նչպէս կըր-
նամ հիմայ այս վայրկենիս չտահանչել :

Գարեգին . — Ուրեմն զրէ առ' որ 3000
մանէթի ստացագիր մը , և ես մէկն · · ·

Ջնուտ . — ի՞նչ 3000 մանէթ , պա-
րոն գարեղին , ես ամբողջը կ'ուզեմ 5750
մանէթ զրամապլուսը՝ իրեն տասը ամսուան
շահերով · · · մէկանց կը պահանչեմ . · · ·

Սատիկան . — Վճարէ ուրեմն , ի՞նչո՞ւ-
կեցեր ես . ժամանակ չունինք · · · թէ ոչ · · ·

Գարեգին . — Վճարեմ , պարոն · · ·
(կը հանէ բղրապահակը , կը համրէ 30
մատ 100 ոռորդինց բղրադրամ , և յետոյ
ոսկիներ և արծար) Մնացած 1750 մա-
նէթին ալ նոր պարտամուրհակ տամ' շա-

հերը վրան զարնելով , ու շահուն շահն ալ
հաշուելով · · · զա՞ն չե՞ս , Պատա . . .

Ջնուտ . — (Առած փողերը զրպանը
դնելով և ոսկի մ'ալ ոստիկանին տալով)
Առ այժմ այս փողերն ապահովենք . իսկ
մնացածին համար պարտամուրհակ տալուկ՝
կրնամ համաձայնին , բայց պայմանաւ մը · · ·
Նախ այս ստացած փողերուս քեզի ստացա-
ծիրս տամ , և ահաւասիկ (կը գրէ , բարձ-
րաձայն հնէլելով ամեն մեկ բառերը) . « Ստո-
րագրեալս Պատա զեւի դաւիթով կը հաս-
տատեմ իմ յատուկ ձեռացազրովս՝ որ այ-
սօր՝ 1893 թուին , զեկտեմբեր 27ին՝ ըն-
դունեցայ պարոն Գարեղին Հրանդով Աւե-
տեանէ՝ իրեն ինծի ունեցած պարտի հա-
շուին 3000 մանէթ ոռուաց տէրութեան
թղթագրամներ , այսինքն 30 հատ 100 մա-
նէթնոց թղթագրամ , և 1000 մանէթ ալ
ոսկի և արծաթ փող , ընդ ամէնն 4000
մանէթ : կը ստորագրեմ և կը կընեմ . · · ·
Պատա զեւի դաւիթով » · · · Ահա քեզ ստա-
ցակիրս · · · Ուրեմն զան ալ մնացած 1750
մանէթին պարտամուրհակը տո՛ւր ինծի՝ որ
գործերնիս լմբնցընենք · · · ահա թուղթ ,
ահա զրիչ · · ·

Գարեգին . — Ա՛ն . . . (կը գրէ) :

Ջնուտ . — Պարոն Գարեգին , փողերն
ինծմէ առած ատենդ ա՛խ չէիր քաշեր . . .
չէիր գիտեր որ առնողը պիտի ասյ . . .

Գարեգին . — (Գլուխը շարժելով 'ի
նշան բարկուրեան) . . . Ահա . . . զեռ բան
մընաց . . .

Ջնուտ . — Զէ , զո՞ւ եմ , շնորհակալ
եմ . . . Հիմա , պարոն սատիկանապետ , որ
Գարեգինն այս մուրհակն ինծի տուաւ , պէտք
է թռչունին ոտքերը կապել որ չփախչի . . .
Գարեգին , որովհետև ինծի լաւ ծանօթ է
որ գուն այս վայրիկնիս և ոչ մէկ ոռոքիի
տէր ես . ունեցածներդ ու տունդ այսկիա
այնդին զրաւի ես զրեր ու ամենեին վարկ
չունիս , տատի կրնաս ելլել փախչի ով գիտէ
ուր , ու իմ փողերս ալ պիտի կորսուին ,
մէջ խաղան . . . չէ , պարոն , ես իմ գործս
պիսդ կը բռնեմ որ վերջը շղլամ . . . Գի-
տեմ որ գուն փող չունիս , բայց զու որ
նեղն ինկնաս՝ 'ի հարկէ կը գտնուին բարե-
կամներ՝ որ քեզի երաշխաւոր ըլլան . . . ես
իմ գործս ապահովցընել կ'ուզեր , թղթի մը
վրայ զրուածը՝ առանց զրաւի՝ այնչափ ա-
պահուլ չէ . . . Ուստի զուք , պարոն Ոստի-
կանապետ , ինչպէս որ ձեզի հրամայուած է
բարձրագոյն իշխանութենէն՝ ձեր պարտիը

կատարեցէք՝ Գարեգինը բանտ առաջնորդե-
լու , մինչև որ պատուաւոր երաշխաւոր մը
գտնէ և կամ տեղէ մը մնացած փողն ալ
ճարէ , վճարէ , ազատի . . .

Ուստիկան . — Իրաւացի է . . . Զի-
նուորք , պարտիքերնիդ կատարեցէք . (Զի-
նուորք կը բռնեն զԳարեգին):

Գարեգին . — Ո՛հ , կորսուած եմ . . .
անփծած ֆհուտ . . .

Ջնուտ . — Գարեգին , զիս մի՛ անի-
ծեր , խաղալդ անիծէ՝ որով փողերդ կորսըն-
ցուցեր ես . . . ես քեզի լաւութիւն ըրի փոխ
ապալով . . .

Ուստիկան . — Երթանք . . . (Հրանդ
ելրս կը մռնեն՝ մինչդեռ դուռը կը բացուի):

ՏԵՍԻԼ ԶՈՐԵՔՏԱՍԱՆԵՐՈՐԴ

Առաջինքն և Հրանդ (յանձանօրս)
Հրանդ . — Ո՛հ , ԲՌԱ կը տեսնեմ . . .
Ուստիկան . — Ոչինչ , պարոն . Խա-
ղացող մը պարտիքու առկ ինկած է՝ բանտ
կը ապառի . սոլորական բան է :

Յարօ . — (ծաժուկ . — ՃՌՇՊ այս
ու ազուաւը պակաս էր , այն ալ վրայ հա-
սաւ) . . . Պարոն Գարեգին , այս է այն ան-

ծանօթ մարդը՝ որուն վրայ քեզի խօսեցայ
քիչ առաջ :

Գալուզգին . — Ո՞վ էք զուք, պարոն,
ես զձեզ չեմ ճանչեք . . .

Պատիկան . — Խօսակցելու ժամանակ
չէ, երթանք . . .

Հրանդ . — Ներեցէք, պարոն ոստի-
կանապես . . . եթէ Գարեգինը միայն պարտ-
քերու զիմաց բանտ կը տանիք, զուցէ իմ
ներկայութիւնս կարենայ այդ պարտքերու
վճարումն ընել . . . ո՞րքան փող է պարտքը . . .

Զհոռուն . — Տոկոսներով հանդիրձ 2030
մանեթ տալիք կայ . . .

Հրանդ . — Շատ լաւ (հանելով քսակ
մը) . . . պարոն Գարեգին, լաւ ժամու վրայ
հասեր եմ՝ բանտ մանելու նախատիպէն
զքեզ աղատելու համար . . . ահա քեզի 4200
մանեթ՝ որ քեզի կը վերաբերի . ինզեմ
ստացագիր մը տուր որ այդ փողն հասաւ
քեզի . . .

Գալուզգին . — (Ազատուելով զինուոր-
աերէն) Երա՞զ կը տեսնեմ . . . բարեկամ,
զուք ո՞վ էք որ այս մեծ բարեբարութիւնն
ինծի կ'ընէք . . . ես զձեզ տեսած չեմ . . .

Ծարօ . — (Ժամուկ . — Ո՞հ, ազուա-
կարծածս աղաւնի եղաւ, ի՞նչ լաւ մարդ . . .) :

Հրանդ . — Դուն զիս չես տեսած,
Գարեզին, բայց ես զքեզ քու տղայութեանդ
ժամանակէն տեսեր եմ . . . ես քու Հրանդ
հօրդ ծանօթ մարդ եմ. իրեն հետ վաճա-
ռականութիւն ըրած եմ երկար ատեն . . .
իրմէն քովս աւանդ թողուցած զրամ կար,
առանց թղթի ու զրի, որովհետև իրարու
վրայ վստահութիւն ունէինք . . . բայց ինծի
բախն որ հիմա ինքը բագուի մէջ մեռած
է . . . ուստի այս փողն արդարութեամբ իմ
մօսս պահել չկարենալով՝ պէտք է որ իւր
որդույն յանձնէի . . . ուստի ըրածս բարե-
բարութիւն չէ՝ պարտք է, և այս փողն ալ
իրաւամբք քեզի կը վերաբերի, առ . . .

Գարեզին . — Ո՞վ պաշտելի բարեկամ,
առաքինի մարդ . . . ներեցէք (Կը համբուրէ
յի ուրախուրեամբ Հրանդի ձեռքը, փողն
ընդունելով) . . . Ա՛ռ ուրեմն անգաւթ,
ա-
զահ, անիրաւ Զհոռու (Կը համբէ քսակէն
մնացորդ պարտքը) առ մնացած փողդ . ետ
տուր պարտամնուրինակս (կ'առնէ) և կորսուէ
չքացիր առջեկս ալ, տնէս ալ . . . (Կ'եղեն
Զհոռուն, Պատիկանապետն և Զինուորք) :

ՏԵՍԻԼ ՀՆԳԵՑԱՍՍՆԵՐՈՐԴ

Հրանիդ, Գարեգին, Յարօ

Գարեգին. — Հրամեցէք, պարոն,
հրամեցէք նստէք, ուսքի վրայ մի՛ մնաք . . .
ներեցէք որ այսպէս շփոթ վայրկենի մը
մէջ . . . (արո՛ հրամցը նեղով):

Հրանիդ. — Նեղութիւն մի՛ քաշէք,
պարոն Գարեգին . . . մարդկութիւն է, եր-
բեմն գեպին այնպէս կը բերէ . . .

Գարեգին. — Այս՝, զիսլուածով քովս
պատրաստ զբայ չկար պէտք եղածին չափ,
որովհետեւ եղածով սպարաւորութեանս մէկ
մասը տուեր և ստայազիրն առեր էի, ահա
(կը կարդայ) « 3000 մանէթ՝ այսինքն 30
հատ 100 սուբլինոցներ տէրութեան թըղ-
թաղրամ և 1000 մանէթ ալ ոսկի ու ար-
ծաթ . ընդ ամէնը 4000 մանէթ » . . .
այսչափ փող մօտս պատրաստ կար տուեր
էի . . .

Հրանիդ. — (Ծածուկ. — Ո՛հ, ի՞նչ
կը լսեմ . . . ալ ասրակոյս չի մնար, 30
հատ 100 սուբլինոց թղթաղրամ . . .):

Գարեգին. — (Աճանդհատ նախլերաց

խօսքը շարունակելով) կը մնար միայն 1750
մանէթ՝ որ վզէս բոնած կը պահանջէր այդ
անպիտան ջնուալը, և իբրև թէ ես փախչող
բլամ՝ բանտ կ'ուզէր ձգել տալ զիս ու ե-
րաշխաւոր առնել . . . (Դռառը կը զարնուի)
Յարօ, գուռը կը զարնեն, բաց . . . բայց
շատ շնորհակալ եմ որ բախտս զձեզ հասուց
և զիս մեծ նախատինքէ մ'ազատեց ձեր
ձեռքով . . . Ո՛հ, բարեկամներս են . . .

ՏԵՍԻԼ ՎԵՇՏԱՍՍՆԵՐՈՐԴ

Հրանիդ, Գարեգին, Յարօ, Ներսէս,
Աղոստ, Տիրան, Հրահատ

Գարեգին. — (Ոսք կ'եւէ, մի առ մի
ձեռք կը սեղմէ, արո՞ կը հրամցընէ) Բարի
եկաբ՝ պարոն Ներսէս, պարոն Աշոս, պա-
րոն Տիրան, պարոն Հրահատ . . . հրամեցէք
նստէք . . .

Ներսէս. — Շնորհակալ ենք, պարոն
Գարեգին, նեղութիւն մի՛ կը էք . . . շատ
ուրախ ենք որ զձեզ առողջ կը գտնենք . . .
երեք շորս օր է որ կը հարցընէինք Յարօյի
երեք առողջութեան մասին . . . կ'ըսէր որ հի-
ւանդ էիք, և ձեր մօտ տեսութեան գալն

արգիլեր էր բժիշկը՝ որ ձեր հանգիստը չը-
խանգարուի . . . հիմա ուրախ ենք որ քաջա-
ռողջ էք . . . Արդեօք ձեր մօտ նստող պա-
րոնը ճանչնալու հաճութիւնը կարո՞ղ ենք ու-
նենալ:

Գարեգին. — Պարոնն ինձ ալ անծա-
նօթ էր քիչ առաջ, բայց թէ խօսքով և
թէ գործով ցոյց տուաւ՝ որ ողորմած հոգի
հօր՝ Հրանդին բարեկամներէն մին է. և
ես շատ ուրախ եմ որ զձեզ իրեն պիտի
կարենամ ներկայացլնել . . . (Առ Հրանդ)
բարեկամ, այս աղնիս պարոններն իմ ամե-
նամտերիմ բարեկամներս են:

Հրանդ. — Ուրախ եմ զիրենք տես-
նելուս, պարոն Գարեգին. մարդս այն ա-
տեն միայն միշտ երջանիկ կը լինի՝ եթէ
իրացընէ աղնիս բարեկամներ ունենայ, որ
նեղութեան ժամանակ հեռու չկենան . . .
բայց ըսիբ որ ձեր մտերիմներն են . . . իմ
ներկայութիւնս կարելի է տարապէս լինի . . .
գործ ալ շատ ունիմ, խնդրէմ ներէք որ
գնամ հասնիմ:

Գարեգին. — Ո՛հ, չէ, բարեկամ,
ձեր ներկայութիւնը զմեզ երբեք չէ կարող
խանգարել կամ մեր մտերմութեան արգելք
լինել . . . դուք ինչպէս ողորմած հոգի հօրս՝

այնպէս ալ ինձ նկատմամբ ձեր աղնիս բա-
րեկամութիւնը շարունակեցէք. տունս ձերն
է, երբ ուղէք հրամեցէք:

Ներսէս. — Բարեկամ, մենք ուրիշ
բանի համար եկած չենք, բայց եթէ ուրա-
խանալու մեր սիրելի Գարեգինի առողջանա-
լուն համար . . . ո՛հ, որչափ արտում էինք
այս քանի մ'օրերս . . . ինչուան խաղ խա-
ղալն ալ հաւատա՛, պարոն Գարեգին, դա-
զուցուցեր էինք . . .

Աղոտ. — Եւ հիմա ալ անշուշտ վրէժը
կ'առնենք, պարօն Գարեգինի առողջութեան
համար ուրախանալով ու քիչ մ'ալ կոնծե-
լով . . . Անշուշտ բարեկամն ալ մեզի ընկե-
րելէ չի հրամարիր:

Գարեգին. — Բարեկամ, քարտ խա-
ղալ կ'իմանա՞ք, կրնա՞ք մեզի հետ . . .

Հրանդ. — Պարոն Գարեգին, խաղալ
կ'իմանայի առաջ, բայց նախ՝ օգուա մը շը-
տեսնելով՝ վասոէ զաա, և երկրորդ՝ առե-
տրական գործոց զբաղելով՝ քսանըհինդ տարի
է՝ որ բնաւ չեմ խաղացեր, մռուցեր եմ . . .
հազիւ միտքս կու գայ . . .

Գարեգին. — Շուտ կը վարժուիք նո-
րէն, բարեկամ. զժուար բան չէ. քանի մը
խաղ փորձեցէք . . .

102

Հրանդ. — Խնդրեմ, պարոն Գարեգին, ներողութիւն ընէք ինձ, ուրիշ անզամ կը փորձեմ... հիմա ստիպողական դրծունիմ... Շօլկով պանդոկը պիտի գնամ՝ ուր բարեկամի մը խօսք եմ տուեր և անշուշտ հիմա ինձ կը սպասէ... ուստի խընդրեմ, ներէք... (Ութ կ'ելլէ):

Գարեգին. — Շատ լաւ, բարեկամ. ուրեմն վաղը ձեզի կը սպասեմ այստեղ՝ մեր այս ազնիւ բարեկամներու հետ... Յարօ, ընկերէ պարոնին մինչև իւր բնակարանը... իսկ մենք, բարեկամք, սկսինք մեր խաղը... արդէն սկսելու համար զիտէք մեր աւանդական թիւն է տասը մանէթ... զընենք... .

Խաղակիցք. — Դունկը... (Կը սկըսի խաղալ):

Տիրանն. — Յարօ, հոգիու սիրես, նախ պօրիդ մը բեր մեզի... ծարաւ ենք... (Յարօ կը գնայ գինի բերելու և կը դառնայ շոյտ):

Աշուն. — Զարմանք որ Սեպուհը շեկաւ: Գարեգին. — Կ'ուղարկենք նորա քամակէն որ զայ... Յարօ, դատնալու ժամանակը Սեպուհին իմաց տուր՝ որ իրեն կը սպասենք... իմացա՞ր...

Յարօ. — Շատ լաւ, շատ բարի... իմացայ:

Հրանդ. — (Յաժուկ. — Ի զուր է յուալ... իւր եղբայրը բանտի մէջ... իսկ ինքն հայիւ բանտէն ազատուած, և դարձեալ խաղին նստիլ... մէկ բան միայն կը մնայ... այն ալ փորձեմ, և յետոյ...): — (Կ'ելլէ, և վարագոյրը կ'իշնայ):



ՀԱՆԴԵՍ ԶՈՐՌՈՐԴ

— առաջ —

ՏԵՍԻԼ ԱՌԱՋԻՆ

Գարեգին, Ներսէս, Աշոտ, Միհրան,
Հրահատ

(Գարեգին և խաղակիցք արուսներուց վրայ
ինկած կը քննեմ. կ' արրջնեայ Ներսէս և կը
միայնախօսի) :

Ներսէս. — (Յուզընելով զԳարեգին)
Տեսէք... ինչպէս ալ հանդիսա ու խոր կը
քննանայ... կարծես ամենենին փոյթ ու հոգ
չունենար, կարծես երբեք ծանր կորուստներ
բրած շըլլար... և սակայն իւր անծանօթ բա-
րեկամին երէկուան յանձնած փողերը մեծաւ
մասսամբ լցուեցան Աշոտի և Տիրանի գրր-
պանները. հազիւ թէ քավը քանի մը հա-
րիւր մանէթ մնացած ըլլան... լսեր էինք
որ Զհուտ Պապայի պարուաոր էր, և փող
շանենալով և չկրնալով գտնել որ հասու-
ցանէր պարագը, սուս հիւանդ ձևացեր ու
տան մէջ փակուեր էր... Յարօն ամէն բան
մեզի իմացուցեր էր. իսկ երէկ Զհուտ Պա-

պան իր փողերն ընդունելէ վերջը՝ ուրախու-
թեամբ եկաւ աւետեց մեզի՝ թէ Գարեգին
նոր բախսի է հանդիպեր, հօրը բարեկամ
մէկը իրեն շատ փող է տուեր... եկանք ու
տեսանք որ Զհուտին ըսածն իրաւ է... ամ-
բողջ զիշերը խաղացինք, և մինչև այս իրի-
կուն ալ անշուշտ կը նստինք խաղանք. ար-
դէն իրիկուան զէմ Գարեգինի քսակին յա-
տակը պիտի նշմարուի... սովորական բանն
այս է... մինչև որ ուրիշ նոր բախս մ'ալ
իրեն հանդիպի... և իրաւ որ բախտաւոր
ալ է...

ՏԵՍԻԼ ԵՐԿՐՈՐԴ

Առաջինքն և Յարօ ու Միհրանիկ

Յարօ. — Դո՞ւք միայն արթուն էք, պա-
րոն Ներսէս, միւսները զեռ կը քնանան...
զրեթէ կէս օր է, արթընցընեմ... Պարոն
Գարեգին, պարոն Աշոտ... (աւենիքն ալ վեր
կը բարձրանան ձաւպիտելով կիսարքուն) ...
ժամանակն առաջ գնացեր է. կէսօրը մօտ է...

Գարեգին. — Փութալու Բնչ զործ կայ,
Յարօ... երէկ ամբողջ զիշերը նստած էինք...

Յարօ. — Պարմն Գարեգին, երէկուան

բարեկամն եկած է իւր խոստման համեմատ...

Գարեգին. — Ներս հրամցուր, Յարօ...
լաւ մարդ է (Յարօ կ' եղէ)...

Միհրանիկ. — Բարի լոյս, հայրիկ.
ի՞նչ ուշ արթընցեր ես... կէս օր է...

Գարեգին. — Միհրանիկ, զուն որ իբր
թէ շուտ ես արթնցեր՝ տեսնենք ի՞նչ ես
ըրեր...

Միհրանիկ. — Հայրիկ, զնացի եկե-
ղեցի մամկանս հետ. Տէր Յովհանը պատի-
կիս Հրանդին հոգւոյն համար պատարադ կ'ը-
սէր, Ամբատն իրեն յանձներ էր պատա-
րագ ըսելու. մամիկս ու ես ալ աղօթեցինք
որ Աստուած պատիկս հոգին լուսաւորէ. առն
որ զարձանք հոգեհաց ըրինք. Տէրտէրն հար-
ցուց թէ հայրդ ինչո՞ւ չեկաւ պատարագի...
Հայրիկ, ի՞նչ շուտ չելար որ ժամ զայիր
ու հոգեհաց ընէիր մէկտեղ. պատիկս քու
հայրիկդ էր. իմ հայրիկս որ մեռնի ես քե-
զի պէս պիտի ըընեմ...

Գարեգին. — Ո՞վ է քու հայրիկդ, Մի-
հրանիկ:

Միհրանիկ. — Դուն ես, բայց լաւ
հայրիկ չես:

Գարեգին. — Ի՞նչ, Միհրանիկ, լաւ
հայրիկ չեմ...

Միհրանիկ. — Ինծի չես ուզեր. վաղը
նոր տարի է. ինծի նոր շորեր չես առներ...
գլուցից աղերքն ինծի կ'ըսեն դուն լաւ շո-
րեր շունիս, տես մեր շորերը խորոտ են.
կ'ըսեն որ հայրդ քեզի չի սիրեր, հայրդ
խորութիւն է... (շախով կը պլուի հօր ուս-
քերուն) Հայրիկ, շիտակ որ ինծի չե՞ս սիրեր...

Գարեգին. — (Զգածուած զգուշելով)
ի՞նչպէս թէ չեմ սիրեր, Միհրանիկ... հիմա
որ Յարօն գայ կը յանձնեմ որ այսօր քեզի
նոր ու խորոտ շորեր առնէ...

Միհրանիկ. — Ղ՞որդ կ'ըսես. Հայրիկ
(ուրախուրեամբ)...

Գարեգին. — Այ՛, զորդ կ'ըսեմ:

Միհրանիկ. — Հայրիկ, զու լաւ հայ-

րիկ ես, մէկ պաշիր ինծի:

Գարեգին. — (Համբուրելով զորդին)
Արի՛, զանումիս, արի՛ քովս կեցիր... Հիմա
Յարօն որ գայ կը պատուիրեմ որ քեզի բազա-
րը տանի ու քու հաւած շորերդ առնէ քեզի:

Հրահատ. — Պարօն Գարեգին, այսօր
քեֆդ ի՞նչպէս է, ես շատ լաւ երազ տեսայ...

Գարեգին. — Կարծեմ իմ տեսածէս
լաւ պիտի չըլլայ... նստեր կը խաղայինք և
ես միլիսներ կը շահէի... ո՞հ, շատ լաւ
տպաւութիւն գործեց վրաս այդ երազը,

կ' ուզեմ փորձել թէ իրա՞ւ է, բախսս բա՞ց
է... պարոն Ներսէս կը խաղա՞ս ինծի հետ
առանձինն :

Ներսէս. — Պարոն Գարեգին, երազէդ
կը վախեմ, բայց փորձի համար միայն եր-
կու պարտիա խաղանք...

Գարեգին. — Շատ լաւ, ինչպէս որ
կ' ուզես (կը խաղան) :

Տիրան. — Պարոն Հրահատ, մենք ալ
մեր բախտը փորձենք (կը խաղան) ...

Աջոտ. — (Կը խմէ և կը զբաղուի լրա-
զիր կարդալով) ... « Ազուլքի Բանկէն եղած
գողութեան զատը՝ այսօր խատիւ շարունա-
կուցաւ. նամակի մը զիւտը՝ խորհրդաւոր
հանգայցը քակեց. բաեկին պաշտօնեաներէն
Մոշեղ ու Մերաս անձնաւորութիւնք ծանր
պատասխանատուութեան ենթարկուեցան. ինչ-
պէս կ' երևի նոցա միաբան հաւանութեամբ՝
եղած է գողութիւնը. այդ անձնաւորութիւնք
իրենց անմեղութիւնը բողոքեցին՝ բայց ա-
ռանց ապացուցանել կարենալու. առ այժմ
հրամայուեցաւ զիւենք խիստ զգուշութեան
և հսկողութեան ենթարկել իրարմէ զատ զատ
բանտի մէջ... տուներնին խուզարկելու մար-
դիկ դրկուեցան » ... Ո՛հ...

ՏԵՍԻԼ ԵՐՐՈՐԴ

Առաջինքն և Հրանդ (յանձանօթա)

Հրանդ. — Բարի լոյս, պարոն Գարե-
գին, բարի լոյս, բարեկամք...

Խաղակիցք. — (Առանց տեղերնեկն շար-
ժելու) Աստուծոյ բարին, պարոն :

Միհրանիկ. — Հայրիկ, ահա Յարօն-
եկաւ, ըստ երթանք շորերս առնենք...

Գարեգին. — Որդիս, մէկ քիչ համ-
բերէ. այս երկրորդ պարտիան ալ տանիմ
անկէց վերջը... (կը խաղայ) :

Հրանդ. — (Ծածուկ. — Խաղամ...
այո՛, ընեմ նաև այդ վերջին փորձն... ոչ
թէ բախտի վրայ յօյս զբեր իմ յաղթելու՝
անարդ շահու համար, այլ միայն Աստուծոյ
վրայ՝ որդիս շահելու համար, ցուցընելու ի-
րեն խաղին շարբեր իւր ամենայն տղեղու-
թեամբ, կամ զիայր մը կողոստելու իր որ-
դին կամ զորդի մը իւր հօրմէն) :

Գարեգին. — Բախտս բաց է, տեսած
երազս կը կատարուի. շարունակենք, պարոն
Ներսէս, երրորդ պարտիա մ՛ ալ խաղալու...

Ներսէս. — Զէ, պարոն Գարեգին, շնոր-

հակալ եմ. երկու անգամ կորսընցուցի, հանշ զիստ տամ բախտի, կամ պարոն Աշոտի հետ փորձեմ՝ գուցէ վոփոխուի:

Հրանդ. — Պարոն Գարեգին, կ'ուզէք ինձի հետ բախտի կուի ընել...

Գարեգին. — Ինչի՞չէ, բարեկամ, շատ սիրով, հրամեցէք, հրամեցէք...

Հրանդ. — (Ծածուկ). — Ահա սոսկաւի՞ վայրիեանը). փորձեմ թէ մասցէր եմ...

Գարեգին. — Առաջ կը փորձենք, բարեկամ, տասը մանէթով...

Հրանդ. — Տասը մանէթն ի՞նչ է, կ'արմէ՞ որ բարտի ձեռք զպցընեմ... չէ, պարոն Գարեգին, ես լսեր եմ որ խաղը շատ օգտակար բան է, մէկ պարտիայով մարդս հաղարներ կը շահի... ի՞նչ յիմարութիւն էր մինչև հիմա իմ ըրածս՝ որ առուսուրի ետև ինկնալով՝ հազար ու մէկ քրափնք թափելով հազիւ այսկան ժամանակ քիչ մը փող շահած ըլլամ... ես ալ հիմա կը փափաքիմ առանց նեղութեան վաստըկիլ և մէկ անշ զամէն շատ վասարիկիլ... ահա հաղար մանէթ ունիմ՝ հաղար ալ շահիմ՝ կ'ըլլայ երկու հաղար... կը խաղան թէ չէ, զնենք...

Գարեգին. — Կը խաղամ, բարեկամ, ինչո՞ւ չէ... (Ծածուկ). — Այս ախմախն ալ

սոս խվանին եղբայրն է... բախտո՛ քոյլս դրկեր է... ամբողջ ունեցածս ալ հազիւ 1000 մանէթ ըլլայ. դնեմ...) Ահաւասիկ. ամբո՞ղջ է...

Հրանդ. — Ամբողջ է... սկսինք (կը խաղան):

Միհրանիկ. — Հայրիկ, նոր շորերուա համար...

Գարեգին. — (Արտնեղուրեամբ) Առւ կեցիր, աղայ, հիմայ ժամանակը չէ...

Տիրան. — Ե՛ս, պարոն Հրահատ, ոչ ես, ոչ ուն... ասրինք ու ասրուեցանք հաւասարապէս, բան չահեցանք. բախսերնիս փորձելը ալ աւելորդ է. գնանք մէկ քիչ Գարեգինին ու նոր բարեկամին խաղը զիտենք... Այդ մարդուն անունը ի՞նչ է, գիտե՞ս...

Հրահատ. — Չեմ գիտեր... գնանք...

Գարեգին. — (Արտնեղուրեամբ) Կրմզը սանի. սատանան կարծես բախտիս մէջ թքեց...

Հրանդ. — Բարեկամ, տո՛ւր. կորուսիր... խաղալը իրա՛ւ լաւ բան է եղեր. ո՞վ չի սիրեր հազար մանէթ վայրկենի մը մէջ վաստըկիլ...

Գարեգին. — Ե՛ս, ես միշտ ըսեր եմ

առաջին աշխատանքը աշակերտինն է, վար-
պետինը վերջը կու գայ . . . ես ապահով եմ
երազիս վրայ . . . զարձեալ խաղանք . . .

Հրանդ. — Դնենք, պարոն Գարեգին,
հաղար մանէթ ալ . . .

Գարեգին. — Բարեկամ, մօտս պա-
տրաստ փող չունիմ, խնզրեմ ինձ փոխ առէք,
կը խաղամ ու կը հասուցանեմ վերջէն որ
վաստըկիմ . . .

Հրանդ. — Զէ, պարոն Գարեգին,
ես բնաւ չեմ կրնար մարդու փոխ տալ . . .
երգում զրեր եմ . . . եթէ չունիս՝ չեմ
խաղար (կ' ուզէ ելլել) :

Գարեգին. — (բարեկացած) Ի՞նչ . . . մէկ
խաղով հաղար մանէթս որ զիստածով ձեռքդ
անցաւ՝ ելլես այդպէս երթաս չէ . . . պէտք
է խաղաս . . . Եթէ փոխ չես տար՝ ահա եր-
կու հազար մանէթի արժէքնոց մասանիներ
ունիմ . . . մէկը հօրս Հրանդին հարսանեկան
մասանին է, միւսն ալ իմ հանգուցեալ հար-
սիս Անուշիկին . . . փողի տեղ կ' ընդու-
նիս . . .

Հրանդ. (Զննելով մատանիքը) Կ' ընդու-
նիմ, միշտ այն պայմանով որ վաստըկած ետ
չեմ տար, փոխ չեմ տար . . .

Գարեգին. — Լաւ, ես ալ չեմ իւն-

զրեր . . . կամ կործանել կամ կործա-
նուիլ . . . սատանայ, ովստ զրեր եմ . . . :
(Հրանդ ու Գարեգին տագնասով լուս կը
խաղան. Գարեգին կը կորսլեցընէ, և յափշ-
տակելով մատանիները՝ կը գոչէ) . . . Զէ,
չեմ տար . . . անիծած բախտ . . . հարսա-
նեկան մասանիներս են, իրաւունք չէ փողի
տեղ . . . :

Հրանդ. — Գարեգին, խօսիվ վրայ կե-
ցիր. ինչո՞ւ խաղացիր. զո՞ն ո՞ր յաղթէիր
փողս պիտի շառնէիր . . .

Գարեգին. — (Բարկուրեամբ) Ի՞նչ փո-
ղեր, ետ տուր փողերս . . . այ չինդարի խա-
բերայ, խաղալը մոսցէր եմ կ' ըսէիր . . .
զիս կողոպտեցիր երկու խաղով . . . ետ տուր . . .

Հրանդ. — Ի՞նչպէս թէ ետ տամ . . .
քովկա չեն որ կ' ուզես, անիրաւ, իմն են,
խաղով եմ վաստըկիր . . . բարեկամներն ահա
վկայ են . . .

Գարեգին. — (Գոռաշով և սպառնալով)
Զէ, ետ տուր, տուր, թէ չէ . . .

Ներսէն. — (Զավելով զԳարեգին) Պա-
րոն Գարեգին, իրաւունք չունիս ետ պահան-
ջելու փողերը. մատանիներն ալ առնելու ի-
րաւունք չունիս. մարզը արդարութեամբ՝ խա-
ղի արդար օրէնքով վաստկեր է :

Աշուն. — Միթէ սոս խվանէն 5000 մանէթը որ մէկ խաղով վասարկեցար, զուն ետ տութիր, պարոն Գարեգին, երբ նա կը պահանջէր . . .

Գարեգին. — (ինքն իրուն դուրս ելած) Ի՞նչ կ' լսէք զուք . . . այս մարզի զիս կողապտեց, ոչընացուց, մասիրի վրայ նստեցուց . . . միայն այս տունս մնաց, ուրիշ բան չունիմ . . .

Տիրանն. — Ես բու տեղդ ըլլամ, պարօն Գարեգին, առունը խաղի զբան կը գնեմ, մասանիները կու տամ, և տան վրայ խաղալը՝ մատանիներն ալ փողերն ալ պատուաւոր կերպով ետ կ' առնեմ . . . կ' ուզե՞ս՝ զիս փոխանորդ ըրէ քու տեղդ խաղալու . . .

Գարեգին. — (Կրյուտ և լի բարկուրեամբ) Զէ, ես պիտի խաղամ . . . ան (կը նետէ զայրացմամբ մատուեիներն Հրանդի առջեւ). տանս վրայ կը խաղամ. այս . . . կամ կործանել կամ բալորալին կործանուիլ . . . Ահա տանս դարադան . . . 8000 մանէթ կ' արժէ . . . զի՞ր նոյնչափ :

Հրանդ. — Ահաւասիլ . . . (կը խաղան տագնապալից) :

Գարեգին. — (Բանցի հարուաժներ սեղանին զարնելով և մազերը խռուացընելով) Անիծած բախտ . . .

Աշուն. — Պարոն Գարեգին, հանդարտ խաղա . . . տագնապելը լաւ բան չէ, տղութրծ է . . .

Հրանդ. (Վերցընելով զարադան և փունքը) Բարեկամ, բախտի թուղթն իմն է. ահա, կարսինցուցիր. ա՛լ բան չունիս, չեմ խաղար . . . (կ' ուզէ վեր եղել) :

Գարեգին. — (Հրանդի զգեստին կատարար բռնելով՝ չի բոլոր) Գո՛զ, աւաղակ, արին ծրծող . . . ետ տաք տանս դարադան, ետ տաք մատնիներս, ետ տաք փողերս . . . կը սպաննեմ . . .

Խաղակիցք. — (Սանձելով զարեգին) Հանդարտ, պարօն, հանդարտ . . . զարեցալ խաղա բարերեկամին հետ . . . կը շահիս . . .

Հրանդ. — Զէ, ա՛լ չեմ խաղար . . . բան չմնաց, ինչ բանի վրայ խաղայ . . .

Գարեգին. — Ունիմ, խաղանք . . .

Հրանդ. — Ի՞նչ բանի վրայ . . .

Գարեգին. — (Բարձրացընելով) Միհրանիկը սեղանին վրայ) Ահա . . . որպեսյս վրայ . . .

Հրանդ. — (Վեր կը բռչի բարկուրեամբ) Անօրէն, վայրի գաղան, վազրի սիրտ . . . որգիզ ալ խաղի կը գնես, արինդ ալ խաղի կը գնես . . . լաւ է մեռնէիր, չքանիք . . .

Գարեգին. — Աւազակ, զուն մեսիր...
(Կը պարսկ վեցհարուածեանը, որ իր կը
վրիսի և ձեռքէն կ'առթեն խաղակիցք) :

Հրանդ. — Անօրէն... հայրդ կը սպան-
նէիր... ես եմ Հրանդ քու հայրդ... (մեկ-
դի կը ձգէ իշտեալ մասերը) :

(Գարեգին և ներկայ եղող ես կ'ինկ-
նան զարհուրանօք ո՞հ և այ կանչելով. Գա-
րեգին ձշելով՝ կ'իշեայ կը մարի. մի և
նոյն վայրիենին՝ մինչեւ Հրանդ խօսքը կը
շարունակէ՝ տագնապաց ներս կը դիմեն
Ամրատ և ընկերակիցքն) :

ՏԵՍԻԼ ՉՈՐԲՈՐԴ

**Առաջինքն և Միքատ, Սեպոշն, Եր-
կրորդ Ռատիկանապետ և Երկու
Զինուորք և Զինու Պապա**

Հրանդ. — Այս', անզպամ, անառակ
որդի, ես քու հայրդ Հրանդն եմ, որ մե-
ած կը համարէիր...

Միքատ. — (Ներս վագելով՝ հօրը զիր-
կը) Ան, հայր իմ (կը մարի) :

Յարօ. — (Ծածուկ. — Փախչիմ, ժա-
մանակն է)... (Կ'ուզէ փախչիլ, նոյնպէս
նաև խաղակիցքն) :

Հրանդ. — Բանեցէր, զինուորք. մի թո-
գուք որ փախչին այդ անողիտաններն...

Զինուորք. — (Դուռը կը բանեմ, սրով
ապառնալով) Ընթը...

Գարեգին. — (Լիսարրուն) Ո՞հ, ո՞ւր
եմ... ո՞վ էր զուք... ո՞հ, հայրա...
վայ ինձի... Յարօ, զո՞ւն...

Միքատ. — Ո՞հ, հայր իմ, սիրոս կը
թուլնայ, ներէ (կը նատի) :

Ռատիկան. — Պարոններ, լոռովիւն.
տէրութեան հրամանն է. մարդ պիտի չշար-
ժի տեղէն... Ո՞վ է այստեղ Գարեգինը,
Զինուտ...

Զինուտ. — (Յուցընելով) Ահաւասիկ Գա-
րեգինը, իրմէն առեր եմ այդ փողերը, իմս
են, պարոն Ռատիկանապետ... Պարոն Գա-
րեգին, այն թղթաղբամները որ զուն ինձի
տաւիր առջի օրը՝ դիպուածով դիպանէս փո-
ղոցը ինկեր էին, կորանցուցեր էի. Սեպոշը
գտեր էր, ո՞չափ խնդրեցի չոգեց տալ ինձի,
չէր ուզեր հաւատալ իմն ըլլալուն, ուզեց՝
տէրութեան սատիկանատան ձեռքով ստուգուի
իմն ըլլալը՝ որ յետոյ ինձի տան... ուս-
տի հիմա կ'ուզեն որ ձեռքս անցած տեղէն
վկայութիւն ստանան իմն ըլլալուն՝ որ խօս-
քիս հաւատան. ուստի կ'աղաչեմ, պարոն

Գարեգին, 'ի սէր Աստուծոյ, որ ինձի տուեր էք այդ փողերը Յարօյի ներկայութեամբ՝ ճշմարիտը վկայեցէք որ ինձի դարձընեն . . .

Ոստիկան. — Գարոն Գարեգին, այս թղթապամերը գուշ տուած էք այս պառնին, (ցուցընելով բղրերն ու Ջհուրալ):

Գարեգին. — (Ապշորքեալիք զննելով բղրադրամները), Այս, աէր, ամէնն ալ իմ տուածներս են . . .

Ոստիկան. — Կարելի չէ արդեօք որ մխալուիք, ասոնք չըլլան, այլ ուրիշ թղթեր ըլլան տուածներով:

Գարեգին. — Չէ, պարոն ստիկանապետ, կարելի չէ որ մխալուիմ. այդ թըղթերն ամէնն ալ իմ ձեռքէս անցած են, մէկիկ մէկիկ ես ինքս հաշուեր տուեր եմ Զհուտախն. բովս ալ վկայ ունի, տուած ատենս Յարօ ծառաս, որ գնացեր փոխանակդիրս քաշեր էր Բանկէն. այնպէս է, Յարօ, թէ ոչ. վկայէ հոգովզ . . .

Յարօ. — Աստուծած վկայ՝ որ պարոն Գարեգինի լսածին մէջ մէկ խօսք ստու չկայ. այս, ես եմ փոխանակազիրը քաշեր և այդ փողերը բերեր յահճներ, երեսուն հատ հարսկից մանէթներ . . . որ իմ առջեն Գարեգինը Զհուտախն տուաւ . . .

Սեպուհն. — Լսեցի՞ր ուրեմն, պարոն Ոստիկանապետ, տեսա՞ր որ հնարքս յաջողեցաւ, ճշմարտութիւնն երևան ելաւ . . . փա՞ռք արդարութեանդ, Աստուծած . . .

Ոստիկան. — Խեցէք ուրեմն . . . Ամէն սպահանջ կեղծուած էք՝ ճշմարտութիւնը գլունելու և յանցաւորը այսքան վկայից առջեխտավանցընելու համար, որպէս զի այս անմելին (ցուցընելով զԱմբաս) ու Մուշեղ ազատին սոսկալի վճռէ մը . . . Գարեգին, այս, մենք Զհուտ Պապան բոնցինք զրամափափի մը քով, երբոր այս թղթապամերը արծաթ զրամի կ'ուզէր փոխել. ինքն ըստ որ այդ փողերը քեզնից է ստացեր, չհաւատացինք և ուզեցինք հնարքով մը ստուգել . . . Հիմա որ գուն քու բերնովզ խստավանեցար թէ այս թղթերը գու ինքդ առեն և թէ զանոնք ստացեր ես թաեկէն ծառայիդ ձեռքով, իմ պարաքս է միայն յայտնելու բեզի՝ որ այս թղթապամերն ամէնաճիշդ նոյներն են՝ որոնց յատկանիշ թիւերն Ազովիքի Բանկին պաշտօնական հաշուեմատենի մէջ ցուցագրուած են, և յետոյ գողցուեր են . . . Եթ ինչպէս գուն վկայեցի՞ր՝ գողցողներն եղած էք զան Գարեգին և քու Յարօ ծառադ, որովհետեւ այդ փողերը փութարեաւ ծառադ, որովհետեւ այդ փողերը փութարեաւ . . .

խանակազրով տրուած չեն ձեզի, ինչպէս
կ'ուզէ իք ստել. և հետեւաբար Օքոօժնի-Ռուդի
թարձրագոյն հրամանով գուք երկուքնիդ ալ
այս վայրկենիս բռնուած էք և իմ կալանե-
տըներս էք . . . Զինուորք, բանեցէք Գարա-
գինն ու Յարօն, մնացեալ ամէնքը առ այժմ
ազատ են գնալու . . . (Խաղակիցը կը շտա-
պեմ կ' եղե՞ն) . . . Երթանք . . .

Յարօն. — (Կատաղուրեսն և յուսահա-
տուրեսն շարժումներ կ' ընէ և ձայներ կը
հանէ) :


Գարեգին. — (Յուսահատուրեսամբ) Հի-
մա բոլորալին կարսուեցայ . . . ո՛հ, անիծած
բախս՝ խաբեցիր զիս. Երազս կատարուեցաւ
բալորովին հակառակը . . . Ամբատին համար
փորած փոսխս մէջ ես ինքս ինկայ . . . ա-
նիծած ըլլաս, Յարօն, քու խորհուրդներզ
էին . . . ախ, գեթ հայրս ու Ամբատը մե-
ռած ըլլային ու չուրախանային . . .

Հրանիդ. — Հօրդ ու եղբօրդ մահուան
փափաքօղ, կենաց գաւաճան, անիծած և ա-
նարժան որդի. Հօրդ ու հայրենի տանգ անունը
վատահամբաւող՝ նախատանաց որդի . . . զնու
կորիր, զնա ուր քու խազզ զբեզ տարաւ
ձգեց՝ բանտերու մէջ . . . զնա անիծած . . .
ծնողացդ անէնքը միայն ժառանգես . . . ախ

(կ' իշնայ նորաշեալ Ամբատի և Սեպուհի
զրկաց մէջ) :

Ռատիկան. — Երթանք, բալեցէք, զի-
նուորք, երկուքն ալ . . . երթանք . . .

Միհրանիկ. — Հայրիկս ուր կը տա-
նիք . . . ա՛հ, հայրիկս կ' ուզեմ, հայրիկս
կ' ուզեմ (լալով եռեկն կը վազէ՝ մինչեւ
վարագոյրը կը գոցուի) :



ՀԱՆԴԵՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ՏԵՍԻԼ ԱՌԱՋԻՆ

Գարեգին.

(Գարեգին հինգ տարիեւ ի վեր բանտարկուած, շղրայուած, հիւանդ՝ մերձ՝ ի մահ: Շղրանելը շարժելով) Ա՛խ... զէթքից մը կարենայի քուն ըլլալ... քանի օր է որ քունն աշքերէս հեռացեր է... աշքերս ալ այս բանտին մթութեան մէջ նուազեր են... ուրիշ բան չեմ տեսներ՝ բայց եթէ այս տիսուր որմանըը, ուրիշ բան չեմ լսեր՝ բայց շղթաներուս ձայնը և բանտապանին անզութ յիշոցները... Բայց կ' իմանամ որ այսօր կամ վաղը պիտի ազատիմ ամէն ցաւերէ... մարմինս բոլորովին ակարացեր է, ուժասպառ՝ գետնէն ալ վեր չեմ կարող կենալ՝ ոսդի վրայ կանգնիլ ու քալել... ախ, ուր ես, ինչի՞ կ' ուշանաս, ո՛վ քաղցր մահ... հասիր ազատէ զիս այս զառն կեանքէս... ոհ, բաւական չէ՝ որ ահա հինգ

տարիներէ՝ ի վեր այս բանտիս և շղթաներուս մէջ կը չարչարուիմ... բաւական չէ՝ ո՛վ Աստուած իմ, Աստուած իմ... Այս, շատ ուշ ճանչցայ ես քու վրէմիսընդիր արդարութիւնդ ու քու ահաւօր բարիւթիւնդինդի ինձի պէս անօրէն, եղբայրապատ, հայրապատ անառակ մեղապարտներու դէմ... Ո՛հ, իրաւ է, կը զջամ հիմա բոլոր սըրտավմ՝ ըրածներուս վրայ, բայց շատ ուշ... հիմա լաւ կը ճանչնամ այն բարիքները՝ որ Աստուած ինձի ըրած էր, և այն ապէրախտութիւնն ու այն շարիքը՝ որ ես Աստուածոյ դէմ գործեցի. բայց Ե՞նչ օգոստ՝ երբ չեմ կարող հիմա անոնց փոխարէն լաւութիւն ընել... Հիմա լաւ կ' իմանամ թէ որպիսի ազնիւ հայր մ' ունիմ և ինչպիսի առաքինի եղբայր մը, որ այս հինգ տարի է՝ որ չի անցնիր որ չգան զիս չմնիթարեն այս տիսուր բանտիս մէջ, որ չի լինիր՝ որ իրենց արցունքները չխառնուին իմ արտասաւցս հետ և գետի նման չոռողին այս խոնաւ բանտիս յատակը... Ո՛հ, Հրանդ, հայր իր... ոհ, Ամրատ, ապնիւ Ամբատ, եղբայր իմ... ինչու այսօր կ' ուշանաբ գալու՝ ձեր թշուառ գարեգինը միիթարելու... Ո՛հիհմն, որ կեակի իմ, ախ, ինչի՞ կ' ուշանաս այսօրուան

ճաշս բերելու մօտս . . . ուտելու անօթի չեմ,
այլ դքեզ զրկելու անօթութիւնն է որ զիս
կը տանջէ . . . բայց, ո՛հ, այսօր կարծեմ
վերջինը պիտի ըլլայ . . . հասեր է ժամը որ
հալած մաշած մարմինս յանձնէ հողին, և
հոգիս ելլէ Ասառւծոյ ահաւոր գատաստանին
առջնը . . . Ո՛հ, Ասառւած իմ, ներէ իմ
անթիւ մեղքերուս, ասպաշարանաց տեղ ըն-
դունէ այս իմ հինգ տարիներու անցուցած
օրերուս շարշարանքն այս բանտիս մէջ, և
ամէն օրուան հեղեղի պէս թափած զառն
արցունքներս . . . և եթէ իմ արցունքներս
պիղծ են, անարժան են քու զթութեանդ,
ներէ հօրս ու եղօրս արցունքներուն հա-
մար, ներէ անմեղ Միհրանիս արցունքնե-
րուն համար . . . (կոչ լայ հեկեկանօք, աե-
խօս) . . . լաց, լաց, թշուան Գարեղին, այս
է միայն այն արդիւնքը որ քու անցուցած
տիսուր յիշատակի օրերդ պտղաբերեցին . . .
Ա՛խ, Յարօ, Յարօ . . . իմ բալոր թշուառու-
թեանցս պատճառը . . . քու չար խօսքերդ ու
խորհուրդներդ եղան՝ փոքրիկ հասակէս զիս
մելոցը ընողներն, զիս չարութեան, զէշ գոր-
ծելու, անիծած խաղերու և անպիտան ըն-
կերներու հետ վարժեցը ընողներն. . ախ, ա-
սիծուած ըլլաս միշտ, Յարօ, վասն զի ա-

սանց քեզի ես ալ հօրս ու եղբօրս պէս պա-
տուաւոր, եղանիկ և առաքինի պիտի ըլ-
լայի . . . ախ, Յարօ, Յարօ, Յարօ . . .

ՏԵՍԻԼ ԵՐԿՐՈՐԴ

Գարեգին և Բանտապան

Բանտապան. — Լուս կեցիր, անպի-
տան. Բնչ է գարծեալ շան պէս կ' ունաս
ու բունս կը խանգարես . . . Բնչ է գարծեալ
որ Յարօյի անունը կը կանչես . . . երէկ չըսի
քեզի որ Յարօն ալ չկայ . . . հիմա զժոխիքի
մէջ, կրակներու մէջ կը տանջուի, ուր քիչ
ատենէն զան ալ պիտի երթառ՝ լու ընկե-
րութիւն ընելու . . . Գարելի՛ Գարեզին, ե՞րբ
պիտի մեռնիս՝ որ ես ալ քու աղաղակներդ
շնեմ, աղատիմ և քիչ մը հանգիստ քնա-
նամ . . .

Գարեգին. — Քանի՛ մը ժամէն, հան-
գիստ կը քնանաս, ո՛վ զարհուրելի պահա-
պան . . . Ահա կը տեսնես որ ա՛ տեղէս չեմ
կարող շարժիլ, կը տեսնես որ շոնչս քա-
զուելու մօտ է . . . զէթ վերջին վայրկենիս
արի խնայէ վրաս, մէկ բարութիւն մ՛ ըսէ՛,
թուլցոր քիչ մը շղթաներս՝ որ ձեռքերուս

վրայ վէրքեր բացեր են... մէկ անգամ փախչելու համար ըրած փորձսինծի շատ սուզի նատաւ... դէմ հանգչիմ ու մեռնիմ... և քու զթութիւնդ յիշեմ անդիս աշխարհքը...

Բանտապան. — Ե՛հ, անիրաւ, հիմա զթութիւն կ'ունենաս... չ'ս յիշեր որ երբ ես մուրացկան էի և եկայ մօտղ քիշմ' ողորմութիւն ուզելու, այն ժամանակ երբ զոն հարսւատ էիր... ողորմեցա՞ր ինծի... երբ ես օրուան հացիս կարօտ էիր ինծի զթացիր... չ', չ'. քեզի նման անգութները պէտք է որ առանց զթութեան թաղտին, պէտք է որ վերջին շունչերնին պինդ շղթաներու մէջ տան՝ որ ուրիշներու օրինակ ըլլան... թէ որ Ամբատ եղբայրդ ինծի տուատ վարձք չտար՝ որ վրադ գումզ ունենամ, հաւատացիս, Գարեգին, որ ես մինչև հիմա զարհուրելի տանջանքներ պիտի տայի քեզի, որ մաքէդ անցած չեն... բայց գնա աղօթքը ըրէ Ամբատին, հօրդ ու որդոյդ...

Գարեգին. — Ո՛հ, քաղցր անուններ... ո՛հ, Ամբատ, պաշտելի Ամբատ... ո՛հ, Հրանդ, քաղցրիկ հայր իմ Հրանդ... ո՛հ, որդեակ իմ փարելի Ամբատն... մու եք, ինչո՞ւ չեք դար այօր... շատ ուշացաք... ահա կէսօրն անցեր է... բայց, զուռը կը դարնեն... Ամբատն...

Բանտապան. — Հա՛, հա՛, Ամբատն է. կերակորդ բերած է... լաւ որ զուն բան չես կարող ուտել... ես պիտի վայելեմ... երթամ բանամ:

Գարեգին. — Ամբատն, ախ, Ամբատն, Ամբատն...

ՏԵՍԻԼ ԵՐՐՈՐԴ

Գարեգին, Ամբատն, Բանտապան

Ամբատն. — Ահաւասիկ եմ, հայր իմ, ահաւասիկ. այսօր ուշացայ գալու՝ որովհետեւ լաւ լուր մը կ'ուզեի բերել... Հայր իմ, այսօր ամբողջ Ուսասովլ քաղաքը ուրախութեան մէջ է. մեր ողորմած Աղեքսանդր Երրորդ կայսօրը հաճեցաւ իւր այցելութեամբ պատուել մեր քաղաքը... շատ՝ շատ բարիքներ ըրաւ, շատ աղքատներու հաջ ու փող բաժնեց, շատերուն լաւութիւնները շքանշաններով վարձատրեց և շատ բանաեալներ աղատել առաւ: Հայրս ու եղբայրս և ես ալ, հայր իմ, քեզի համար կայսեր աղերսազիմասուցինք, և յոյս ունիմ որ Աստված մեր զի ողարմի՝ ողորմած կայսեր սիրաը շարժելով... Այս եղաւ այսօր ուշանալուս պատ-

ճառը... բայց ահա կերակուրդ բերած իմ,
հայր իմ, կեր որ մէկ քիչ զօրանսաս. այ-
սօր շատ, շատ տկար ես, ուժէ ինկած ես...

Գարեգին. — Զէ, կը սխալիս, Միհ-
րան. այսօր ամենէն զօրաւոր և առողջ օրու-
է, օրովհետեւ ա՛լ ցաւ ու վիշտ պիտի չու-
նենամ...

Միհրան. — Այնպէս է, հայր իմ.
յայս ունիմ որ այսօր կայսեր զթութեամբ
քու ազատութեանդ հրամանն ելլէ:

Գարեգին. — Շատ ուշ է, Միհրան.
արդէն Աստուծոյ զթութիւնն ազատութիւն
պիտի ասյ ինձի... կ' իմանամ որ քիչ ժա-
մանակէն Աստուծոյ առջև պիտի ելլեմ...
Միհրան, ուրիշ կոտակ չոնկիմ ընելիք, բայց
միայն կը յանձնեմ քեզի, որիս, որ իմ
հագուսյ համար ազօթես... աարէք թաղեցէք
զիս մօրս ու Ոնուշիկիս զերեղմաններուն
քով... և յանձնեցէք որ պատարազ մատու-
ցանեն իմ մեղաց քաւութեան համար... և
գուն ալ Միհրան...

Միհրան. — (Կուշ շայ հեկեկանօք, աե-
խօս):

Գարեգին. — Որդեակ իմ Միհրան,
գուն ալ ստէպ ստէպ արթ՝ զերեղմանիս վրայ
և աղօթէ... փունջ մ' ալ ծաղիկ թէ՛ր ու զի՞ր

շիրմիս վրայ, և եթէ կաթիլ մ' ալ արաս-
սուաց թափին աշքերէղ՝ իմ զիակս շիրմիս
մէջ պիտի կենդանանայ... բայց դուն կու-
լաս, Միհրան...

Միհրան. — (Լալազին) Ո՛չ, հայր
իմ...

Գարեգին. — Թշուառ աղայ, պէտք է
լայիր այն օրը որ ինձի պէս անարժան հայր
մ' ունեցար... պէտք էր լայիր այն օրերը՝ որ
ես զքեզ երեսի վրայ անխնամ թողած՝ խա-
զալու և խաղի ընկերներս ու իմ համայք-
ներս գոհ ընկելու ետևէ էի... պէտք էր լայիր,
իմ զմ տղայ, այն օրը՝ երբ աշքերս արիւ-
նով մթնած և բարկութենէս ու յօւսահատու-
թենէս ինքզինքս կորաբնցուցած՝ զքեզ, Մի-
հրանիկ, խաղի զին զրի, հայրս ու եղբայրս
սպաննել ուզեցի, անոնց մեռած լինելը փա-
փակեցայ և հայրենի անէծքը ժառանդեցի...
և իմ գողաթեանս և պարտքերուս սպանա-
ռաւ՝ տանս, ընտանեացս ու անձիս պատիւը
խայտառակեցի և ընկայ այս բանտիս մէջ...
Դուն, Միհրան, զես փոքրիկ էիր այն ա-
տեն և խելքդ չէր հասներ... հիմա որ հինգ
տարիներ սահեր անցեր են, հիմա որ մեծ-
ցեր և ազնիւ տղայ մ' եղեր ես, հիմա որ
խելքդ բացուած է շարն ու բարին լսու ճա-

նաշելու, հիմա կը յանձնեմ քեզի, սրգեակ իմ, որ միշտ կենացդ մէջ յիշես թէ առաքինի մայր մ' ունեցեր ես, առաքինի պապ մ' ունեցեր ես, առաքինի հօրեղբայր մ' ունեցեր ես, որոնց օրինակին պէտք է հետեւիս... բայց, ո՛հ, մի յիշեր որ ունեցեր ես նաև հայր մը՝ որ քեզի նախատինք եղած է, իսր հօր ու մօր նախատինք եղած է, վասահամբաւ եղած է... (քանի մի մանրերկրորդ լաց լառութեամբ) ... Փափիր, Միհրան, խաղէ և խաղացողներէ իրմի թունաւոր օձերէ, փափիր շողոքորդ և կեղծաւոր ծառաներէ ... կը խռատանան...

Միհրան. — Ա՛խ, հայր իմ, քու խօսքերդ ինձի սրբազն են և միշտ անմոռաց պիտի մնան սրախ մէջ... արցունքներս միայ... հայր իմ, սրբազն մի մաշեցըներ, մէկ քիչքան, կերպ որ գօրանաս...

Գաւրեգին. — Իմ կերակուրս՝ իմ արցունքներս են, անսոնցմոլ կը կշաանամ, ամեննեին ախորդ չունիմ ուտելու... սիրսու կը նուազի, աչքերս կը մթնեն... ախ, վերջին անգամ մ' ալ հայրս ու եղբայրս տեսնէի ու դրէ մեռնէի...

Միհրան. — (Լալով) Զէ, հայր իմ, գօրացիր, պիտի ապրիս, Աստուած մեր ա-

զօթքին սկիտի լոէ, շուտով կայսեր սիրաը պիտի շարժէ... խեղճ պապս ու հօրեղբայրս այս հինգ տարուան մէջ մէկ օր ուրախութիւն չեն տեսած, ամէն օր քու վրադ կը մտածէին, ամէն օր մէկ նոր հնարք 'ի զորդ կը գնէին զքեզ ազատելու համար... բան չմնաց որ չընեն... բայց ես յոյս ունիմ որ այսօր Աստուած ձեռնունայն պիտի չպարձընէ զիրենք ողորմած կայսեր քովէն...

ՏԵՍԻԼ ԶՈՐՅՈՒԹԻ

Գարեգին, **Միհրան,** **Բանտապետ և Ժողովորդ (արտաքայ)**

Ժողովորդ. — Կեցցէ Աղեքսանդր, մեր ողորմած կայսրը, կեցցէ, կեցցէ, կեցցէ...

Միհրան. — Ա՛խ կը լսեմ կայսեր անուն ու ժողովրդան աղաղակը. անշաշտ կայսրը այս կողմերս եկած է... (Առ Բանտապանն) կը լսէս կեցցէներու ձայնը...

Բանտապան. — Այո՛, կը լսեմ՝ որ զէպ 'ի մեզի կը մօտենան... ո՛հ, ահա զուոր կը զարնեն... նոր բան մը պիտի ըլլայ, բանամ... . . .

Միհրան. — Հայր իմ, ո՞հ, զուն աշ-
քերդ կը գոցե՞ս . . . զօրացի՞ր, հայր իմ . . .

ՏԵՍԻԼ ՀԻՆԳԵՐՈՐԴ

*Հրանդ, Մմրատ, Գարեգին, Մի-
հրան, Բանուապան, Ժողովորդ
Երկրորդ Ռատիկան, Զինորորդ*

Ժողովորդ. — (Թատեր մէջ) կեցցէ
ողորմած կայսրն . . .

Միհրան. — Ո՞հ, ահա հայրս
հօրեղբարս . . . հայր իմ . . . բաց աշքերդ . . .
տե՞ս . . .

Հրանդ. — Գարեգին, աւետիս, ա-
զատ ես . . .

Մմրատ. — Եղբայր իմ, ազատ ես,
կայսրը չնորդեց . . .

Միհրան. — կեցցէ մեր կայսրը . . .
Ասսուած բարեգութ . . . հայր իմ, բաց աշ-
քերդ . . .

Մմրատ. — Եղբայր իմ, Գարեգին . . .
զիս չե՞ս ճանչեր, նայէ, Մմրատն եմ,
ահա . . .

Հրանդ. — Գարեգին, Գարեգին . . .

Գարեգին. — Ո՞վ էք . . . ի՞նչ կ'ուզէք . . .
հայր իմ . . . Մմրատ . . . զո՞ւք էք . . .

Մմրատ. — Այս, ես եմ, հայրերնին
է, Միհրանն է քովզ . . . անե՞ս . . . (Ժա-
ժուկ խեղճ եղբայր, մահուան պաղ քըր-
ակնըը ճակտին վրան է . . .):

Գարեգին. — Ինչու եկած են այդ բաղ-
մութիւնն, ի՞նչ կ'ուզէն . . .

Հրանդ. — Գարեգին, եկած են կայսեր
քեզի համար, տուած ազատագիրը բերե-
լու . . . զուն ազատ ես . . . զօրացի՞ր . . .
տուն պիտի երթանը . . .

Գարեգին. — Ինչու որեմն շղթաներս
չեն լուծեր . . .

Ռատիկան. — Հանդարաեցէք մէկ քիչ.
լուսթիւն . . . ահա ողորմած կայսեր հրավար-
տակն. լսեցէք. « Ալեքսանդր Երրորդ, կայսր
Ռուսիոյ, և այն, և այլն, և այլն . . . 'ի
շնորհո Ռաստովարնակ պարոն Հրանդի և պա-
րոն Մմրատի և պարոն Միհրանի, թիւ 75
ազերսագրի ստորագրողաց՝ լիովի ներռումն կը
շնորհէ Գարեգին Հրանդովի, որ տասը տա-
րուան բանափ զատապարտուած էք և հինդ
տարին միայն լրացուցեր է » . . .

*Ազօթեցէք բարերար կայսեր կենաց հա-
մար . . .*

Ժողովովորդ. — կեցցէ մեր բարերար
կայսրը, կեցցէ, կեցցէ . . .

Պատիկան. — (Առ բանապահնել) Եւ^թ ծէ.
Գարեգինի շղթաներն և ազատ թող որ
տունը գնայ . . . (Առ ժաղովուրդն) Երթանք,
որից աղատելիքներ ալ գեռ կան . . . (Եւ
լանել):

ՏԵՍԻԼ ՎԵՅԵԲՈՐԴ

Հրանդ, Մմրատ, Գարեգին, Միհրան
Բանապահն

Մմրատ. — Եղբայր իմ . . . Գարե-
գին . . . ո՛հ, չի լսեր . . .

Միհրան. — Հայր իմ (լաղագին),
հայր իմ . . .

Գարեգին. — (Առաջաձայն) Դժուն ես,
Միհրան . . . ահա ես կը մեռնիմ . . . սիրառ
խաղաղ է . . . մայրս կը տեսնեմ . . . կը
տեսնեմ Անուշիկը . . . խաղաղ . . . երջա-
նիկ . . .

Հրանդ. — Ա՛խ, ի՞նչ օպուտ քու աղա-
տապեէդ, Գարեգին, երբ զըեղ պիտի կոր-
սընցընենք. այստեղ բանտի մէջ . . .

Գարեգին. — Հայր իմ . . . օրհնէ զիս . . .
ներէ . . . անէծք ետ առ . . . զուբցէ,
պատմէ ամէն խաղացողներու . . . որ . . . ես . . .

զղջացեր եմ . . . բայց շատ ուշ . . . թող ի-
րենք . . . շուտ . . . զղջան . . . հեռանան,
փախէն . . . անիծած խաղէն . . . փախ . . .
չին . . . ախ . . . հո . . . զիս . . . Աստուած . . .
ո՛ս . . .


Հրանդ. — (լաղագին) Հայրենի օրհնու-
թիւնս, օրդեակ իմ, տուեր եմ քեզ բոլոր
սրառվամ . . . ախ, բայց մէկ մ'ալ աչքերդ . . .
Գարեգին, Գարեգին . . . (լաց):

Մմրատ. — Եղբայր իմ, Եղբայր իմ . . .
մեռն է . . . (լաց):

Միհրան. — Մեռան . . . ախ, հայր իմ,
հայր իմ . . . (լաց):

Բանապահն. — Մեռան և ինչպիսի
մահուամբ մեռաւ . . . (իշանէ վարագոյրն):





18560

2013

